




ԵՐԶԱՆԿԱՅԻՇԱՏԱԿ ԹՈՐԴՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԳՈՒՇԱԿԵԱՆ  
(Մահուան Յիսումեակիմ Առիլ)

# Ս Ի Ւ Ն

1989

Յուլիս - Օգոստոս - Սեպտեմբեր

Թիւ 7 - 8 - 9



ԵՐԶԱԿԱԿԱՑԻՇԱԾԱԿ  
ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ ԳՈՒՇԱԿԵԱՆ

# Սիոն

ԱՄԱՍԱԳԻՐ  
ԿՐՈՆԱԿՄ - ԳՐԱԿՄ - ԲԱԼԱՄԻՐԱԿՄ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐՐ ԵՐԱԿԱՆԵՐԻ ՀԱՅ ՊԱՏՐԻՈԴՐՈՒԹՅԱՆ

ԿԳ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1989

ՅՈՒԼԻ - ՕԳՈՍՏ - ՍԵՊԵMBER

Թիւ 7 - 8 - 9

1989

July - August - September

No. 7 - 8 - 9


# S I O N

VOL. 63

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem

## ՓՈԽԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ

### ԹՈՐԴՈՒՄ ՊԱՏՐԻՈՐՖԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅԱԾ

Ժամանակը մարդերու իրական կենսազիրն է: Բնութեան մէջ ամէն բան հեռաւորութենէն փոքր կ'երեկի, նոյնն է մարդոց պարագային: Սակայն մեծ անձնաւորութիւնները չեն տժզունիր, չեն հիննար տարիներու հեռաւորութենէն, նման զլուխ զործոց պատկերներու, որոնց հեռուէն պէտք է նայիլ, զանոնք ճիշդ կերպով տեսնել կարենալու համար: Ահա թէ ինչու հանդիսաւոր զիտակցութեամբ, Ս. Յակոբեանց զինուորեալ Միաբանութիւնը իր յարգանքի տուրքը կը բերէ հանգուցեալ Պատրիարք Թորգոմ Միաբանի յիշտատակին, անոր մահուան յիսնամեակին առիթով:

Մեծ մարդոց հոգիին բացատրութիւնը պէտք է որոնել հոգիին մէջ այն ժողովուրդին, որուն ծոցածին զաւակներն են անոնք: Անշուշտ բարեպաշտ մօր մը և ազնուամիտ հօր մը հոգիէն ստացած պէտք է ըլլան անոնք իրենց մեծութեան առաջին կայծերը, որոնք կեանքի ընթացքին խարոյիկի պիտի վերածուէին, մեր Եկեղեցւոյ և ժողովուրդի կարիքներուն և ցաւերուն իրքեւ սպեղանի: Մեծ մարդերը անտարակոյս անձնաւորեալ արտայայտութիւններ են իրենց ցեղին և ժամանակին. անոնց կեանքի պատմութիւնը պէտք է որոնել ոչ թէ հոյլ մը թուականներու և ծանօթութիւններու մէջ, որոնցմէ կը հիւսուի կենսազրութիւն մը, այլ լուսաբանութեանը մէջ այն ձգտումներուն և շարժառիթներուն, որոնք կը յատկանշեն անոնց ժամանակին ու միջավայրը:

Անոնք որ ճանչցան հանգուցեալ Պատրիարքը իր իդերու անկեղծութեանը մէջ և մեր ժողովուրդի և Եկեղեցիի կարիքները, զգացին այդ օրերուն թէ երուսաղէմի Պատրիարքութեան զահակալ ըլլալու իր ընտրութիւնը նոր թուականի մը առաւտօտը կը բանար այս Աթոռի երկնքին ներքն: Միաց Յակոբեանց դարաւոր և մեծապանծ Հաստատութեան օրըստօրէ յարածուն կարիքները այլևս անհրաժեշտ դարձուցեր էին որ Երջանկայիշատակ Դուրեան Պատրիարքէն յետոյ, իր արժանաւոր աշակերտին յանձնուէր վերատեսչութիւնը երուսաղէմի Աթոռին: Այս համոզումը ոչինչ ունի իր մէջ պատրողական, որովհետեւ արդիւնքն էր ոչ թէ զգացումի՝ այլ սկզբունքի մը: Այդ սկզբունքը այն մտածումն է թէ Հաստատութիւններու և համայնքներու կեանքին շինութեան զործը առաւելապէս կը կարօտի զիտակից ուժերու, որոնք երևան կու զան բարոյական առաքինութիւններով զօրացած զործիչներու միջոցաւ: Պաղափար մըն է այս, որուն ճշդութիւնը սրաազրաւորէն հաստատող զեղեցիկ ապացոյցները քիչ չեն եղած մեր ազգային կեանքին մէջ: Հայութեան լաւազոյն օրերը կը զուզադիպին միշտ իր բարոյական մեծութեան թուականներուն: Այդ թուականներէն իւրաքանչիւրին վերև կը սաւառնի դէմքն ու անունը հաւատքի և տեսիքի մարդոց, որոնց մէջ միայն կրնայ ապրիլ Աստուծոյ Հոգին, առաջնորդութեան ճշմարիտ ոյժը:

Դործը դիւրին չէր անշուշտ, որովհետև Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Աթոռը զահ մը ըլլալէ աւելի՝ խաչ մը եղած է միշտ։ Դժուարութիւնները այնքան մեծ էին որ հրաշքի մը կարիքը անհրաժեշտ պիտի ըլլար այդ պայմաններուն ներքեւ։ Սակայն այնքան մեծ էր Միարանութեան և ազգին փատահութիւնը Թորգոմ Պատրիարքի նկատմամբ՝ որ սիրով պիտի պահանջէր որ Դուրեանի հոգիով զեղուն մարդը գործէր այդ հրաշքը, որ դարերով կատարուած է արդէն այս նույրական յարկին տակ։ Հրաշք մը չէ միթէ զարմանալի այն իրողութիւնը, որով իր ճակատազրին դէմ ամէն օր մաքառող մեր ժողովուրդը, դարէ դար ամէն կողմէ շարունակ վերջուանուած և անարգուած, կրցած է սահայն պահել հոս, Վիշտին սրբութիւնը և Յոյսին գորութիւնը խորհրդաւորող այս Սուրբ Երկրին մէջ, իր դերն ու դիրքը, հաւասար զետնի վրայ աշխարհի ամենէն հզօր ու յառաջադէմ քրիստոնեայ ազգերու կարգին։

Անոնք որ վհատութեան մութ ժամերուն փորձուեցան երբեմն տարակուսիլ մեր ժողովուրդի հոգիի մեծութեան վրայ, թող զան հոս՝ ազգային արուեստի և դպրութեան հոյակապ զանձարաններու կողքին տեսնելու ազգային կամքի և հաւատքի այլապէս և զերազանցօրէն զմայլելի այն զանձարանը՝ ուր կը հանդիսադրուին մեռնիլ չզիացող ցեղի մը լաւազոյն արգասիքները։ Ազգերինչպէս անհատներ կ'ապրին զերազանցօրէն հոգեկանով, որմէ կախուած է կրօնին, զիրին և արուեստին զոյութիւնն ու յաւերժացումը։ Մարդիկ ոչինչ կրնան իրացնել երբ բաժնուած կը մնան կեանքի զերազոյն այդ ազգիւրէն։ Մարդոց մեծութիւնը կը շափուի այդ ազգիւրին բացուելու և անկէ կարելի օժանդակութիւն ընդունելու համեմատութեամբ։ Աստուածային շունչէն թափուր կեանքերուն մէջ անասնական ինչ մը կայ որ կորստեան կը տանի մարդը։ Առանց զերազոյն այդ ողիին, ամէն օր մարդուն մէջ ապրող կենդանի տեսիլքին, մենք պատրանքի զոհեր ենք։ Առանց այդ կենդանի շունչին, մեր խօսքը բարբանջանք է, մեր սիրտը՝ մազդամաշկ, մեր մարմինը՝ խանձած ուկրակոյտ, իսկ մեր զործը՝ անիմաստ շարժումներու տեսարան մը միայն։ Մեր Եկեղեցւոյ և ժողովուրդի մեծ առաջնորդները միշտ ունեցած են այդ ողին, թէ՛ իրենց սրտին խորը և թէ իրենց զրչին ծայրը, և այդ ողիով առաջնորդած սերունդները։

Մարդեր կան որոնք կը պատկանին ժամանակին և մարդեր՝ որոնք ճշշմարտութեան։ Անոնք որ կը պատկանին միայն ժամանակին՝ սովորական մարդեր են, իսկ անոնք որ կը բացուին լոկ ճշմարտութեան՝ վերացական անձնաւորութիւններ։ Մեծ մարդը ան է որ կրնայ պատկանիլ թէ՛ ժամանակին և թէ ճշմարտութեան։ Խղճի քաղցր հանդարտութեամբ կրնանք ըսել թէ հանգուցեալ Թորգոմ Պատրիարքը թէ՛ ճշմարտութեան և թէ ժամանակի մարդն էր։ Նման մեր եռամեծար հայրապետներուն, հանգուցեալին համար հայրենիքն ու ժողովուրդը անշամանդալ ճշմարտութիւններ էին, որոնց պէտք էր միշտ հաւատարիմ մնալ ի զին ամէն զոհութեան։ Իսկ Հայ Եկեղեցին աննահանջ դրօշ մը, Լուսաւորչի կանթեղը, որ կը լուսաւորէ թէ՛ մեր անցեալի սիրազործութիւնները և թէ ապազայ վաղորդայնները։ Այս մտատեսիլ մղումներու տակն էր որ ան զործեց տարիններով, Արմաշէն Սերաստիա, Եղիպտոս և Երուսաղէմ, Եռանդով, սիրով և հաւատարմութեամբ, իրրե արժանաւոր քուրմը Հայ Եկեղեցիին։

Ուէ մէկէն աւելի, Նորին Ամենապատուութեան անառիկ իրաւունքն է Սաղմոսերգուին հետ կրկնել. «Այլ ես իրրե ձիթենի պաղալից ի տան Աստուծոյց ։ Իր զործունէութեան յիսուն տարիներու գեղեցիկ բարձունքին վրայ կեցած, անձնազոհ յօժարութեամբ նուիրելէ վերջ ինքզինքը կոչումներու ամենէն խորհրդաւորին և ազնուականին, կրցած է բարձրանալ դպրութենէ Պատրիարքութեան, չնորհիւ իր ամբասիր նկարադրին, իմաստուն լրջութեան, հոգեկան ուժին և արդիւնառատ զործունէութեան։ Ո՞վ հետեաբար կրնայ Տիրոջ տան մէջ իրմէ աւելի համարձակութեամբ Սաղմոսերգել. «Այլ ես իրրե ձիթենի պաղալից ի տան Աստուծոյց ։ Իրրե բարձրաթռիչ եկեղեցական, միշտ բարձր եղած է Նորին Սրբազնութեան տեսակէտը, նման բոլոր անոնց՝ որոնք բարձրագոյն տեսիլքէ մը կ'առնեն իրենց ներքին մղումը։ Դատապարտելէ աւելի փըրկելու սկզբունքը իր խղճին տիրական խորհուրդներէն մին է եղած, որովհետեւ չէ զիտցած ազդուիլ ատելութիւններէ, վերէն նայած է փոքրութիւններուն և նախընտրած է մարդերու և զործերու աւելի բարի և օգտաշատ կողմերը տեսնել։ Ամենէն պիրկ և պինդ դառնութիւններու մէջ մնացած է անխլիրտ և խաղաղ, որովհետեւ իր զգացումներն ու զաղափարները կրցած են գտնել իրենց ներդաշնակութիւնը։

Դժուար է անշուշտ արժէքներու համեմատական կշիռը կազմել, սակայն մարդիկ մեծ են համաձայն իրենց ձգտումներուն։ Անոնք որ կը խիզախեն իրենց անձին համար, իրենց անձը միայն կ'արժեն, անոնք որ կը պայքարին ի խնդիր աշխարհի բարիքներուն՝ աշխարհը կը գտնեն լոկ, իսկ անոնք որ կը ձգտին իրենցմէ անդին, համայնտական և յաւիտենական ճշմարտութիւններուն, մեծագոյններէն են մարդոց որդիներուն։ Որովհետեւ ով որ կը հաւատայ կարելիին՝ իմաստուն է անտարակոյս, սակայն ով որ կը հաւատայ յաւիտենական արժէքներուն՝ մեծ է, զգալով միշտ երկնքին բացուիլը իր զիխուն վերեւ։

Մեծ երազի մը իրազործումն է Հայ Եկեղեցին, Լուսաւորչի առաքելական հոգիին կոթողը։ Խոր Վիրապի արհաւիրքէն չվախցող, տարիներով պայծառ տեսիլքի մը սեեռուած հոգիին յաղթանակը։ Պատմութեան բոլոր մեծ զործերը նախ երազներ, ծրազիրներ եղած են։ Երազ մըն էր երբեմնի Սողոմոնի զեղեցիկ տաճարը Փիւնիկեցի ճարտարապետի միտքին մէջ, ծրազիր մը՝ Մովսէսի հոչակաւոր արձանը Միշէլ-Անժի երեակայութեան խորը, երազ մը՝ այս անպատմելի տիեզերքը Աստուծոյ մտքին մէջ և երազ մը եղաւ անտարակոյս Հայ Եկեղեցին Լուսաւորչի համար։ Երազը Աստուծոյ խորհուրդին արտայայտութիւնն է, չողը հոգիին, սանդուղը՝ մարդուն և երկնքին միջեւ։ Մեր ժողովուրդի զոյութեան զաղտնիքը իր երազի ժողովուրդ մը ըլլալն է և մեր կեանքը զինն է այդ երազին։ Երազ կ'ըսեն մարդիկ ու կ'անցնին, առանց անդրադառնալու անոր ներքին իրականութեան։ Երազները մարզարէութիւններ են ապազայ իրազործումներուն։ Ինչ որ մեր հոգին կը յղանայ և կ'ըղձայ, շատ յաճախ տեսիլքի ձևով կը ներկայանայ մեզի։ Բոլոր մեծ իրազործումներու սահմանուած հոգիները յաճախանքի ներքեն են երազներու, որոնց ետեւ միշտ կայ իրականութիւն մը որ ի յայտնութեան է։

Պատմութիւնը մարդերու կեանքին յիշատակարանը ըլլալէ աւելի, դաշտավարներու և երազներու հանդէսն է: Ճիզը զոր ժողովուրդները կ'ընեն, չինելու իրենց հոգիին պատկերը: Քանի ազգեր, երբեմն հզօր ու տիրական, այսօր չունին իրենց հոգիին այդ պատկերը ազգերու պատմութեան պատկերապահէն ներս, հակառակ իրենց թիւին և նիւթական յաղթանակներուն: Մեր եկեղեցական և ազգային տօները անթառամ ղսակներ են անոնց՝ որոնց յաղթանակին հրաշքը և առերքոյթ պարտութեան առաքինութիւնը հաւասարապէս ճռխացուցած են մեր հոգիին գանձարանը: Զեր միտքին աչքերովը դիտեցէք կարաւանը մեր սուրբերուն և հերոսներուն, ներկայացուցիչներ ուժի և բարութեան, որոնք տարագեղ ծաղիկներու նման մեր պատմութիւնը շուշանեցին, առասպելական կրկէսի մը վերածելով այն հողը՝ զոր մեր ճակատագիրը ծփացող դրօշակը ըրաւ պատմութեան մահասփիւռ խորշակներուն:

Ճիշտ է թէ երազի մը իրազործումն է մեր Եկեղեցին, սակայն չի բաւեր երազը, աստուածային իմաստութիւն պէտք է տեսիլքով զոյաւորուածը տնտեսելու, իր նպատակին առաջնորդելու: Մարդկային իմաստութիւնն ալ բաւական չէ, որովհետև այսօրուան զիտութիւնը վաղուան առասպելն է: Երկնային իմաստութեան չնորդիւ է որ ձկնորսները առաքեալ և հովիւները մարզարէ կը դառնան, որուն կրակովը կը սրբուին թոթով շրթները և որուն երկաթէն կը ձուլուին տկար կամքերը: Մեր Եկեղեցւոյ մեծ ճարտարապետներուն, Լուսաւորիչէն սկսեալ, չպակսեցաւ այդ իմաստութիւնը, որոնք երկնային ծորանքներէն ըմպեցին և եղան մատենագիրներ, սուրբեր և մատուակներ երկնային և երկրային բարիքներուն: Ստկայն չի բաւեր նաև իմաստութիւնը, անոր պէտք է միանայ զոհողութիւնը, որպէսզի տեսիլքով յղացուած, իմաստութեամբ ճարտարապետուած տունը կարենայ դիմանալ:

Զոհողութեան ոզին միշտ արթուն և կենդանի եղած է մեր դարաւոր կեանքին մէջ: Եթէ յաճախ մեզի պակսած է իմաստութիւնը, սակայն երբեք զոհողութիւնը: Վկայ՝ մեր ըիւրաւոր սուրբերն ու նահատակները, մեր արիւնոտ բայց սուրբ պատմութիւնը: Հայ Եկեղեցւոյ պատերը իր զաւակներու արեան շաղախով են ամրացած, հայ հաւատքին կանթեղը իր զաւակներու արցունքով է միշտ վառ մնացած: Հայ Եկեղեցին ցեղին խղճմտանքն է, այն սըրբարանը՝ ուր հայ կեռնքը ամենէն աւելի մարզուեցաւ դէպի բարին և կատարեալը, այն զանձարանը՝ ուր պահուեցան մեր հոգիին և մտքին չնորհները, բայց մանաւանդ փրկութեան տապանը՝ մեր պատմութեան արիւնոտ ծփանքներուն դիմաց:

Ո՞ր հայը, որ փոքր իշատէ ծանօթ է իր տոհմային պատմութեան և ունի խիղճ, պիտի չընդունէր թէ իրրե ժողովուրդ և իրրե ազգ, տասնեօթ դարերէ ի վեր մեր զոյութիւնը կը պարտինք մեր Եկեղեցիին: Ինչ որ Հայ Եկեղեցին ցարդ կատարած է ազգային կեանքին մէջ և կը կատարէ, պահանջն է իր հոգիին. և ասիկա անոր համար, վասնզի Աւետարանը մաղաղաթ և հայ զիր ըլլալէ առաջ, Հայ սիրտ է մեր կուրծքերուն տակ. մեր տաճարները մարմարեայ շէնք ըլլալէ առաջ, մեր նահատակներու մարմինները ամփոփող քարէ կայլակներ են, բխած մեր երկրի ալքերէն: Առանց Հայ Եկեղեցւոյ չերմ զզա-

յութեան, մենք հազիւ թէ հայ ենք։ Ահա թէ ինչո՞ւ Դաւրիժեցին կ'ըսէ ոի վերայ աշոյն Սուրբ Լուսաւորչի հաստատեալ կայ ամենայն ազգ հայոց։ Հայ Եկեղեցին կրօնական հաստատութիւն մը ըլլալով հանդերձ, իր մէջ միշտ տիրական եղած է ազգայինը, Կրօնքը նոյնացած է մեր ազգային կեանքին հետ և դարձած միհնոյն։ Բոլոր քրիստոնեայ ժողովուրդներուն համար կարելի է ըսել թէ անոնք Երկու ազգեր են, տոհմային և կրօնական զատորոշումներով։ մեր Եկեղեցին և ժողովուրդը սեռն և սերտ առէջներով թեզանուած են իրարու։ այս իրողութեան մէջ է մեր Եկեղեցւոյ ուժը և սրտառուչ հանդամանքը։ Հայ Եկեղեցին կը նշանակէ հայ զիրը, զրականութիւնը և ճարտարապետութիւնը, երաժշտութիւնը, ծէսը, զումարը մեր հոգիի և մտքի իրազործումներուն, կաթողիկէն մեր իդաերուն և երազներուն, մէկ խօսքով՝ հայ կերպը Աստուծոյ մօտենալու։

\* \* \*

Մարդը, որուն յիշատակը տակաւին թարմ է մեր մէջ, եղաւ մեր վերջի շրջանի մեծագոյն Եկեղեցականներէն մին։ Արմաշէն կու զար ան, դպրեվանքէ մը՝ որուն հայկական խորքը և Եւրոպական յառաջահայեաց զգացողութիւնը իրարու հետ հաշտ ապրեցան այս դարու սկիզբներուն։ Այս նոր ոգիի զոյաւորման մէջ մեծ բաժին ունէին ժամանակին հարկերն ու կարիքները։ Օրմանեան և Գուրեան, մին մեթոտի և միւսը ներշնչումի մարդ, գերազանցօրէն ատակ իրազործիչները եղան անոր։ Արմաշի մէջ Թորգոմ Սրբազննը առաջին տարիէն Օրմանեանի զուզընթաց ուսուցիչ ունեցած է Գուրեանը, դեռ պատանի, հիացող մը այս վերջինին, զրաւուած անոր իմացական և հողեկան շնորհներէն։ Գուրեանի անձը իր սուրբ մտատիպարը եղած է և զինք առաջնորդած տարիներով իր ճամբուն մէջ։ Քիչ անգամ պատահած է որ ուսուցիչ մը այսքան հզօր ազդեցութիւն ունենայ իր ուեէ աշակերտին վրայ։ Անձին օրինակը շատ յաճախ աւելի անդիմադրելի է քան զիրքերու իմաստութիւնը։ Ան Օրմանեանի մեթոտին և Գուրեանի ոգիին ամենէն կատարեալ ներկայացուցիչը եղաւ։

Դիմազծել կարենալու համար զինքը, կարեոր է նկատի ունենալ այն միջավայրը՝ որուն համար կը պատրաստուէր ան իրը Եկեղեցական, Դիւրին չէ քանի մը տողերով ճշդել պատկերը այդ օրերուն, որ մեր նոր պատմութեան ամենէն ճակատազրական շրջանը պիտի ըլլար։ Երբ Թորգոմ Վարդապետ, իր դպրոցական ընթացքը աւարտելէն յետոյ, իրը վեղարաւոր կը կենար Հայ Եկեղեցւոյ սեմին, արեան հեղեղ մը ողողած էր մեր երկրին կարեորազոյն կեդրոնները, ամէն ուր որ հայ կեանքի աշխոյժը և ապազայի մը յոյսը զիրենք զզալի ըրեր էին։ Սակայն ամէն ինչ կորսուած չէր դեռ. խաւարին մէջ կայծեր կային իրեւ սպասման խորհրդանիշ։ Տարիներէ ի վեր սկսուած վերազարթնումի երկունքը կը շարունակուէր նոյնիսկ արիւնին տակ։ Ներքին խմորումներ, տենդայոյդ երազներ և դարերու աւերը սրբազրելու ճիղեր կը կազմէին ողին այդ երկունքին։

Ազգային այս աղէտին դիմաց, հաւատարիմ մեր պատմութեան, դարձեալ Հայոց Եկեղեցին էր որ կը ստանձնէր իր գարաւոր ղերը, ծիրանի ծովէն բարձրացող կարմիր եղեգնիկի նման, յոյսի ջահի մը պէս կենալու մեր կործանած ժողովուրդի աշքերուն դիմաց։ Աւելին, ան պիտի հաւաքէ, պիտի սփոփէ, պիտի յուսադրէ։ Արմաշականութիւնը կրօնական իտէալով ժողովուրդին ծառայութեան յօժար հոյլ մը հոգեռականներ ի սպաս պիտի դնէր մեր Եկեղեցւոյ դարաւոր այդ ղերի իրագործման։ Ինչ փոյթ թէ ոմանք տարբեր չափ և կշիռ զործածել ուղեն այդ սերունդը դատելու ատեն, զայն վրիպած նկատելով, և այս ի հեճուկս կրօնին։ Զկանխենք պատմութեան դատաստանը, սակայն ճըշմարտութիւն է թէ մեր պատմութեան փառը հիւսող բոլոր Եկեղեցական մեծ գէմքերը եղած են որքան կրօնական՝ նոյնքան ազգային։ Յետոյ՝ անիմաստ է պարսաւը ընել մարդոց, որոնց մեծ մասը մեր օրերու արիւնոտ պատմութեան Դեռնդները եղան իրը հաւատքի և ցեղի նահատակներ։ Ամէն սերունդ տուրք մը ունի իր ժամանակին, երանի անոնց՝ որոնք զոհաբերութեամբ կը վճարեն զայն, կրօնական և ազգային ծառայութեան առաջադրութիւններով սկզբնաւորուած այդ զործունէութիւնը պիտի իւրացնէր շուտով եղերաբախու սերունդի մը բոլոր մտահոգութիւնները, բաժնելով յետոյ անոր արիւնոտ ճակատագիրը։

Թորգոմ Վլրդ. Գուշակեան, այս իտէալին արի զինուորեալը, Արմաշէն իսկ սկիզբը ըրաւ իր մօտ կիսադարեան պայքարին, ազգային Եկեղեցւոյ ճամբուն վրայ, իրրի տեսուչ և յետոյ փոխ-վանահայր Արմաշու Դպրեվանքին, Դուրեանի մեկնելէն վերջ, ան արժանաւոր շարունակողը եղաւ իր նախորդներուն։ Դուրեանի վեհութեան և քաղցրութեան վրայ իր մէջ կ'աւելնար կրօնաւկան շեշտ գիմազիծ և վարչական թափանցողութիւն։ Իրրե կրօնաւոր և վարիչ կրօնական վարժարանին, իր աշխարհանայեացքը շատ մօտ եղած է Դուրեանին։ Անցեալի պաշտամունք, կրօնական բարձր ողի և ժողովրդային ծառայութիւն կը կազմէին իր հաւատքին խարիսխները։ Կը հաւատար անցեալէն դէպի ապագան երկարող մեր ճակատազրին, անոր մէջ զգալով միշտ Աստուծոյ մատը։ Բոլոր գաւանական հանգանակներուն մէջ կ'որոնէր հոգեկան միջուկը։ Միսափիք բան մը ունէր՝ դիւրին չտարագուող, նոյնքան դիւրին չպազող։ Ոչ զիտութիւն և ոչ արդիականութիւն չէին կը ած դիւրել։ Անցեալի սէրը, կրօնքին զգացումը և ազգին խղճմտանքը որակումներ լոկ չէին իրեն համար, այլ ուժգին և զանգուածեղ զգացումներ։ Թորգոմ Արբազանը հաւատացեալ մըն էր, բայց շեղաւ այդ հաւատքին ողին եղծող արտաքին խստութեանց ինքինք են թարկողը։ Կրօնքը իր մէջ հրամանակարգ ըլլալէ աւելի, մտահայեցողութիւն, յուզում և բարոյական էր, մարդկային յառաջդիմութեան և ազնուացման զերպոյն ազդակը։

Եկեղեցւոյ և ժողովուրդի սպասին մարդը եղաւ և այդ պէտքերուն համար պատրաստեց ինքզինքը զերազանցապէս։ Ասպարէզին հարկադրանքը և իր բեղուն միտաքը զինքը զեղեցիկ բարձունքի մը հանած էին, որ պատկառանք կ'ազդէր ամէնուն։ Կը ճանչնար մեր պատմութիւնն ու մատենազրութիւնը իրենց խորութեանը և զեղեցկութեանը մէջ։ Ոչ ոք իրեն չափ կընար հազորդ ընել զմեղ անոնց հոգեկան, կրօնական և ցեղային արժէքներուն։ Մեր անցեալ

մեծութիւններու պատկերասրահին մէջ ան կը կենաք յուզումով և պատկառանքով։ Չոր ու ժամանակազրական չէր ինքը ոչ մէկ նիւթի մէջ։ Երեն անձանօթ չէին նաև օտար մատենազրութիւնը, իմաստասիրութիւնը և զիտական և հոգեբանական ուսումներու որոշ զօտիներ։ Իր կեցուածքը այս բոլորի նկատմամբ եթէ մասնագիտական չէր, բայց կ'ընդգրկէր այս բոլորը, խոր ու կարօտազին մտերմութեան մը մէջ։ Անիկա մեր սրբազան բեմի աննահանջ, լուրջ ու քաղցրախօս մեծազոյն քարոզիչը եղաւ, մեր վերջին շրջանի սրբազան բեմի իշխանը։

Սակայն իր այս բոլոր չնորհները ի յայտ կու դային մանաւանդ իր պաշտօնին զործօն արտայայտութիւններուն մէջ։ Իր կեցուածքը մեր քաղաքական կեանքի և մեր դատի նկատմամբ՝ յարգանք պարտազրող և սրտառուչ էր։ Դեռնդեանց հոգիին հաղորդ՝ ան սկիզբէն հոգիով համաձայն եղաւ մեր ազատութեան ի խնդիր կիրարկուած ջանքերուն և խորունկ եղաւ իր ցաւը մեր վրիպումներուն և աւերներուն հանդէպ։ Ճակատազրէն կարնուած այդ բեկորներուն վէրքերը դարմանելու, արցունքը սրբելու, հաւատքը զօրացնելու և յոյսը լուսաւորելու համար ան ըրաւ իր լաւագոյնը, Եղիպատոս խուժող մազապուրծ տարագրեաններ և Առւէտիոյ գաղթականները կը յիշեն անշուշտ իր հայրական վերաբերմունքը իրենց ցաւի և տառապանքի ամոքման համար։ Այս հայրական կեցուածքը պապարախտ սերունդի մը նկատմամբ իր Աւետարանի պաշտօնեայի դիմագիծին կը բերէր առաքելական բան մը։ Մտքի մարդուն քով սրտի մտրդը բնաւ չնուազեցաւ իր մօտ և ասով ան կը դառնար իրական հայրը անժառանգներու։ Հայաստանի ցուրտին զոհ չղրկելու համար Նահր էլ-Օմարի շուրջ 1000ի չափ Վանեցի որբերը, անիկա իր թեսերուն լայնքով բացաւ իր սիրար, համոզելու Հ. Բ. Բ. Միութիւնը որ ստանձնէ այս վերջիններուն հոգը։ Ինք իր սրտի այս մեծութեան չնորհիւ էր որ յարգանք կը պարտազրէր նոյնիսկ իր հակառակորդներուն։

Երբեք պիտի շմոռուի մեր պատմութեան մէջ Հնդկաստանի իր նույիրակութիւնը։ Հակառակ իր փափուկ առողջութեան, 1916ին ան մէկ ու կէս տարի շարունակ շրջեցաւ Եկեղեցիէն այրիացած այդ վայրերը, Եկեղեցիէն սիրով և ազգին կարօտով տաքցնելով զիրենք։ Մեծ եղած էր իր ձգած տպաւութիւնը։ Հովուի և իր հօտի այդ հոգեխառնումը զինքը հարստացուցած էին անոյշ յիշատակներով։ անոր չնորհիւ անիկա կրցաւ ազգին կարօտեալներուն ի նպաստ հանգանակել պատկուելի զումար մը։

Նոյն ձեռվ անմոռանալի են Եւրոպայի Թեմին կազմակերպման համար իր ի զործ դրած ջանքերը, իբրև Կաթողիկոսական լիազօր Ներկայացուցիչ։ Ժողովուրդին հետ ըլլալու, անոր ցաւերը սփոփելու, անոր կարիքները լեցնելու իր անհուն յօժարութիւնը կը քաղցրացնէր բոլոր իր ծանր պարտականութիւնները։ Թէ՛ Հնդկաստանի և թէ՛ Եւրոպայի մէջ մեծ յարգանքի արժանացաւ, խանդավառութիւններ ստեղծեց և հոգեպէս միթթարուեցաւ իր զործին մէջ։ Անհուն էր իր տառապանքը մեր ժողովուրդին սպառնացող վտանգներու մղձաւանջին դէմ, որ կը ներկայանար իրեն ձուլման պատկերին տակ, զոր արզիլելու կամ զէթ յապաղելու համար պատրաստ էր տալու ինքինքը։ Տակաւին

պէտք է յիշատակել իր Սեբաստիոյ և Եղիսպտոսի առաջնորդութիւնները, որոնք իր գործօն կեանքի տեսդազին տարիները կը հաշուեն իրենց մէջ։ Այս երկու թեմերուն՝ իր կրօնական, կրթական և ժողովրդանուէր ծառայութիւնները հատորներ կ'ընդգրկեն։ Ծնորհիւ իր նկարագրի մաքրութեան, զոհողութեան ողին, հեռատեսութեան և խորունկ ազգասիրութեան, մնաց միշտ ամենատիրական դէմքը։

Մեծ հեռապատկերներ ընդգրկող, բարձունքներու սեեռաբիր մարդն էր։ Նպատակը իր մէջ ամէն օր ապրող իրականութիւնն էր։ Քանակով քաշուած զիծերու և թիւերով ճշգուած հաշիւներու մարդը չեղաւ, ինչպէս չէին եղած իր մտատիպարները՝ Խրիմեան և Դուրեան, Խորշանք ունէր կարծես ինքզինքնին կաղապարներու վստահող անհատներէ։ Ան իր այս կեցուածքով կը մօտենար Խրիմեանին, առանց ունենալու այս վերջինին թէև անոյշ՝ բայց նուազ ներդաշնակ արտայայտութիւնները։ Թորգոմ Սրբազնն արուեստագործուած և զիտուն Խրիմեան մըն էր, աւելի իրատես և զործնակուն, տողորուած ապազայի կարելիութիւններու մտածումով, ընելու համար ներկան զետին ապազային։ Ան իր այս յատկութիւններով էր որ եղաւ յետ պատերազմնան հայութեան գերազանց դէմքը, իր ուսուցիչին հետ համազօր և համահաւասար, Խոկ Ս. Աթոռոյ մէջ իր եօթ տարիներու կարճ բայց բեղուն զործունէութիւնը, որ պսակը ողիտի մնայ իր ամբողջ կեանքին, կրօնական, կրթական և տնտեսական մարզերուն մէջ, իրեն ապահովեցին մեծազոյն տեղերէն մին երուսաղէմի Ս. Աթոռոյ երջանկայիշտակ Պատրիարքներու շարքին։

Մեծ եկեղեցականի իր կոչումը Ս. Աթոռոյ իր գահուկութեան ընթացքին, յայտնաբերեց քանի մը մարզերու վրայ։ Անոնցմէ առաջինը Ս. Աթոռոյ Բնծայարանին մէջ իր ի գործ գրած ողիի զզացման, հաւատքի մշակման աշխատանքը։ Իր չունչին տակն էր որ զարգացաւ Երջանկայիշտակ Պուրեան Սրբազնով վերահաստատուած ոյն զեղեցիկ գործը՝ զոր սկսած էր տակաւին Արմաշէն։ Զարդացած, լուսամիտ և ազգասէր եկեղեցականներու պատրաստութեան մէջ իր անձին օրինակը որքան իր դասերը, իր ողին և երազները կարելի հաւատարմութեամբ, անիկա ջանաց փոխանցել իր հոգենոր զաւակներուն։ Հայ եկեղեցւոյ անդադար աճող կարիքներու դէմ, ան բանակ մը կ'երազէր հողենուէր պաշտօնեաներու, մեր Եկեղեցիին ու պատմութեան մեծ պատկերներովը զօտեպինդ, յօժար զոհողութեան լայն արամազդրութիւններով։ Ատոր կը ձգուէին իր վերջին տարիները։ իր Աստուծմէ ուզած կեանքը, իրեն համար ըլլալէ աւելի, իր հոգենոր զաւակներուն համար էր կարծես։ Այդ երազը երազն էր նաև իր մեծ ուսուցիչին։ ան ալ այդ նուիրական վրիժառութիւնը միայն արժանի կը սեպէր հայ ողիին։ իր վերջին երեք տարիներուն, իր մարմնական ուժերէն վեր, աններելի ծանրութեամբ աշխատանք կը վերցնէր, երկու երեք դասատուի գործ ստանձնելով։ իր բոլոր յոգնութիւնները սակայն կախարդանօք իմն կ'անհետանային, երբ զիրքերով ծանրաբեռն կ'անցնէր իր դասերուն։ Անխառն, բարձրաթռիչ եկեղեցականն էր այդ բոլորին մէջ։ Պասէ մը միւսին մտած ժամանակն էր որ ան ընդունեց ճակատագրական հարուածը։ Եղերական բայց

վսեմ բան մը կայ իր այս մահացումին մէջ . ան կը զոհուէր իր պարտականութեան, բաժնելով մահը անոնց՝ որոնք իրմէ տարիներ առաջ, իբրև մեր օրերու Ղետնդներ, ինկան մեր դատի արիւնոտ ճամբուն վրայ:

Երկրորդ զործը, համբնթաց առաջինին, «Սիոն»ի խմբագրութիւնն էր. եօթ տարիներ շարունակ անիկա «Սիոն»ը լեցուց իր զրծի և մտքի բազմակերպ չնորհներով: Իրեն համար թերթը լրացուցիչ մասն էր դաստիարակութեան, կրթաբանը՝ ուր պիտի փայլէին միտքն ու զրիչը, սիրտն ու հոգին ապագային կրթաբանը ուր պիտի փայլէին միտքն ու զրիչը, սիրտն ու հոգին ապագային համար պատրաստուողներուն: Այդ գետնին վրայ ևս ան կը մնար աննուաճ, բազմակողմանի, խոր և օրինակելի: Գրելը, խօսելու հետ զուղընթաց, իր կեանքի անզանցառելի անհրաժեշտութիւնները եղան, զինքը իր մեծութեան հանող զոյզ թեները: Խսկ վարչական և տնտեսական իր արդիւնքներուն հետ միասին, որոնց համար չեմ ուզեր հոս լայնալ, որովհետեւ այդ մասին ևս պահանջուած լուսաբանութիւններ տրուած են այս էջերուն մէջ, զերակշիռ կը մնայ իր կրօնական պետի դերը թէ Ս. Աթոռի մէջ և թէ Սփիւռքի համար: Բնամական, ուսուցչական և զրական իր զործունէութենէն յետոյ, ան զերազանցօրէն կատարեց մանաւանդ կրօնական պետի և հօր իր դերը: Իր մահով թափուած արցունքները և զզացուած սուզը ամենուրեք՝ պաշտօնական և սովորական ըլլալէ աւելի բան մը կը զզացնէին: Իր հոգեսուն զաւակները իրմով կը կորսնցնէին ճշմարիտ հայր մը, իմաստուն առաջնորդ մը և յաւէտ ողբալի միրող սիրտ մը: Իր կարգադրութեամբ էր որ եօթ երիտասարդ վարդապետներ քանի մը տարիներու մէջ դրկուեցան Ս. Աթոռէն, եկեղեցւոյ և ժողովուրդի ժառայութեան: Այս աղաղակող պէտքերուն առջև անիկա ունէր արեսու հեռանկարներ և ծրագիրներ: Մահը կը հարուածէր զինքը իր հազիւ իրազործել սկսած երազներու և ծրագիրներու դիմաց:

Երբ այն օրերուն կը վերջացնէի այս մտածումները, կը զզայի շուրջա խորունի պարապ մը՝ իր բացակայութեամբ զոյացած, և տիսուր ու չարագուշակ մտածումներ կը ծուատէին հոգիս: Բայց իր հոգին սրբազան տեսիլքի մը պէս կը լուսաւորէր և կը զօրացնէր զմեզ իր թերաւարտ զործին ի սպաս:

b.



## ԵՐԶՈՒԿԱՅԵՇԱՍՈՒ ԹՈՐԳՈՄ ՊԱՏՔԻԱՐՔ ԳՈՒՇԱԿԵԱՆ (Խօսք ՀիւթՄան ԵՒ ՑԱՐԳԱՆՔԻ)

1940 Նոյեմբերի Աշնան անձրևը մշուշին մէջէն կը մաղուէքր։ Տասնըչորս նորբեկ ժառանգաւորներ էինք։ Տարի մը անցած էր Ա. Աթոռոյ մհծանուն Պատրիարքի վախճանումէն, առաջայն երեց դասարաններու աշակերտներէն մինչև վեղաբաւուրներ տրամաւթիւն մը ունէին իրենց հազիին մէջ։ Կը խօսէին վախճանեալ Պատրիարքի մասին իրը մեծ հոգեսրական, մեծ քարոզիչ և մեծ դրոդ։

Մեր ուսանողութեան տարիները երբ սահեցան, առակաւ իմ մէջ արթնցու համակրանք մը, որ կիրքի վերածուեցաւ, կարդալու մեծանուն Պատրիարքի գրական գործերը, զինքը աւելի մօտէն ճանչնալու և վեր հանելու անոր նկարագիրը և գրական դիմագիծը, քանի որ ամէն գրական գործի ետև անձն է որ կայ, անձը՝ գրական հասկացողութեամբ, իր նկարագրով և իր հոգեկան ու մտային ապրումներով։

Թորգոմ Պատրիարք նախ հոգեսրական մը եղած է։

Հոգեսրական ծնած էր, քանի որ քահանայական տունէ կու գար։ Իր ժառանգական ու բնածին չնորհները իրեն հասած են մօրմէն և մեծ հօրմէն՝ Պատրիարքի Տ. Կարապետէն։ Իր մանկութեան օրերուն, իր ծննդավայրի գիւղին և իր հօրենական տան մէջ, իր մէջ արթնցուցած են բնական գեղեցկութիւններու և բարոյական մաքուր կեանքի մը սէրը։ Իր գաստիարակութեան նախնական մասը պիտի ստանար Պարտիզակի ազգային վարժարանի գրասեղաններուն վրայ իսկ երկրորդականը։ Արմաշի Դպրելանքին էջ, Պարտիզակի և Արմաշ իրարունակութիւնը եղան, քանի որ նոյն անձը (Դուրեան Սրբազն) իրը ուսուցիչ և դաստիարակ ունեցաւ։

Ոչ թէ առպարէզով՝ այլ կոչումով ուսուցիչներ, որոնք իրենց գործին հա-

ւատքը և նուիրումը ունին, անպայման որոշ տոկոսով մը, հզօր ներգործութիւն կ'ունինան իրենց աշակերտներուն վրայ։ Թորգոմ Պատրիարք Պարտիզակէն մինչեւ Արմաշ հմայուած էր Դաւրեան Սրբազնի առաքինութիւններէն և հմտութենէն, անոր սրտի ամենէն վառ հրայրքներէն, խոկումէն։ Այս հետեւցաւ իր Մեծ Ըստուցչի շաղին և քայլերուն, և ուղեց նմանիլ անոր որքան հնար էր։ Այս ձըգւտումը ծառայեց ինքնակատարելագործմանը, իր մէջ իր անձը կերտելու, որ ոչիր գլուխ գործոցը պիտի ըլլար» ըստ Շահան Պէրպէրեանի։

Այս վերարկուն իր վրայ տռած էր համոզումով և ոչ իրը հանդիսական պատմուճան մը կամ առպարէզի բերում մը։ Անոր բացառիկ գիծը անպայման պէտք է փնտռել իր ներսը։ Սքեմը չէ որ անիկան կու տայ։ Սքեմին չէ որ պէտք է մեր ակնածանքը երթայ և սքեմը չէ որ մեծ ըրաւ զինքը։ Թորգոմ Պատրիարք գիտցաւ այդ սքեմը փառքով պատկել։ Իր մէջ բացառիկ է հոգեսրականը։ Ներսէն է անոր հոգեսր կոչումը ու սքեմը չի կրնար բացատրել զայն։

Իր մտածումը սկսուած միացած է կրօնաւորութեան և ունեցած համոզումը։ Թէ ինք ամէն բանէ տռաջ և ամէն բանէ վեր կրօնաւոր մըն է։ Յ. Օշականի վկայութեամբ, չկը հաւատար թէ գրագէտ մը ըլլալէ առաջ կրօնական մըն էր ինքը։ Այս մտածումը իր մէջ մաս կը կազմէր գրական խառնուածքին։ Ինչ որ արտադրեց շեշտօրէն գունաւորուած է այս հասկացողութեամբ։

Թորգոմ Պատրիարք իրաւ հոգեսրական և բարձր կրօնաւոր մը ըլլալով հանդերձ մեծ ազգասէր մը եղած է, հեռումնացած քաղաքականութիւն ընելու չէ գործածած երբեք, շատ լաւ գիտնալով որ երբ գուրս

կու գայ կրօնաւորի իր կոչումէն ոչ միայն կը վեասէ քաղաքական կեանքին այլ նաև իր կրօնական սկզբունքներուն Ամէն Հայ Եկեղեցական որ գիտակցութիւնը ունի իր կոչումին, իր վեղարք կ'առնէ և ու կը հագնի նաև ծառայելու իր ժողովուրդին:

Ան հաւատացած էր անցեալէն ապագայ երկարող մեր ճակատագրին, անոր մէջ միշտ զգալով Աստուծոյ մատը ։ Շատ լաւ գիտացած էր որ հոգեկան ճշմարտութեանց վրայ խարսխուած մեր ժողովուրդը անպայման ապագան պիտի դիմաւորէ լուսաւոր տեսիլ քններով։

Ինք խոր հաւատքը ունեցած է թէ մեր ժողովուրդը պիտի ապրի և այս հաւատքին ուժականութեամբն էր որ անչգաղթեցաւ աշխատելէ և աքնելէ անոր համար, իր հոգին, սրտին և մտքին խորը ունենալով կրօնքի և բարոյականի նամբով ազգին վերականգնումին լուսաշող հեռավատկերը, որ չմթագնեցաւ բնաւ իր մէջ։

Իր մահէն տարի մը առաջ, շուրջը հաւաքուողներուն ըստած է. «Ճեր սրտերէն հարկ է որ ատրամերժենք յուստիատութեան որևէ խոհանք, որ կրնայ ըսել տալ մեզի թէ որո՞ւն և ի՞նչ բանի համար կ'ընենք այսքան զոհողութիւն, երբ կոտըրտեր է նաւը՝ խարակներուն զարնըւելով։ Ոչ երբեք, հոււատալ պարտինք թէ այժմ աւելի քան երբեք . . .»։

Ըստուծ է թէ կեանքի մէջ ուեէ անձ չէ կրցոծ ճշգրիտ կշիռը տալ անհատի մը հաւատքին կամ անհաւատութեան, երբ անոր չի մօտենար անկեղծութեամբ Այսպիսի փարձի մը և փորձանքի մը մէջ ինկա «Բազմավէպ», Թորգոմ Սրբազանի մահուան առթիւ, երբ իր հաւատքը խնդրոյ առարկայ ընելու չափազանց անհամ, ագեղ ու անպատեհ ելոյթը ունեցած էր կրօնական մարդուն մասին խօսելով և զայն ներկայացնելով շաւելի հաւատացեալ քան իր նախորդը և շատ աւելի պահպանողական քան Բարդէն Աթոռակից կաթողիկոսութիւն Բանագմավէպ կը կարծէր թէ յարմար առիթը գտած էր յարձակելու Հայց. Եկեղեցւոյ երեք մեծ եկեղեցական ներու՝ սրոնցմէ ստացած հարսւածներուն զերքերը կը կոտային տակաւին իր ժար-

մոյն վրայ։ Մասնաւորապէս շատ խեղճ և անձարակ եղած են բնազմավէպն զէնքիրը Թորգոմ Պատրիարքի դէմ, որ Ազգային Եկեղեցին Անկախութիւն և պահում էր և մեծ նախանձախնդրութեամբ վաստած էր Հռովմէադաւան միսիոնարներու խոստացած ռԱւեսեաց Երկիրը կեղծիք մըն էր և Հայը իր գոյութիւնը կրնար պահել և ինքինք զօրացնել միայն Ազգային Եկեղեցւոյ հոգանիին տակ Անապահապէպ այդ ըմբռնումը նկատած էր շաւերի հասանքը (1939, Էջ 56-57), կեղծ և տկար ձգումում մը, որուն պատճառն ու ազրիւրը ծանօթ է ամէն իրաւ Հայու։

Իրապէս Թորգոմ Պատրիարք հաւատարիմ եղած է իր կոչումին ու պաշտօնին, Ազգին և Հայց. Եկեղեցին, որուն ծառայել կոչուած էր, իր ժաքուր ու ամբարտի կեանքը բաւագոյնն կը բարացուցէ իր մէջ հաւատարիմ եկեղեցականը։

Ան միշտ սիրեց և պաշտպանեց գիրը, գրաւածքը, գրականութիւնը, անոր պաշտօմունքը փախանցելով իր շունչին մօտ եղողներուն։ Ոչ միայն մեր բոլոր գրողները իրեն բարեկամ ունեցաւ, այլ մեր գրականութեան ստատորդ բոլոր ձեռնարկները պահեց իր բարձր պաշտպանութեանը ծիրին մէջ։ Պատիւ է իրեն համար յիշել զինքը՝ մեր գրականութեան բարձրագոյն հասկացողութիւնը իրը մեծ ընդդրձակող մը իր կարգին։ (Յ. Օշական)։

Ինք եղած է անձանձորյթ աշխատաւթեան մարդը. զգործոն իր շնորհներուն կը պարտինք իր շատ ընդարձակ վաստակը, որ մինակը կը լեցնէ և կ'անցնի քանի մը աւագ եկեղեցականի կեանքը։

Այս բոլորով կարող ենք ըսել որ իր աշխատաւթեանց մէջ իրեն ամենէն սիրելի մեաց ուսուցչութիւնը, գրական զբաղումները և քարոզչութիւնը։ Այս իսկ պատճառաւ բուռն ընթերցող մը և հետաքրքիր միտք մը եղաւ, ու գարձաւ բանգէտ մը բառին լայնագոյն իմաստով։

Իր ուսուցանելու եռանդը և վարչական գործերը արգելք եղած են քանակով իրմէ աւելի գործեր ունենալու։ Մակայն հակառակ այս բոլորին, իր մէջ չեն կրցած խաթարել արուեստագէտի աղնիւ տարրը

իր հոգիին խորը։ Ասոր վկայ են իր գեղցիկ քերթուածները։

Իր Պատրիարք Ընտրութենէն մինչև իր վախճանումը ոչ միայն կրօնական յօդուածներ՝ այլև բոլոր Ամբողջ աշխատական ները իր գրչին արդիւնքն են։ Անոնք յաջող են նիւթին ընտրութեամբ, բացատրութեանց յատկութեամբ, շինի և ուսուցանող, ի վերջոյ համապատասխան կրօնաթերթի մը։ Իր մով «Սիոն» ունեցաւ ժողովրդական ճանաչողութեամբ վարպետ խմբագիր մը, «ըը իրապէս յայտնութիւն մը եղաւ, քանի որ անկէ առաջ ինք հանչցուած էր որպէս գրագէտ, բանասէր, բանաստեղծ և մանաւանդ յաջող թարգմանիչ մը։

Իր բոլոր գրութեանց մէջ ան պարզած է փորձառութեան ճամբարվ հասունցած տեսութիւններ և հայեցաքններ, մեր աղքին և Եկեղեցիին արդի հասկացողութեամբ՝ որու բարենորդումներ, որոնք իրենց աւտոդակուն պահպանութեան մէջ կը ներկայացնելու ողջմիտ, հեռատես, իմաստուն խորհրդառութիւնները անձի մը՝ որ մեր անցեալը խորապէս ուսումնասիրած և մեր ներկայի վիճակը իր ամբողջութեանը մէջ տեսած է։

Իր «Ակամայ Անդրադարձութիւնքը» («Սիոն», 1934, թիւ 2), ուր սքանչելի կերպով կը պաշտպանէ Հայ Եկեղեցւոյ կեցուածքն ու ահսակէտը «Բազմավէլքայի յարձակումներուն դէմ, պիտի մնայ գլուխ գործոց մը, ըլլալով ուղեգիծ մը ապագայ շրջաններուն և։

Եթէ «Երիմեան Հայրիկնէն, «Եղիշէ Պատրիարք Դուրեհանցէն և «Հնդկահայքէն վերջ գեղեցիկ, վերլուծական, ծաւալուն գործեր չէ տուած, այդ պէտք է վերագրել Արմաէն Սերաստիա, Եդիատոսէն Երոսպա և Մայրագոյն Արևելք՝ ու իր Պատրիարք Երուսաղէմի, նախ իր Եկեղեցական ծանր ու պատասխանատու պաշտօններուն և մանաւանդ Ս. Աթոռոյ մէջ իր ուսուցչութեան և «Սիոն»ի խըմբագրութեան, որոնք իրմէ խլած են ուղղ կամեր։

Թորգոմ Պատրիարքի մհծութիւնը չի կայանար իր փորձառութեան քուրացին մէջ ձուլուած տեսութիւններուն, գրական

յղացքներուն կամ հայեացքներուն մէջ, այլ իրաւ Հայու և Հայ եկեղեցականի իր զիտակից ու զօրաւոր կեցուածքին մէջ, մանաւանդ Բարգէն Աթոռակից Կաթողիկոսի և Ամենայն Հայոց Խորէն Ա. Կաթողիկոսի վախճանուումէն յետոյ, երբ եղաւ միակ նեղինակութիւնը և կարևոր դէմքը շրջանի անորոշութեան մէջ։ Այս ուղղութեամբ իր տարած աշխատանքներն ու գրած յօդուածները կարելի է վերահանել ԱՍիոն»ի էջերէն և տեսնել այդ շրջանի մեծագոյն ՀԱՅԸ։

Ինք ոչ միայն կրկներեայթը եղաւ Գրիգոր Օտեանի «Սիօը պահել Էջմիածնի համար և Էջմիածնինը պահել Սիօի համար» բանաձեկին, այլև բուռն կնրպով աշխատեցաւ և զօրավիգ դարձաւ Անթիլիասի մէջ Սիօի Աթոռին տեղաւորման և ամրապնդման, բերելով իր բարոյական լայն աջակցութիւնը։ Այդ շրջանին, երբ շատ մը ազգայինները կը մտածէին Սիօի կոթողիկոսութիւնը և Երուսաղէմի Պատրիարքութիւնը միացած տեսնել Երուսաղէմի մէջ — նախ նիւթական և ապա նուիրապետական հանգամմանքներով — ինք առաջին հակառակորդը եղաւ այդ տեսակետին, որ ապագային տուած իր ապացոյցը դրական գետնի վրայ։ Ինք մամուլի միջոցու ամէն կոչ կատարեց, որպէսզի ոյժ տրուի Անթիլիասի համար կատարուող հանգամանակութեան, որպէսզի կիլիկիոյ Աթոռը հաստատուն կայան մը ունենայ։

Թորգոմ Պատրիարք բացի Էջմիածնի և Կիլիկիոյ նուիրապետական Աթոռներէն, միշտ մնացած է յարաբերութեան մէջ բոլոր տրատահմաննան Առաջնորդութեանց հատ ի հաշիւ ազգային ու Եկեղեցական շահերու պաշտպանութեան, տալով բաւարարութիւն խնդրանքներու և պահանջմանքներու, և աշխատած է իր բարձրադրոյն պաշտօնատարը Հայց։ Եկեղեցւոյ, աշքի առջև ունինալով անոր օգուտը, զարգացում ու բարգաւաճումը։ Ինք արթուն պահակն էր մեր Եկեղեցին։

Աւելին՝ անհրաժեշտ է ըսել և ընդունիլ որ Թորգոմ Պատրիարք իր գահական միացնութեան տուած համազգային և մանաւանդ միջազգային նշանակութիւն Երու-

## ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ԵՒ ՆԱԽԵԶՈՒՄԻ ՄԱՐԴԸ

Հանդիսաւոր, բայց մանաւանդ բարձր գիտակութեամբ, որուն խորքը հիացում կը կազմէ, Ս. Յակոբեանց զինուորեալ Միաբանութիւնը իր յարգանքի տուրքը կը բերէ, հանգուցեալ Պատրիարք Թորգոմ Սրբազնի յիշատակին, անոր մահաւան յիսնամեակին առիթով:

Եթէ հարկ ըլլար հակիրճ կերպով ներկայացնել կեանքը թորգոմ Պատրիարքին, ուրիշ յարմար որակում մը պիտի չկրնայինք ընել, բայց կոչել զինք ծառայութեան եւ նուիրումի մարդիր Արդարե թորգոմ Պատրիարքը մին էր Արմաշի Դպրեվանքէն հասած այն սակաւաթիւ եւ կեղեցականներէն, որոնք այդ օրերուն Հայ իրականութեան մէջ, 1895-96 թուականներէն սկսեալ, կարեսը գեր մը կատարեցին իրենց անձնուիրութեամբ և ծառայութիւններով: Անոնք իրենց այդ գիծով կը զատուէին մեր արեմտահայ թիւով ոչ նուազ եկեղեցականներէն՝ որոնցմէ ոմանք վանքերու մէջ պանդոյր կեանք մը կը շարունակէին ունենալ կամ չէին ուղեր հեռանալ և վասփարի գեղածիծաղ ափերէն, լծուած հարսանիքներու և յուղարկաւորութիւններու համեմատաբար անփառունակ գործին:

ուղէմի միջքրիստոնէական անունին համապատասխան, փրկելով յետպատերազմեան տագնապը Հայց. Եկեղեցւոյ՝ Երուսաղէմով: Թորգոմ Պատրիարք գիտակից եղած է այն գերին, զոր նախասահմանուած էր կատարելու, և իրը այդ գերազանցեց ինքզինքը, չխնայելով կորովի աշխատանք, որքան որ ժամանակն ու իր ոչ-տոկուն առողջութիւնը կը ներէին:

Սակայն չար բախտը 1939 Փետր. 10ին կանխահասօրէն տապալեց Հայց. Եկեղեցւոյ այս Մեծ Կաղնին, առանց աղդանշանի, մահներուն ամենէն անակնկալովը՝ ուղեղային կաթուածով:

Այսօր, իր վախճանումէն յիսուն տառիներ ետք, անոնք որ անցած են Սրբոց

Հայկական ջարդերու չարաղէտ թուականներուն զուգադիմող օրերուն, երբ անոնք կը կանչուէին խառնուելու ազգային եկեղեցական կեանքին, ամէնքն ալ անձնութիւնն զեղեցիկ օրինակը կու տային, տակաւին երիտասարդ, յօժարելով առանց վարանումի երթաւու գաւառական կարեսը կեղրոնները իրեր հազիւ, երբ փորձ և պատկառելի եկեղեցականներէն շատեր, փցուն պատճառառանութիւններով, խոյս կու տային նման պաշաօններէ: Արմաշականներու այս անձնազոն ժառայութիւնը, տակաւին հազիւ աւարտած իրենց գպրոցական չըջոնը, ուշագրաւ երևոյթ մըն էր, որ ցոյց կու տար զարթնումի նոր ոգի մը, Արմաշառ Դպրեվանքէն հասած եկեղեցականներու համակերելի ընծայելով ժողովուրդին, հակառակ հին գպրոցին յաջաղկոտ չարաշիսութիւններուն:

Արմաշու Դպրեվանքը, զեկավարութեամբ իր իրական կազմակերպչին՝ Օրմանեանի և սիւնին՝ Դուրեհանի, երկուքն ալ ոմէէն բանէ տառջ հմուտ ուսուցիչներ և մեծ իմացականութիւններ, այն օրէն որ իրենց աշակերտները կանչուեցան առաջնորդական պաշտօններու, արտայայ-

թակորեանց կամարներէն, մեծ ու պատմական անուններու շարքին, որոնք Երուսաղէմի փառքը հիւսեցին, մին իր շինարարական գործով, միւսը իր կազմակերպչական տաղանդով, ուրիշ մը իր տեսիլքներով, մէկ ուրիշ մը իր կորովով, անկասկած կանդ պիտի առնեն, իրարու միացնելով գործը անոնց՝ որոնք Ս. Յակոբեանց Աթոռին վրայ իրարու յաջորդեցին և ստեղծագործ աշխատանքով, ծառայութեան և նուիրումի ոգիով, աղքին համար կերտեցին հոգեռոր և մտաւոր վերակենդանութեան խարիսխ մը Սրբնի այս բարձունքին:

Թորգոմ Պատրիարք այդ Մեծագործներէն մին պիտի մնայ:

ամիչը հանդիսացան նոր ձգտումի մը՝ որ կրնար մեծ յեղաշրջումի մը առաջնորդել Հայ Եկեղեցին, եթէ երկար կետնք ունենար: Դժբախտաբար Արմաշու Դպրեվանքը հազիւ 26 տարիներու (1889-1915) կարճ կետնք մը ունեցաւ, Եկեղեցիին տալով 3-4 տասնեակ երիտասարդներ: Սակայն այս փոքրաթիւ ընտրեալներու խումբը կրցաւ նոր ոգի մը ներմուծել արևմտահան Հայոց Եկեղեցական դասուն մէջ և փոխել գիմագիծը անոր, ասպարէզ տալով միանման դաստիարակութեամբ պատրաստուած Եկեղեցականութեան մը, փոխան փոքրաւորութենէ հասած և կամ յաճախ պատահականօրէն Եկեղեցական դարձած հասրեայ կրօնաւորներու, որոնք չէին ներկայացնէր ներդաշնակ միութիւն մը, մինչդեռ Արմաշի մէջ պատրաստուածները կը պահէին ուսման մակարդակի հաւասարութիւն, գաղափարներու ներդաշնակութիւն, որ բնական հետեւանքն էր այն կաղապարումին՝ որ անոնք Դպրեվանքին մէջ կը ստանային Օրմանեանի պէս փորձ վարիչի մը և Դուռեանի նման գերազանց ուսուցիչի մը ձեռքին տակ: Հռն չնորիւ իրենց դաստիարակութեան ստացած խանդին ու եռանդին, կը նուիրուէին իրենց պարտականութեան, ստանձնելով իրենց առաջարկուած որքան հոգեւոր՝ նոյնքոն վարչուական պաշտօնները, տագնուպի մը յաջորդող ժամանակաշրջանի մը մէջ փրկելով Հայ Եկեղեցին վարչական և հոգեւոր կազմալուծումէն, որ հայկական Հարդիրու անխուսափելի հետեւանքը պիտի ըլլար:

Անոնք ոչ միայն անգլուխ չթողուցին ազէտանար բազմաթիւ թեմեր, այլև մեծ նուիրումով գաւառ փութալով, աղէտին հետեւանքները դարձանելու հետամուտ եղան, հոգեւոր սփոփանքով և միսիթարութեամբ քաջաւերելով ժազգուրդը և անոր բարոյական կորով և ոյժ ներշնչելով: Անոնք գործեցին իսկապէս ժողովրդական ոգիով, իրենց լուրջ ուշադրութեան առարկայ ընելով իրենց հոգուութեան և հոգածութեան վստահուած վիճակներուն դպրոցները, ժողովուրդին մէջ ուսման և կրթութեան տարածումը նկատելով միակ յենակէտը իր գիմագրա-

կան կարողութեան: Նուիրումի և ծառայութեան այս ոգին գնահատուեցաւ ժողովուրդէն, որ նախընտրեց Դպրեվանքի աշակերտ Եկեղեցականները և անոնց վըստահեցաւ հետզհետէ բոլոր կարևոր թըրքահայ առաջնորդական վիճակները:

1914ին, երբ աշխարհասասան Ընդհանուր Պատերազմը պայթեցաւ, շատ մը գաւառական առաջնորդական աթոռներու, ինչպէս Կարսոյ, Տիգրանակերտի, Երզընկայի, Սեբաստիոյ, Խարբերդի, Կեսարիոյ, Թօքատի, Քղիի, Բաղէշի, Ուրֆայի, Ճանիկի առաջնորդութիւններու գլուխը կը գտնուէին Դպրեվանքիները, առաջնորդի և առաջնորդական տեղապահի հանգամանքով: Նոյնինիկ Պոլսոյ Պատրիարքական Աթոռը կը գրաւէր նոյն հաստատութեան անդրանիկ աշակերտներէն Տ. Զաւէն Արքեպիսկոպոսը:

Պատերազմը, որ պատեհ առիթ կ'ընծայէր Թրքական վայրագութեան, երկնելու և գործադրելու Հայերու ընաջնջումին դժոխային ծրագիրը, ամենէն առաջմանցնելով Հայ Եկեղեցար տարբերը, առաջին գիծին վրայ գնելով անոնց հոգեւոր առաջնորդները, հաւատոյ նահատակներու դասակից ըրաւ և մարտիրոսութեան փառապատկով սրբացուց գրեթէ ամբողջութիւնը Դպրեվանքի աշակերտութիւնը հասած այս գործունեայ և արժէքաւոր Եկեղեցականներուն, որոնք գաւառական առաջնորդութիւններու գլուխը կը գտնուէին: Միայն հրաշքով վերապերցաւ Արմաշու Դպրեվանքեաններու փոքրիկ խումբ մը, որ 1918ի զինադադարէն յետոյ, դարձեալ կատարեց կարևոր գերմը, Հայ Եկեղեցւոյ վայրավատին բեկորները հաւաքելու և անոնց ազգային և կրօնական կեանքի վերակազմութեան բերելու իր ծառայութիւնը:

Այս վատրանդի և շփաթած բազմութիւններու մէջ, որ Հայկական Սփիւռքը կը կազմէր և որ հոգեւոր միսիթարութեանց և սփոփանքի կարօտ ունէր, դարձեալ Արմաշու Դպրեվանքէն հասած Եկեղեցականներու նօսրացած շարքն էր որ բարձրագլուխ կը կանգնէր, ոչ միայն խօսքով՝ այլև գործնականապէս ասպարէզ գալով Հայ Եկեղեցւոյ վերանորոգման



գործին կը նուիրուէր: Անոր նախաքայլը կ'ընէր Դուրեսան Պատրիարքը, Արմաշու Դպրեվանքին երբեմնի սիւնը, որ երու սղէմի Պատրիարք ընարուելէն անմիջապէս յիտոյ ուզեց Արմաշու ընդհատուած գործը չարունակել, նոր ոգի և ներշընչում մտցնելով Ս. Յակոբեանց գարուոր հաստատութենէն ներս, պատրաստուած եկեղեցականներ հասցնելու համար, նկատելով զայն սուրբ վրէժինդրութեան գործ մը:

Քանի մը տարիներ յիտոյ, Դպրեվանքի անդրոննիկ և կորովի սաներէն Բարգէն եպս. Կիւլէսէրեան ինքնարերաբոր Ամերիկայէն երուսաղէմ կօւ գար և իր գործակցութիւնը կը բերէր Դուրեսանի գեղեցիկ գործին, անոր ապահովելով նիւթական աջակցութիւն՝ կիւլլապի Կիւլպէնկեանի նուիրատուութեամբ և բարոյական ձեռնտուութիւն: Իր յօժարակամաշխատութեամբ իրը ուսուցիչ ժառանգաւոր և Ամբոսդիր «Սիսնաի: Բարգէն Եպիսկոպոս տակուին Աթոռակից չեղած Կիւլիկիոյ Կաթողիկոսութեան, Դուրեսան Պատրիարքը առ յաւէտ կը փակէր իր աշքերը, որուն գործը պիտի վասնդուէր գուցէ, եթէ Արմաշու Դպրեվանքին ուսունողութենէն և Դուրեսանի սիրելագոյն աշոկերտներէն Թորգոմ Արքապիսկոպոս Գուշակեանը չկանչուէր Երուսաղէմի Առաքելական Աթոռը բազմելու և չշարունակէր գործը իր մեծ ուսուցիչին, տւելի մեթօսաւոր աշխատանքով և խնամուած ծրագրով, որ նպատակ ունէր վանքին մտաւորական և բարոյական չէնքին հետ նաև հաստատուն հիմերու վրայ դնելու վանքին նիւթական մատակարարութիւնը, վասնզի առանց անտրդ մամոնտյին, գործքախարար շատ գժուար պիտի ՌԷԼար բարոյական չէնքին կառաւցումը և առիկանուազ կարեսրութիւն չունէր գարուոր Աթոռին համար, որ անցեալին մէջ միշտ տնտեսական անձկութեան հետեանքով անօրինակ տագնապի մատնուած էր:

Դժբախտաբար իր գործն ալ կը մնար կիսատ, վասնզի իր ժամանակի եկեղեցականութեան ամենէն արժանաւոր և արժէքաւոր, ինչպէս նաև արդիւնաւոր դէմքը հանգիսացող Երուսաղէմի Պատրիարքը,

Թորգոմ Գուշակեան, յանկարծահաս հարռուուծով կը տապալէր, իր լիութեան և բեղմաւոր գործունէութեան ամենէն եռանդուն թափին մէջ, իր ետին թողլով դատարկութիւն մը, զորս լիցնելու գըժուարութիւնը ամէն Հայու միտքին մէջ իրու գամ մը մխուած կը մնար: Ինչ որ ալ ՌԷԼար ապագան Երուսաղէմի և Անթիւիսի աթոռներուն, իրենց ենթարկուած հարուածներէն յիտոյ անժխտելի է որ այս երկու հաստատութիւններն ալ Արմաշի ոգիով կը ներկայացնէին այդ օրերուն երկու լոյսին գացող կերպոններ Ափիւաքի հայութեան հոգեուոր կեանքին:

Թորգոմ Պատրիարք Գուշակեան այդ ծառայութեան և նուիրումի ոգին իւրացընող Արմաշու Դպրեվանքին աշակերտներու գերազանց մէկ տիպարն էր, որ կրած էր խորունկ ազգեցութիւնը այդ հաստատութեան, որուն լաւագոյն շրջանի աշակերտներէն եղած էր, իրու մտատիպար ունենալով անոր գլխաւոր սիւնը և աննման ուսուցիչը՝ Դուրեսան, Թորգոմ Պատրիարք Գուշակեան, իրը զգացումի և խանդավառութեան մարդ, Երուսաղէմի մէջ, իր երանաշնորհ մեծ ուսուցչին և հոգեուոր հօրը՝ Դուրեսան Պատրիարքի գործը շարունակելու կոչուելէն յիտոյ, իր բոլոր կրթական և ազգային գործունէութեան ընթացքին, ինչպէս Արմաշու Դպրեվանքի տեսչութեան, Սերաստիոյ բազմահայ վիճակին առաջնորդութեան, Եգիպտասի Հայոց հոգեուոր պետի պաշտօններուն մէջ, նոյնիսկ Հնդկաստանի և Եւրոպայի հայ գաղութներուն իրը կաթողիկոսական Պատուիրակ, միշտ ունեցաւ ծառայութեան և նուիրումի այդ ոգին: Ան պահեց այդ հոգեկան դրոշմը որ ստացած էր Արմաշի մէջ և այդ ոգին իրեն համար եղաւ անշեղ սկզբունք մը որ միշտ պահեց անայլայլ հաւատարմութեամբ, ծառայելով անսահման սիրով մը իր պաշտօն եկեղեցին և ազգին, ինչպէս կը տեսնուի կարմիր դիմի մը նման իր կեանքի բոլոր հանգըրուաններուն:

Կեանքի այս հաստատուն կանոնավի էր որ ան հանդիսացաւ իրը ուսուցիչը և դաստիարակ տնժխտ և անձանձրոյթ ուսուցանողը, իրը քարոզիչ մեղրածորան

և մշտակառ խրատողը և մեկնիչը, իբր առաջնորդ՝ մշտարթուն զեկավարը, իբր Եկեղեցին իշխան՝ անձնուէր պահակը կրօնի, և իբր ազգին պաշտօնեան՝ համայնքի պատիւին նախանձախնդիր պահապանը, իբր հոգեսոր հայր՝ հատին ուշադիր և աջալուրջ հսկող հովիւը, և ամէն քանչ վեր ծառայութեան մարդը, որ Արմատէն իր անձին համ տարաւ այս անշահախնդիր նուիրումի գաղափարը, բոլոր այն տեղերը ուր շրջեցաւ, և մանաւանդ Երուսաղէմ, իր կեանքին վերջին հանգրուանը, ուր իր նախորդը, հոգեսոր հայրը՝ Դուրեհան, արդէն իրմէն տռաջներմուծած էր այդ ոգին:

Ինք հոն լուսափայլ ջահի մը վերածեց ինչ որ Դուրեհանով իբր ճառագոյթ թափանցած էր Երուսաղէմի Ս. Յակոբեանց գարուոր հաստատութենէն ներս, որովհետեւ հոն՝ այդ մթնոլորտին մէջ, որ իր ճաշակին աւելի կը յարմարէր, իր բոլոր կարողութիւններով և լիութեամբ լծուեցաւ պատրաստուած Եկեղեցականներ հացնելու գործին, և հասցուց աշակերտներ, որոնց սրաին և մտքին կենդանի օրինակը եղաւ, անձնազոհ նուիրումի և ծառայութեան:

Երուսաղէմի վանքին մէջ կարճ ժամանակուան մը ընթացքին գործօն ծառայութեան պիտի նուիրուէին նոր ոգիով դաստիարակուած Երիտասարդ Միաբաններ, որոնք նման Լատինականներու Ս. Տեղեաց ծառայութեան նուիրական պարտականութեան հետ — որ զինուորական կարգապահութեամբ կը յօժարին կատարել, առանց անգոսնելու նաև մտաւորական կեանքը և գիրքին ու գիրին սէրը, ինչպէս նաև ունին իրենց վանքին չորս պատերէն դուրս ուրիշ աշխարհներ ալ ճանչնալու, ընդհանուր Հայ Սփիւրքը իբր հորիզոն ընդգրկելու լայնամտութիւնը, պատրաստ՝ ծառայելու ընդհանուր ազգին, սիրայօժար տրամադրուելով գործելու ծողովուրդին մէջ, ուր որ ալ պէտքը ներկայանայ, Ըլլա՛յ Մայրագոյն Արևելքի կամ Ատլանտեանի միւս ափերը:

Թորգոմ Պատրիարքի մեծագոյն իզնն էր Երաւանազէմը դարձնել ազգային-եկեղեցական կեղրոն մը, որ ամրապնդէր և զօրացնէր Հայ Եկեղեցւոյ նուիրապետական կազմը, ոչ միայն պատրաստուած եկեղեցականներ հացնելով, այլ նաև վերածուել մտաւորական և մշտկութային շարժումի մը կայանը Հայ Եկեղեցին անշքցման մատնուած այդ օրերուն, ել հաւատար խորունկ համոզումով մը թէ որ քան ալ փոխուած էին ժամանակները, Հայ Եկեղեցին մեծագոյն սատարն էր ազգապահապաննեան, Ատոր համար էր որ կատարեալ նուիրումով իր բոլոր ջանքերը կեդրոնացուցած էր այդ ներքին ոյժը գոյացնելու, հասցնելով նոր եկեղեցականներ՝ գաստիարակուած ծառայութեան և նուիրումի ոգիով։ Անով միայն կարելի պիտի Ըլլար ամրապնդէլ Եկեղեցին, ազգին գոյութեան մեծագոյն յենարանը և փրկիչը մեր ժողովուրդին՝ տպագոյնացման վատանդէն, որ վերահսու կը դառնար երբ Եկեղեցին տկար Ըլլար։

Եւ որպէսզի Եկեղեցին տկար և նկունչը լուսար և ազգին գոյութիւնը չվտանգուէր, իր կեանքի վերջին օրերուն Հայ Եկեղեցւոյ այս անձնուէր պահակը ինքնքինքը կը գերազանցէր, վերահսու վտանգին դէմ կուրծք տալ փորձելով, հակառակ իր ազագուն առողջութեան, իր ուսերուն վրայ վերցնել փորձելով այս անհաւատար պայքարին բոլոր ծանրութիւնը, որուն տակ պիտի ընկճուէր, աւազ, հաստատուն և ամուր քայլերով յաղթական առաջնազացութեան մը ճամբուն վրայ եղած Ըլլալ կարծուած պահու մը, տապաւելով անօղոք հարուածէն՝ պարտականութեան ճամբուն վրայ, աշխատութեան սեղանին առջև, գրիչը ձեռքին՝ թողլով իր շուրջիններուն և նոյնիսկ հեռաւորներուն միտքին մէջ յիշատակը մարդու մը, որ կրցած էր հանդիսանալ գերազանց օրինակը ծառայութեան և նուիրումի։

## ԲԱԶՄԱՎԱՆՔԱՐ ՀԱՎՈՒԱՊԵՏԸ

Տ. Թորգոմ Պատրիարքի բարմազեղ յիւատակին

Բախտը չեմ ունեցած ճանչնալու զինք — կ'ըսեմ բախտը և ոչ առիթը կամ պատեհութիւնը, այն քաջ համոզումովը թէ անձնապէս զինք (ինչպէս իր տիպի բազմաշնորհ անձեր) ճանչնալն ու անոր հետյարաբերութիւն մշակելը եղական բախտաւորութիւն մըն է — իր աչքերը փակուած են ծննդեանս հօթներորդ տարեդարձի վաղորդայնին: (Կը յիշեմ ցուրտայդ գիշերամուտը, ուր Մայրավանքի մեծ զանգը սգաբեր իր զօղանջը կը խառնէր Հառվմէադաւանն եկեղեցիներու զանդերուն, նոյն առաւետ վախճանած Սրբազն բահանայապետը սգացող, կրկնապէս ծանրացնելով սգախառն մթնոլորտը Ս. Քաղաքին: Նոր մտած էի Մանկապարտէզ, ու վարժարանը կը փակուէր երեք օրեր, որոնց կէսը կը կազմուէր արդէն շաբաթավերջի արձակուրդէն): Այս, զինք չեմ ճանչցած, բայց գտած եմ զինքը իր տողերուն ու գործերուն ընդմէջէն: Այդպէս են մեծ մարդերը, որոնք կ'ապրին իրենց կորստական անձերէն անդին, դարերուն ու մարդերուն ժառանգ ձգած իրենց գիրքերով ու գործերով: Ու կա՞ն անոր երկերն ու գործերը, ու պիտի մնան ու տեսն . . . Անոր տողերը ունին անոյշ թափանցոլութիւն մը: Անոնց մէջէն կարելի է դեռ լսել տրոփը իր մեծ և սիրառատ սրտին և ցոլքերը իր բեղուն ու առողք մտածողութեան:

Կարճ եղան տարիները իր գահակալութեան, երբ կը խստացուէր շատ տեսլին, Եօթը տարիներ, Փոքր այլ խորհըրդաւոր այդ թիւովը չչափուեցա՞ն սակայն տարիները ուրիշ ալ մեծագործ գահակալներու — նոյն ժողովուրդէն ու նոյն ապարէզէն — սկսելով Ս. Ներսէս Շնորհալիէն ու հասնելով մինչև ժամանակակից ու իրերայջորդ գոյդ գահակալները կիրկեան Աթոռին — բազմահմուտ Գարեգին Արքեպոս: Յովսէիեանցն ու ոռկեսիրտ Զարեհ Ա. Վեհափառը: Ե՞րբ է որ տարիներու երկարութիւնը նախապայման է եղած անձի մը տաղանդներու լիազոյն

արժեորումին: Եօթին շատ մօտ էր թիւը իր եռամիծ ուսուցչին ու նախորդին ալ գահակալութեան տարիներուն:

Միշտ չի պատահիր որ գահ մը կամ պաշտօն մը գրաւելու կոչուած անձը իրական արժանիքով և առանց կանխամտածուած ուած ու ծուռ հաշիւներու առաջնորդուի իր դիրքին: Ցաւ ի սիրտ, այս երեսոյթը մեր հանրային կետնքին մէջ վերջերս սկսած է գառնաւ յաճախագէպ:

Սխալ այդ ընտրութիւններու արդիւնքն են տուեալ համայնքին կամ հասարակութեան մէջ ծնունդ առած հակամարտութիւնները կամ անախորժ միջադէպերը, որոնցմէ մեծապէս կը տուժէ հաւաքականութիւնը: Թորգոմ Պատրիարք եղաւ յարմարագոյն անձը որ պիտի կրնարլիցնել մեծանուն իր նախորդին և ուսուցչին մասնով թափուր մնացած Գահը Ս. Յակոբեանց, և պիտի շարունակէր ու իր գագաթումին հասցնէր անով սկզբնաւորուած կրօնական, կրթական ու շինարարական գործը Սիռնի Հայ մայրավանքէն ներս: Ու այդ գագաթը կրնարլ ըլլալ աւելի բարձր ու սէգ, եթէ մէկ կողմէն քաղաքական (ու անոր արդիւնք՝ տնտեսական) վերիվայրումներ ու խլրտումներ — ինչ որ բաժինն է սուրբ բայց դժբախտ այս հռղաշերտին — վրայ չհասնէին, ու միւս կողմէն այդքան կանխահասօրէն չկարէր թելը Ս. Պատրիարքի կեանքի օրերուն:

Տարիքը Սրբազնին, երբ ննջեց մահուան քունով: Զէր տօնած 65 րդ տարեդարձը իր ծննդեան: Յ. Օշական ու Շ. Ռ. Պէտրեան ալ նոյն տարիքին դիմաւորեցին մահը: Բայց մարդկային կեանքի տեղութեան միջինը բարձր չէր այդ օրերուն: 70 ը անցնողը բախտաւոր կը համարուէր: Դարուս երկրորդ քառորդին, Ս. Ուխտիս մէջ մահացող 20 Միաբաններուն մեծագոյն մասը ինկած է ընդմէջ 60 ին և 70 ին: Երանելի մը միայն իր ցաւատանջ օրերը քաշկռտած է մինչև 78: Թէե Շահան Պէտրեան (քիչ մը անդին

մեր տրտառապելիք յօդուածին մէջ) և ամառնային կենդանութեամբ կանաչա կ'սրակէ թորգոմ Սրբազնի կեանքի ծառը, ինք, Պատրիարքը, տարի մը տառշ ճիշդ իր տարիքավը և նայնքան անակնկալօրէն մահացած Ամենայն Հայոց Հայրապետ Տ. Խորէն Ա. Մուրատը կեանի տարիքը կը նկատէր և ծերութեան սեմէն բաւական ներս անցածի մը տարիքը:

Ո՞րն է հոգիի և նկարագրի մեծութեան ամենէն վաւերական չափանիշը: Իմ համեստ կարծիքով, մարդերու մեծութեան (լայնիմաստ այս բառին այլազան երեսակներով) գերազայն ապացոյցը կարելի է համարել պատկանիքը, զոր անոնք կը պարտադրեն զանգուածներուն, իրենց համախոհներուն և տարախոհներուն հաւասարապէս: Թորգոմ Արքեպիսկոպոս աւելիի՛վ ունէր այդ հմայքն ու պատկանանքը, անսուտ վկայութեամբը իր ժամանակակիցներուն, գործակիցներուն, աշակերտներուն և հոգևոր որդիներունց ու ձեռնասուններուն:

Արդարեւ, ի՞նչ է պատճառը որ եօթ տարիներ միայն գահակալած Շնորհալի Ներսէսը ոչ միայն բարձրացած է սրբութեան աստիճանին, այլև նկատուած է մեր Եկեղեցւոյ սիւներէն մին, մինչ իր մեծ եղբայրն ու նախորդը, Գրիգոր Գ., Քանի մը տող միայն գրաւած է Եկեղեցւոյ պատմութեան գասագրքին մէջ, հակառակ աւելի քան կիսակարեան իր երկարատեղ գահակալութեան:

Մարդ կը մեծնայ այն չափով, որչափով որ կրնայ ընդլայնել, ընդարձակել հորիզոնը իր մտքին ու հոգիին: Այլ խօսքով, որքան իր հոգին լայն բանայ այլոց ցաւերուն ու կարիքներուն և միտքը՝ ուսուման ու գիտութեան բարիքին:

Մաքին լոյսը և սրտին սէրը երկու լծակներ են, մարդս իր կոչումի գեղեցիկ բարձունքին հանող երր լուսաւոր միտք մը և սիրազեղ սիրտ մը ընակակից գառնան նայն անձին մէջ, զուռը բաց կ'ըլլայ դէպի հրաշքն ու հրաշալին: Այս իրողութիւնը կը ճշմարտուի ինչպէս Դուրեանի՝ այնպէս ալ անոր արժանաւոր յաջորդի պարագային:

Մեծութեան ոյլ յատկանիշ մըն է գալուփարապատութիւնը (կը գործածեմ բառը, հակառակ պատօւմով ածանցուած բառերուն հանդէպ ունեցած անմարելի իմ հակակրանքին), Տարակոյս չկայ թէ թորգոմ Սրբազն մին էր այս կարգի մեծնոգի մարդերէն, մանաւանդ երբ նկատի առնենք փափուկ իր առողջութիւնը (կը տառապէր չաքարախտէ, զըժուարամարսութենէ, ընդհանուր տկարութենէ): Զոհնել հաճոյք ու հանդիսաւ մեծ ու բարձր իտէլի մը նուաճութին ի խընդիր յատուկ չէ առօրեային մէջ կզպուած մարդերու: Գաղափարի մը զինուորագուածները, այլ խօսքով՝ տեսիլքի մարդերն են որոնք պատմութեան շենքը կը կերտեն աղիւս առ աղիւս:

Թորգոմ Պատրիարքի բարեմատանութիւններուն ու արժանիքներուն մասին արտայայտուելու ատեն, յաճախ մոռացութեան կը տրուին չինարարական մարզի մէջ իր կատարած նուաճութերը, որոնք զդալիօրէն պիտի նուազեցնէին գումարը վանքի պարագին (զոր ինք մեծ վիշապը կ'անուանէր), եկամուտովը զինծ Արտէին վրայ — Jaffa Roadին զուգահեռ ընթացող և այսօր Koreshի (Կիւրոս) անունը կրող ճամբուն վրայ — կառուցուած նոր կալուածներուն:

\* \*

Աւելի ցայտուն ընծայելու համար հոգեպատկերը բազմերախտ Պատրիարքին, մենք մեզի կը ներենք, զանցուելի փոփոխութիւններով — յաւելում ինչպէս յապաւում — արտագրել մասեր՝ 1974 ին, «Սիօն»ի մէջ, հանգուցեալին ծննդեան 100 ամեակին տոթիւ մեր ստորագրած յօդուածէն, հակառակ որ կը մեանք հաւատացող մը նոր ըսոււած, թարմ խօսքին ուժին ու զերին:

Տ. Թորգոմ Պատրիարքի գահակալութեան եօթը տարիներէն իւրաքանչիւրը գրեթէ նորութիւն մը ունէր արձանագրելիք Ա. Աթոռոյա տարեգրութեան մէջ իրեւ կրօնական կամ կրթական նուածում:

Թուենք զանոնք յաջորդարար. —

1932 ին, տակուին իր գահակալութեան առաջին տարին չըսլորած, Ա. Թորգմանչաց ազգային երկու նախակրթարանը կու տար իր առաջին հունվարին մը ամբոներ ետք ալ բացումը կը կատարուէր կիւլապէնկեան Մատենադարանին, որ կոչուած էր ըլլալու մտաւոր լոյսի վառարանը այս Հաստատութեան:

1933 ի Հոկտեմբերին կը կազմակերպուէր հարիւրամեայ յարելեանը Ա. Աթոռոյա Տպարանին, որը կ'օժմուէր նոր և արդիական մեքենաներով: Իսկ Դուրեան Մատենաշարը, որ կը հիմնուէր այդ օրերուն, նոր թափ մը պիտի տար տպագրական աշխատանքներուն, և նոր ու արժէքաբար հրատարակութիւններ պիտի գային աւելնալ Հայ մշակոյթի գանձարանին վրայ, կրօնական, պատմական, գրական և բանասիրական մարզերու մէջ:

1934 ին կը կազմակերպէ ծրագիրը Ժառանգաց Վարժարանին և Ընծայարանին, յարմարցնելով զայն ժամանակի պահանջներուն: Պաշտօնի կը կոչէ Յ. Օշականի և Շահնան Պէրպէրեանի նման բազմահմուտ ու արուեստագէտ ուսուցիչներ, որոնց շունչին տակ պիտի աճէր ու ազգային զգացումներով թթուէր հոգեռորակութեան շնորհալի փաղանգ մը՝ որ հետագային ազգին ու Եկեղեցին բալորանուէր իր ծառայութեամբն ու իր ստացած շնորհներուն լուագոյնս օգտագործմանը պիտի տիրանար բարձր դիրքերու մեր Եկեղեցական ասպարէզէն ներս, մտային ու հոգեռոր սնունդ ջամբելով աշխարհացրիւ Հայութեան հայրենակարօտ բեկորներուն:

1935 ին մնեց չուփով կը նշուէր, ինչպէս արտասահմանի հայաշատ կերպուններու՝ այնպէս ալ Երուսաղէմի մէջ, Աստուածաշունչի Հայերէն թարգմանութեան 1500 ամեայ Յորելեանը, նախաձեռնութեամբն ու գլխաւորութեամբը Ամեն. Տ. Թորգոմ Պատրիարքին: Երուսաղէմի մէջ կը կազմակերպուէր երեք հրապարակային հանդիսութիւններ՝ նշելու համար մեր մշակոյթի պատմութեան կարեւրագոյն այդ հանգրոււանին մեծութիւնը: Այդ առթիւ հրատարակուած «Ցուշարձան» պատկառելի հատորին պատրաստութեան մէջ

առարկւծի բաժինը կը պատկանի հոգելոյս Պատրիարքին:

1936 թուականն ալ չէր անցներ առանց ուշագրաւ նուաճումի, այս անգամ Ա. Աթոռի կրթական մարզին մէջ, չնայած Ա. Երկրի մէջ տիրող գործողութիւն ու քաղաքական անտաղանով կացութեան: Կը հիմնուէր Եաֆայի Ա. Գլխադիր վարժականը, որով բազմացող այդ գաղութի մանուկներն ու պատանիները պիտի ընդունէին ազգային նախակրթութիւն:

1937 ին նոյնը կը կատարուէր Ամմանի գաղութին մէջ: Փոքրաթիւ այդ գաղութն ալ հայեցի մշակոյթէ չզրկելու ազնիւ մտահոգութեանէն թելագրուած՝ Թորգոմ Պատրիարք բացումը կը կատարէր Հեթուամեան ազգային նախակրթարանին:

1938 ին կ'աւարտէր շինութիւնը Մեծ Արևին վրայ կառուցուած վանքապատկան վերջին հասութաբեր կալուածին:

Նոյն տարւոյ Դեկտ. 24 ին, ոտքի դարմանումի համար Եղիպատոսի մէջ անցուցած երկամսեայ արձակուրդ - բացակայութեանէ մը ետք Ա. Աթոռ դարձին, աւելի առոյգ ու կազմուրուած կ'երեւէր: 48 օրեր ետք սակայն, 10 Փետր. 1939, Ուրբաթ երեկոյեան, դիտապաստ կ'իյնար ուղեղային յարկարծահաս կաթուածէ:

Զենք կրնոր փակել մեծանաւն Պատրիարքին մասին ըրած մեր այս ընդհատ ու հպանցիկ նշումները, առանց զծելու դէմքը զրագէս Պատրիարքին: Բայց այդ աւելիով է ըրած մեծ գրագէտ ու քննադատ Յակոբ Օշականը (տեսնել մի քանի էջ անդին): Կը բաւականանք թուումը ընելով իր գործերուն. — «Ելրիմեան Հայրիկ», «Եղիշէ Պատրիարք Դուրեան» (մենագրութիւններ), «Աւետարանի ձամբէն», «Աւաքելոց Շաւիկով», «Քերթուածներ», «Քարոզներ», «Սուրբք և Տօնք», «Բարեկարգութիւն Հայց. Եկեղեցւոյ», «Հնդկահայք և լն. իրեւ թարգմանութիւն ունի ՀՀոգեբանութիւնը և Պողիկառուց» (տաղաչափեալ): Կատարած է նաև «Եսորեկ»ի աշխարհաբարի թարգմանութիւն մը:

Կը խսնաբէինք մեծասիրտ և մեծագործ Պատրիարքի խնկելի յիշտակին առջեւ:

Դ. Ճ.

## ԱՂՈԹՔ ՎԱՍՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Տէր, պահէ՛ Տունը հրաշակեր, ոյր կառոյցին կազմն ու ծիր  
Փողփողենէջ լոյսիդ ողովով Գուն ինքնին զծեցիր,  
Ու կամեցար որ փոքրիկ Հօրդ զայն ընէ ապաստան  
Խարխլած կեանին իր եւ հոգույն՝ իբրև Տապան փրկութեան:  
Փութա՛, հասի՛ր, այցելութեան ժամ է արդ, Տէր ապաւէն,  
Տե՛ս վիշտն ու մահ, աղէտն ու չարն ի՞նչպէս իր դէմ կը դաւեն:

Փրքած՝ ժայռէն ան իր հիմքին, զերք հողմակոծ նաւ մը մուք՝  
Մերք լոյծ լերանց բարձրերը, մերք դէպի անդունդ խորամուս,  
Ցասկոս ու խօլ կոհակներուն մէջ կը ծեծուի տարութեր,  
Մինչ հզօնները ափունին զայն կը դիտեն անտարբեր:  
Կարկառէ՛ աջըդ, Տէր, փրկէ՛ զայն խութերէ, հէներէ,  
Թո՞ղ խաչանիս խարիսխիդ տեսք իր մէջ Յոյսրդ հրահրէ:

**Հրամէֆ.** չէ խուած դեռ անոր կայմը իր կայտէն ամրակուռ,  
Զէ պատուած առազասին դեռ բոչարանը մահուր,  
Զեն յօսուած կապարանները հաստապինդ զիսերուն,  
Զի դեռ դեկին դամբարն — Հաւատքը — կը հեւայ մէջն անենուն:  
Բայց կը զոռայ մրրին իր ուրոգ, մռայն է պատեր իր չորս դին.  
Խաղաղութեա՛ն Տէր, ունիշը լոկ կրնայ սասել անդունդին:

Խարակներ քուխ, զերք զազաններ յուշապարիկ, փրփրազայր  
Յորձաններէն յանկարծ զցած դուրս զլուխներնին բազմասայր,  
Կը մղձկոտեն սիրտերն անոնց որ հոն մքնած երկնից տակ  
Կը զալարուին զահանդանինը վիճներուն անյատակ:  
Տէր սիրոյ, ոյր սրտին ծնունդն է ամէն ինչ որ է բարի,  
Պիտի ներէ՞ս որ ողջ ազգի մ'նոզին այսպէս խաւարի:

Հրամայէ՛, եւ պիտի ալեաց կիրտերն աղի խաղաղին,  
Ու նաւն յոյսիդ առասանով պիտի զսիէ իր ուղին.  
Պատուէ՛ թիպոս ամպերուն դէզն որ կը ծածկէ հորիզոնն,  
Ու ան տեսնէ նոր զարունի մը փառերուն ծաղկիլն հոն:  
Տէր զբութեան, սիրտերն ամէն, թէւերն ամէն դէպի Քեզ  
Են սեւեռուած, բաղր ակնարկիդ ըսպասումովն ըղձակէզ:

Ազգ Հայոց, ազգ իմ սիրական, պահէ՛ Հաւատքդ, Յոյսդ ու Մէրն,  
Ասուածային Հոգույն բղխմունն երրեակ այդ սուրբ սերս եւ սեռն.  
Պիտի կանգնի իր հիմունին սասանած Տունը նորէն,  
Պիտի բերկրին անոր ի տես դարձեալ սիրտերն համօրէն,  
Փշած չէ զահը. չէ կոտրած մականը սուրբ. ողջ ես դեռ.  
Մրբէ արցունիդ, հայէ՛ երկինք. ամպն է արդէն փարատեր:

## ՍՐԲԱԶԱՆ ՊԵՐՃԱԽՈՍՔ

**Երանեականի 8. Թարգման Պատրիարքի մահուան տոիրով լոյս ևսաւ «Սիօն»ի ծաւալուն իւ բավանդակալից թիւ մը (Մարտ - Սպտի 1939), քացառիկ՝ Պատօնարերիս աւելի ժամ 60ամեայ կեանին մէջ՝ Ժամանակին մեր գրական հոկաները — ժանի մը միշտակներ ալ հաօսուելով —, որոնցուն այնան հարուստ էր արտասահմանի մեր գրական երազարակը երանելի այդ օրերուն, իւնց արձանի զնահատանին տուրքը բերած են հօն մեծանուն Պատրիարքի պայտ ծառական յիշանամեալին առ իրով արտապել այդ յօդուածներէն ուրբ:**

ԽՄՐԴ.

Հոգելոյս Պատրիարքին խօսքը իր գործին ծաղիկն էր: Զինք կազմող աւանդութեան հաւատարիմ՝ խօսքին պերճութեան հոգածու էր, և իր հոգածութեան փայլուն ելքին մէջ հոգեկան մեծ վայելք կը զգար:

Զինք, իր մէջ խօսողը կազմող աւանդութեանը՝ եղած է Արմաշինը, որուն քարոզչական ուղղութեան լաւազոյն ներկայացուցիչն էր ինք թերեւ իր ուսուցչէն ետք կամ անոր հետ: Պաշտամունքի մօտեցող իր հոգեկին հիացումը հանդէպ եղիշէ Պատրիարքին, որ առաջնորդը և հոգին եղած էր Հայց. Եկեղեցիին մէջ վերջին ժամանակներուն տիրական դարձած Արմաշականութեան, իր մաքին մէջ խորունկ և մինչև իսկ այլամերժ ակօս մը բացած էր, նո՞յն ուղղութեամբ և նո՞յն արթէն, որով հերկուած էին իր տիպարին միտքն ու հոգին:

Արմաշականութիւնը — դպրեվանքի մը գիմագիծն ու կատարումները համեկեղեցական շարժումի մը աստիճանին բարձրացնող այս բառը իրաւացի պէտք է գտնեն ամէն անոնք, որոնք վերջին կիսադարուն մեր Եկեղեցիին կամ տնօնելու վրայ եղող մեր Եկեղեցական գէմքերու վերջին սերունդին պատմութիւնը կը դիտեն — յատկանշական և շահեկան ուսումնասիրութեան մը բոլորովին արժանի երեսոյթ մընէ: Երեսոյթ մը՝ որուն էկոյթը անսպառ ու առարկայական վերլուծումով մը ի վեր հանելը դժուար չէ անոր չպատկանող և անոր մթնոլորտին մէջ չապրած հայ Եկեղեցականի մը համար, որ Մեծ Պատերազմէն և անոր հետևանքներէն կը մեկնի: Այդ վերլուծումն ընել և Արմաշականութիւնը իրեւ շարժում յառաջ բերող զսպանակները երեւան բերել չէ սակայն նպատակը այս տաղերուն, որոնք

նուիրուած են միայն այդ շարժումին ամենէն հաւատարիմ վարիչներէն միայն եկեղեցական գործունէութեան մարդերէն մէկուն մէջ ի յայտ բերած կատարումին մասին խօսք մը ըսելու: Բայց այդ խօսքին խարիսխ մը տուած ըլլալու համար լոկ՝ պէտք է անցողակի ըսենք՝ թէ Արմաշականութիւնը — որուն ամենէն յայտնի գործիշներէն ոմանց կենդանի ձանաչողութիւնն ունինք — արևմտեան վիպայնութեան (ռոմանթիզմ) և աղատականութեան (լիույթալիզմ) նորութենէն և հետաքրքրականութենէն գրաւաւմ մըն է, անհակոռակ անձնատուութեամբ մը: Հաշտեցման ճիգ մըն է: հայ քրիստոնէութեան իմացայնութեան, դասականութեան և հոգեկանութեան դէմ ելնող կարծեցեալ անդիմագրելի օտարական ուժերու հետ: Թէ ի՞նչքան յաջողեցաւ կամ ի ընէ կրնար յաջողիլ այդպիսի ճիգ մը պահելու տակաւին ինչ որ մերինն էր և մեր հոգին: — այդ տարբեր հարց է: Իրողութիւնը այն է որ Արմաշականութիւնը Հայ Եկեղեցւոյ համար ինքնապաշտպանութեան զէնքեր ընտրեց զգայականութիւնն ու ողոքումը, փոխան բանաւորութեան, անկիւնագրածն ու լուսութիւնը՝ փոխան ճակատումի, տարածումն ու յարդարանքը՝ փոխան կառուցումի, գոյներն ու թաւշութիւնը՝ փոխան գծերու: Սակայն այդպէս էր նաև արածագրութիւնը հայ ժողովուրդին՝ աւելի լայն տարածութեան մը վրայ: Եւ կը կարծուէր, և կը կարծուի գեռ շտերէն՝ թէ այն էր հնարաւոր միակ մեթոսը: Այդպէս խորհեցան հետևարար Արմաշականները: Եւ այդպէս ալ խօսած են:

Տաւած եղայ արդիօք հոգեկան և մտաւոր շրջանակը, ուր պէտք է զիտեղուի հոգելոյս թորգոսմ Պատրիարքի քարոզին պատկերը:

\* \*

Հան ուր հնչած է տնոր խորունկ ձայնը, շաղգին ու եկեղեցւոյն սիրովը բարախուն, Սեբաստիայէն մինչև եղիպտոս և Երուսաղէմ, գտած է ան իր արձագանքը ունկնդիր հոգիներու մէջ: Իր դաշն և կշռութեաւոր նախադասութեանց թաւալող յաջորդականութիւնը տեական ու աիրական յուղականութեան մը երգը եղած է քաղցրաբարբառ:

«Ճախարակեալ» էր իր ոճը, ինչպէս ինքն իսկ կ'ըսէր, իր բհմական խօսքին՝ ինչպէս իր գրութեանց մէջ: Դարձուածքներով շինուած իր նախադասութիւնները, յաճախ զարդարանքներով պենուած, կուտակուող կորութիւններով հիւսուած զարդանկարները կը յիշեցնէին: Այսպէս է, օրինակի համար, պատահաբար առնուած հետեւել կտորը, ուր կը խօսուի Առաքեալին մարմին վրայ եղող չարչարանքի նշաններուն մասին: «Գիտենք թէ յաւիտենական սուրբ մտատիպարի մը ուղղուած իր հոգին, որ մինչև վերջին շունչը եռուեկիցաւ իր մարմինին մէջ՝ ներքին հրայրքի մը անդիմադրելի տագնապումներովը, ի՞նչպէս այնքան նշաններուր դարձուց զինքը իրրե մեծագոյն Առաքեալը քրիստոնէութեան, և իրրե մէկը որ առանց տեսած ըլլալու խաչը կամ Խաչեալը, բռվանդակը իր քրիստոնէական գործունութեան միջացին ուեէ ուրիշէ մը աւելի տպաւորուած մնաց միշտ մէկին խորհուրդով և միւսին կեանքովն ու գործովը միանդամայն:

Նախադասութիւն մը ամբողջ, առանձին, արտասանուած — կը խօսէր գրածին պէս — երկար շունչով մը, որմէ կը կախուի ունկնդիրը: Եւ այսպէս էջեր, կամ խօսքի գետ մը բեմէն՝ կէսէն մինչև մէկ ժամ տեղողութեամբ: Այո՛, կը հոսէր իր բերնէն մտածումին խօսքը լայն, թաւալուն գետի մը պէս, յաճախ պատկերներու ծաղիկներովը զարդարուած ափունքներ քերելով:

Եւ իր խորհողութեան լրջութիւնը, մերթ բարձր և անմատոյց պատուանդանի մը վրայ դրուած, և իր խօսքին հասուն ձալքերով զգեստաւոր ու ծածկուած կեր-

պարանքը, տպաւորիչ բան մը ունէր իր մէջ: Մինչև իսկ անոր մօտենալու համարձակութիւնը չունեցողները կ'ազդուէին անկէ, կը միսիթարուէին ու այնպէս կը մեկնէին եկեղեցիէն: Այդ լրջութիւնը նաև շնորհք ունէր, առանց թերես ուժեղ ըլլալու: Շնորհք՝ զոր կը սիրէր և կ'իրագործէր ալ յաջողապէս:

«Աւետարանի Ճամբէն» գրքոյկը կը պարունակէ հատուածներ՝ որոնք հարազատ խտացումներն են իր քարոզներուն: Անոնց մէջ որոշ և հաւատարիմ պատկերացումով մը կ'երեւին իր ոճը, իր մտածման եղանակը և մանաւանդ մայր մտածումին առարկոն կազմող նիւթերը: Այդ գրքոյկին պիտի հետեւէր նոյն շունչով և ձեռվ գրուած շարք մը ուրիշ կարճ գըրռուածքներու, «Առաքելոց Շաւիղով» ընդհանուր անունին ներքե, որոնք այս անգամ Առաքելոց Թուղթերէն ներշնչուած կարճ ու խիտ քարոզներ են, խորհրդածութեանց կաղապարին մէջ ձուլուած և հրատարակուած «Սիոն» ամսագրին մէջ:

Իրենց խորքին մէջ առածան, բայց ըստ երեսյթին լայն ու երկայն նախադասութիւններով շինուած իր քարոզներուն նիւթը խառնուրդն էր իմաստասիրութեան, հոգեքանութեան և բարոյականի ատրբեր գետիններէն առնուած գաղափարներու, որոնք ի մի ձուլուած իր մտքին մէջ աւելի շքեղ էին քան ժուժկուլ ու զօրեղ, աւելի ալեկոծ էին քան յատակ ու զձիտ, աւելի դէզագէզ՝ քան դասակարգեալ: Հեռու չէր ան ԺԹ: դարու արևմըսեան մտայնութեան մէջ սնած քարոզիչներէն, զորսկարդացած էր, և զմայլանքով:

Իր քարոզներուն գետինն էր սակայն Աւետարանը ամէն անգամուն, որուն պարզութիւնը կը սիրէր պիեճափայլ գեղեցիութեանց հանել, երկնայինին հրաշալի փողփողնքը ջանալով տալ անոր: Տեսէ՛ք սա խօսքը Շննդեան իր մէկ քարոզէն («Սիոն», Ցուն. 1939, էջ 6), ուր Բեթղեհէմի քարայրին անասուններուն կ'ակնորկէ:

«Այս վերջինները, բազմամբոխ քաղաքին հիւրերուն սայլերուն և կառքերուն անդրուվարները, աւելի դթոտ քան

իրենց աէքսիբը, սիրով տեղ կու տան, և ինչպէս քրիստոնէական արուեստը ա'յն-քան տպաւորիչ կերպով կ'արտայայտէ Յիսուսի ծնունդը ներկայացնող նկարներուն մէջ, իրենց անոյշ նայուածքովը և ջերմ շռւնչովը բարի ասպնջականութեան տեսարան մը կը յօրինին այդ մասմէն նկաւ-ղին մէջ»: Եւ միւս կողմէն այն քարոզին մէջ դիտեցէք քաղցրութիւնը սա խօսքին. Շմօր մը կուրծքին վրայ, մանկան մը ժարիտին մէջէն Աստուծոյ մարմացած սէրը այցելած է մարդոց» (անդ, էջ 7): Ու այսպէս գրեթէ միշտ:

Իր քարոզներուն տպումը կերպով մը կը սկսի Աւետարանի ձամբէն» գրքոյ-կով: Անկէ առաջ շատ բան չունի հրատա-րակած իրրե արձանացումը իր խօսքին: Խոկ լիովին մշակուած և ամբողջութեամբ իրագործուած իր քարոզները գրուած կը գտնուին «Սիոնսի էջերուն մէջ, իր Պատ-րիարքութենէն սկսեալ: Քիչ անգամ կը գրէր արդէն իր խօսելիքը կանխաւ: Ա-ւելի՝ կը խորհրդածէր իր նիւթին մասին առաջուց, ինչպէս կ'ընէր իր ուսուցիչը՝ Եղիշէ Պատրիարք: Բայց միշտ կը խօսէր գրուած քարոզի մը յդկունութեամբը, այնքան ճարտար էր Հայերէնի իր ձեռ-նումը, ճոխ՝ իր բառամթերքը, ճկուն՝ իր գարձուածքը և դաշնաւոր՝ իր նախա-դասութեանց կազմը:

Բայց պէտք չէ մոռնալ՝ որ իր խօսքին չէնքը, խարսխուած Աւետարանի վրայ, կը վերջանար ու կամար կը կապէր շատ անգամ ազգային ու ազգասիրական մտածումով մը կամ զգացումով մը: Ու իրեն համար Քրիստոնէութիւն և Հայու-թիւն անբաժանելի միութիւն մը կը կազ-մեն: «Առանց քրիստոնէութեան գաղա-փարին՝ անիմաստ է հայութեան գաղա-փարը», կ'ըսէ Առաքելոց Շաւիդով» իր կրօնական գրուածքներու շարքին վերջին գլուխին մէջ, զոր կ'աւարտէ այսպէս. ևՄեր դրոշը, մեր մտաժիպարին պատ-կերն է ան (Խաչը), ու իր տաղը՝ ՇՓառ Սուրբ Խաչին», ու կը փակէ. Շանդամ մըն ալ այսօր, այդ բառերը կ'արտասանեն իրենց մահուան մէջ անմահացած մեր նախնեաց հոգիները, և ամէն օր իրենց կեանքին մէջ դէպի մահ արշաւող իրենց

գաւակները. մեր Խաչը և անոր պար-ծանքը»:

Եւ նպատակն իր խօսքին. — տալ իր ունկնդիրներուն Աւետարանի և քրիստո-նէական կրօնի հոգեկանութեան ճաշուկը, զանոնք տոգորել Աւատուծոյ գաղափա-րովը, անոնց տալ քրարոյական գիտակ-ցութիւնը, անոնց մէջ արծարձել չկրօ-նական զգացումը: Աւուցողական չէ եղած իր խօսքը, արտասանուած սրբա-զան բեմէն. ջատագովութեան զէնքը ձեռք չէ առած երբեք: Եկեղեցւոյ Ս. Հայրիրուն դասական ոճին հետ սակ անոնց հիմնա-կան և առաջին մտահոգութիւնները զինք չեն գրաւած: Իր անմիջական նպատակը համոզելէ աւելի՝ եղած է տպաւարել, իր հեռաւոր և բաւն նպատակը՝ ոգեսրել կամ աւելի ճիշդը հոգեսրել իր ունկնդիրները, ազնուական ջերմութիւն մը տալով անոնց կրօնքի և Աւետարանի կրօնէն, զօր Աղ-գին վառարանին մէջ գրուած կ'ըմբռնէր, զայն՝ Աղջը տաքցնելու նպատակաւ:

Ինք այդ կրակն ունէր իր մէջ, որ կարծես զինք միշտ ոտքի կը նետէր, իր պարթե հասակովը և պատկանելի կերպա-րանքովը: Զէր կրնար նստած խօսիլ, ինչպէս սովոր են և պատշաճ կը նկատեն ընկել եպիսկոպոսներն ու մանաւանդ Պատ-րիարքներն ու Կաթողիկոսները: Եւ այս կէտին մէջ կը տարբերէր Դուրեկան Պատ-րիարքէն:

Շարժուձեներ չունէր բեմին վրայ. իր ամբողջ կորովն ու արտայայտութիւնը իր ձայնին մէջ կը դնէր: Եւ խաղաղ իր ար-տաքինէն ալեկոծ խօսքը կը ցայտէր, ստեղծելով ուշագրաւ հակադրութիւն մը:

Ս. Երոսուղիմի Աթոռը նստելէն, և վանական միջավայրի մէջ, ազգային գործերէն» ահօնիկէառվ մը հեռու, նոր գործունէութեան մը լծուելի հար հետզ-հետէ զգալի յեղաշրջութիւն մը կրած էր Թորգոմ Պատրիարք: Հետզհետէ աւելի խորհրդապաշտ, աւելի ջերմօրէն կրօնա-շունչ նկարագիր մը ստացաւ իր խօսքը: Հայ ժողովարդին տիսուր կեանքը կա-յաւնացումը, անոր ճակատագրին մը կարծի- գով գալի յեղաշրջութիւն մը կրած էր Թորգոմ Պատրիարք: Հետզհետէ աւելի խորհրդապաշտ, աւելի ջերմօրէն կրօնա- շունչ նկարագիր մը ստացաւ իր խօսքը: Հայ ժողովարդին տիսուր կեանքը կա- յաւնացումը, անոր ճակատագրին մը կարծի-

## Գ Ր Ա Գ Ե Տ Ը Ն

կա՞յ թօրգոմ Գուշտկեանի իմացական գործունէութիւնը ընդհանուր յայտարարի վերածող տարազ մը, որ ըլլար արդար ու հաւատարիմ, ինչպէս ևն իրեն համար գործածուած միւս տարազները, եկեղեցանը, ուսումնասիրողը, բարգմանիչը և նմաններ։ Այս հարցումը անոր համար, վասնզի ինձի ծանօթ է իր արհամարհանքը գրելու արուեսի մը իրականութեան մասուն Ու գրագէտ մը, շատ մը բաներ ըյլուէ առաջ, գործաւորն է այս արուեստին, ի՞նչպէս դասաւորել Ցուցակ Ս. Նուակի Ձեռագրոց շտա մասնակի, շատ թեքնիկ աշխատաւթիւնը, Հնդկանալիքին ամբողջ քմայք, նրանութիւն ու գիտողութիւն կառոյցին հետ Հոս է ահա տիպարին տարօրինակութիւնը որքան տարազին ընդունուած ճնշումը, որոնք իրար կը հերքեն։

Իրողութիւն է որ գրեյէ առաջ անիկա ունէր ամփոփումի սուղ պահներ, որոնք զինքը կը մզէին սեղանին, Անգամ մը մտնելէ յետոյ իր նիւթին կաղապարին մէջ, անոր համար ժամերը գոյութիւն չունէին։ Ու մզուած ի՞ր իսկ նախասիրութիւններէն, իր կիրքերը ունենալով

բառէն — բոցավառ կրակը, և միւս կողմէն արծարծեցին իր ներսիդին կրօնական — ազգասիրական կայծերը, իր ազգասիրութիւնը աւելի խորացաւ իր հոգիին մէջ, խաղաղ հուներու վրայ նատելով, և լուսաւորուեցաւ կեանքով, քրիստոնէութեամբ, անոր Խաչին հաւատքովն ու յոյսովը։ Ազգը իր հոգիին մէջ նկարուեցաւ լուրջ և մեղմ գոյններով աւելի՝ քան թէ պոռոս ներկերով։ Ուստի և իր խօսքն ստացաւ ներդաշնակ գոյններու նոյն գեղեցկութիւնը։ Եւ իր խօսքին այդ գեղեցկութեամբ ջանաց տպաւորել իր շուրջինները։

Այդ տպաւորութիւնը կը մնայ անջնջ, այդ ձայնին արծագանգը պիտի միայ միշտ հնչուն։

25 Փետր. 1939, Փարիզ ՏիրԱՆ Վ.ԲԴ. Ն.

իրեն գահաւորակ, անիկա կը գեղուր իրմէն ինչ որ ամիսներու, թերես տարիներու դանդաղ մթերումն էր եղած, շատ հաւանաբար առանց իրմէ կոսկածուելու Անշուշա լուրջ, հաստատ հմտութիւնը չէ պակսած իրեն որիէ գիրքի յօրինման ատեն, վկայ իր յիշատակները, յիշատակումները դէպքերէ, տեղերէ, անուններէ, որոնք բոլորն ալ թիւներու անսուր գկայութեամբը երաշխաւորուած են։ Իր շքեզ մատենադարանը իրեն համար ապահով ապաստան մըն էր, Այդ իսկ պաշտպանութեամբ անիկա ըրաւ գրակեսի զորդ մը, որմէ պիտի չտառապի իր անունը Հայոց նոր գրականութեան պատմութեան մէջ։ Հսկել իրաւ, հաստատ, խոր բաներ Այս՝ բայց ըսել այդ ամէնը նաև ձեւով մը որ ոչ մը ըլլար իր մօտ Գրագէտը այս երկու իրողութեանց համագրումն է։ Ու Թօրգոմ Գուշտկեան գրագէտ մըն է, ինչպէս, Ֆլուպէսի կարծիքով, Ժէ դարու Ֆրանսական մեծագոյն գրագէտներէն մէկն է Պասիւէ։

Չեմ նրբացներ տարազը, անկէ ստանալու համար նաև քահանայի կաղապարին մէջ տեղաւորուելիք գրակեսը։ Միայն բաւ է դիտել տալ, որ, ինչ որ ելած է իր գրչէն, ճեռագիրներու ցուցակագրումներէն ու անոնց յիշատակարաններուն ընդօրինականներէն մինչև Սամէնի հեշտախորհուրդ թարգմանութիւնները, կը հպատակի մէկ ու նոյն մտածումին։ — Անիկա պիտի գրե օքսակոր ըլլալու աւագանկութեամբ մը, Անշուշա այս ցանկութիւնը հզօր է ինքնին, իր մէջ պատսպարիլու համար առաջնակարգ գրագէտի տիպար մը, բայց մեզ չի կրնար արգիւել որ տեսնենք նաև ուրիշ բաներ, տարազէն անդին։ Հովուական Մրինգը փառք մըն է այդ ուղղութեամբ։ Թօրգոմ Գուշտկեանի վարդապետն ալ հպատակ էր այդ ցանկութեան բայց պատրանքը չունէր թէ զունկնդիր նոգի մը իսկ պիտի կրնար պակսիլ իր սրինգին։ Եւ սակայն գրեց իր քերթուածները, որոնք շատ քիչերէ ճաշակուելիք ճէլիսներ են։ Ու ընդարձակելով հարցը գէպի օտար գրականութիւնները, հանդիպումը պիտի ընենք մեր օրերու ամենէն տարածուն

ըմբռնումներէն մէկուն, արուեստին այլապէս անօհախնդիր, ձրի գերին, Այն ատեմնու Ֆլոպէսէն վերջը, զոր թորգոմ Գուշակեան սիրեց։ Անվալիխը ներռուն հետ, որոնց ընտրելագոյն ներկայացուցիչներուն ոչ միայն հատորները բարձի զիրք ըրաւ, այլ որոնցմէ փոխադրեց դէպի մեր լեզուն մէկ երկու ազնուական գոհարներ ալ. ոճի հարցին հանդէպ իր արհամարհանքին հակառակ, անիկա, տարիներու ընթացքին պիտի դարբնէ սեպհական իր գործիքը, քիչ մը ամէն դպրոցներու աղնուագոյն տարրերէն, բայց կատարելով կերտումը այնպիսի ճարտարութեամբ որ մեզի խնայուէր ծագումներուն տրտութիւնը Արդարե, մեր գրականութեան մէջ, ոչ ոքի մօտ՝ Խրիմեանի (Թ. Գուշակեան) տիրական կերպը, որ ոչ գրական քննադատութիւնն է (Զօպանեան), ոչ քըննական պատմում (Մ. Գարեգաւ), ոչ օրագրական յուշերու ժապաւէն մը (Կ. Իւրիւնեան), իր շատ անուշիկ յուշերուն համար, տպուած Զօհրապի և Հրանդ Աստուրի Մասիսին մէջ), ոչ ալ աւելի մեզամօտ օրերու հոգեկան կամ իմացական pointillisme ը (Զօպանեան), այլ այդ ամենէն ալ բան մը ունեցող բայց ոչ մէկը յիշեցնող Հասկաբաղը (compilation), նոեսուրութիւնը (երր կը խօսի 1860ի օրերուն հոգերանութենէն), առողջ մասնութիւն (երր կը ծրագրէ ազգային վերածնունդին քանի մը հիմնական սկզբունքները 1890ի պահպանողական մարդոց մտքէն, «Խուրեան պատրիարք»), բանասեղծական երազակը (Հնիկանայիքին շատ մը դրուագները, ոսկի ձանձրոյթին մէջ մեռած եկեղեցիներու ու մենաւոր շիրմաքարերու դիմաց) ու տակաւին շատ բաներ իրարու մօտ կու գան, որպէսզի յօրինուի իր ոճին հէնքը Այս նկատումներու բարիքին մէջ, օքտապատութիւնը, գոր իրա գրական շատ բաներ համար աւելի մեծ բարիքի մը, որ արուեստին բարիքն է այս անգամ, Արուեստի ամէն մեծ գործ, այդ իսկ հանգամանքով, բարեբարութիւնն մըն է մարդոց շնորհուած, ու ինքնարերարար օգտապաշտ է, իր խորշանքը Զօհրապի

մը գրականութենէն չմեզմացաւ անշուշտ ժամանակի ընթացքին, բայց իմ կարծիքով, ունէր իր զսպանակները գրականութենէն դուրս հոսանքներու տակի իրապաշտներուն գործունէութիւնը, իր անմիջական հետեւանք՝ մեր յեղափոխութեամբ ու ասոր ալ հետեւանք մեր կործանումով, մանաւանդ Արփիարեանի հականութեապետական յարձակումները անուղղակի ազգած էին իր գրական համոզումներուն։

Երբ փորձենք թորգոմ Գուշակեանի գրականութիւնը վերածել իր քանի մը հիմնական նկարագիրներուն, պարտաւոր ենք կանգ առնել քանի մը կարկառուն հաւաստումներու առջեւ Ասոնցմէ մէկը, օքտապատութիւնը, իբրև արուեստի թուլացութիւնը, ահա լրացուցիչները։

ա) Օքտապատութիւնը իր մօտ համեմատելի է արևելանայ գրականութեան խոր, հիմնական մէկ նկարագրին, որ սպասն է մեր ժողովուրդին, ժոնաւանդ անոր միջին խաւերուն Արդարե, քառասուն տարիներէ ի վեր, թորգոմ Գուշակեանի միտքին բոլոր ուժերը, հոգիին բոլոր խոռովգները գործի վերածուեցան այդ մայր ցանկութեան խողովակով։ Դասախոս, թարգմանիչ, բարոյախոս, պատմիչ, հաւաքիչ, գործիչ, եկեղեցւոյ պաշտօնատոր, քերթող, — այս բազմադիմի ու բազմապահնջ գործունութեանց ընթացքին, շատ անգամ բոլորը ի միտօսին, անիկա անգիտացաւ (գէթ կարծեց անգիտանալ) արուեստին դասական պայմանները ու եղաւ հաւատարիմ հպատակը իր նշանաբանին, բացարձակութեամբ մը որ կը զարմացնէ, Մեր ամենէն ժողովուրդանուէր եկեղեցականը, Խրիմնեան, պիտի չվարանի անձնական իր ախորժանքները գոհացնել, գիւցանաշունչունչ գրաբարով մը քերթել զիջանելով Հրաւիրակները, որոնք Բագրատունիին դէմ գիրք բռնելու մտահոգութեան կը թուին հպատակիլ քան թէ մեր ժողովուրդի օգուտին, գէթ այն օգուտին՝ զոր այնքան պարզ իմաստութեամբ մը բանաձեւէր պիտի աւելի յետոյ, Պալիկ եւ Թոոնիկիին մէջ։ Դարձեալ, երբ թորգոմ Գուշակեանի օգտապաշտութիւնը

ժամանենք մեր ռումանթիքներու, զլիսաւարաբար Ալիշանի հասկացողութեան մէջ արմատ կապած մեծ յղացքին, պիտի ըսենք բաներ՝ որոնք ի նպաստ երուսաղէմի Պատրիարքին կը խօսին: Թորգոմ Սրբազն միտքէն պիտի չանցընէր Դրախտին մէջ Եւս մը հարս ընել, կամ երկու Մասսիսները իրարու հետ խօսքի հանել, շքեղ նկարագրութիւններ կամ սոսկական բարյախօսութիւն մը մեզի բաշխելու համար: Ժամանակին գերը չէ որ ազդակն է այս բարեփոխութեան: Այլ նկարագիրն իսկ իր տաղանդին: Ասիկա ինքնայտուկ ըմբռնումի մը արդիւնքն է իր մօտ: Խորունկ հաւատաք մը կը պահէր գիրին գերէն, հոգիները ազնուացնելու տեսակէտով: Ու հոգեկան ստ բարեխօսութեան հասնիլը, զայն ստանալէն յետոյ ուրիշներուն բաշխելը կերպով մը երկրորդ երեսն է, ինձի կը թուի, իր քահանայի ալ հոգերանութեան: Զուր տեղը չէ որ այնքան սիրեց, պաշտպանեց գիրը, գրուածքը, գրականութիւնը, անոր պաշտամունքը փոխանցելով իր չունչին մօտ եղողներուն: Ոչ միայն մեր բոլոր գրողները իրեն բարեկամ ունեցաւ, այլ մեր գրականութեան ստարառդ բոլոր ձեռնարկները պահեց իր բարձր պաշտպանութեանը ծիրին մէջ: Ու պատիւ է իրեն համար, յիշել զինքը՝ մեր գրականութեան բարձրագոյն հասկացողութիւնը իրը մեծ ընդարձակով մը իր կարգին: Լը Քօնը Տը Լիլ Թարդմանող մը պիտի խանդավառուի նոյն ատեն մեր սեպագիր արձանագրութեանց փաստովը, պիտի գուրգուրայ ամէն վիշտնքի վրայ ուր ինկած է կայծ մը այս ժողովուրդին հոգիէն: Այս իսկ հաստատումով, Թորգոմ Գուշակեանի օգտապաշտութիւնը կը զգենու մարդապատ (իւմանիսր բառին այսպէս փոխադրումը հեռու է ճիշդ երանգը արտայայտելէ յղացքին, որ արուեստին, պատմութեան, աւելի լայն բառով մը՝ քաղաքակրթութեան մը յայտարարը եղաւ մեծ և ժամանակուն, արևմուտքի մէջ) լատկանիւ մը, զոր մեր կիսադարեան գրականութիւնը պիտի յայտնարերէր յանձին մեր ռումանթիքներուն, Խրիմհանի, Սըրուանձաեանցի, Եղիշէ Դուրեանի: Բանաւէր մը չեղաւ ինքը, բայց ունեցաւ այդ

չոր, չորցնող զրադումին հանդէպ զրական լայնամտութիւն մը: Կը հաւատար գուլու արձեներուն:

բ) Եկեղեցական Եկարազիր մը ընդհանուր մթնոլորտ մըն է իր ամբողջ գործին համար որ կ'իշնայ իր քահանայի կոչումին պարունակին: Իրողութիւն է որ արուեստի մեծ սիսիլիլիններէն զուտ ստեղծագործական գործունէութիւնը չխանդավանք զինքը: Բայց Պողիկսոսի նման թատերական մեծ գործի մը արդի բարբառին փախագրումը գրականին չափ կրօնական ախորժանքներ կ'ենթագրէ: Այս իսկ հանգամանքն է որ լայն կ'ընէ իր ըմբըռնողութիւնը, առհասարակ Արուեստին վերաբերմամբ: Ինչ փոյթ որ ինքը ժլատ պիտի ըլլար զուտ գեղարուեստական մարդին վրայ, մերժելով նոյնիսկ մամուլին յանձնել Հնդկահայրէ կամ հաւաքել իր տպաւորապաշտ էջերը, երբ անդին ի՛ր իսկ վարկին գինովը պիտի հրապարակ գնէր Աւետարանի ձամբէնը, վասնդի կը հաւատար թէ գրագէտ մը ըլլալէ տռաջ կրօնական մըն էր ինքը: Այս մտածումը իր մէջ մօտ կը կազմէր գրական իր խառնւրածքին: Ու ինչ որ արտադրեց, շեշտօրէն գունաւորուած է այդ հասկացութեամբ: Բայց դիտել կու տամ թէ անիկա գիտցաւ հեռու մնալ նաև եկեղեցական մատենագրութեան բացառիկ խստութիւնէն: Ու իր քարոզները, մեկնութիւնները իրենց խորքին ամրութեան չափ իրենց շրջանակին արդիութեամբը, գործականութեամբը մեզ կը տպաւորեն հաւատարապէս: Ըսի թէ չգրեց Ալիսանին կամ Խրիստանին նման: Կ'ակնարկէի այդմարդոց կրօնական գրականութեան: Բայց չգրեց նաև Մըմրեանին կամ աւելի հին մարդ մը յիշելու համար, Տէրոյենցի պէս և կամ մեր օրերու Արմաշականներու մէկ մասին կողմէ փարձուած որձեզգ հոգերանութեամբ մը: Շատ քի՞չ են այն էջերը ուր մոլեռանդը, աղանդաւորը կ'ախորժին զարտուղումին կամ խստութեան գինով իրենք զիրենք ուշագրութեան հրաւիրել կամ մարդկային պայմանները արհամարհնել, շատ բացարձակ մտասնեռմամբ մը երկինքը ըստ նագրաւելու եսապաշտ ձգտումով: Ինք չհալածեց անշուշտ հոգեւոր


արքնուրիւն որակուած մտավիճակը, բայց կը սիրէր որ Հայ Եկեղեցւոյ սպասարկուները երկրաւոր արքնուրիւնն ալ յարգել վարժուէին, Այս Նկատողութեանց լուսով, անոր ամբողջական գործը կը գտնէ միապաղազ կերպարանք մը, շատ աւելի հաշտ ինքը իր մասերուն քան Ալիշանի, Արիմեանի, Եղիշէ Դուրեանի մեզի ձգած ժառանգութիւնը, Եկեղեցական գրադէտը այդ ամբողջութիւնը կ'երաշխաւորէ իր կնիքով:

գ) Եթ զգայնուրեան վերլուծումը մեզի պիտի դնէր ուրիշ հաւասարումներու առջև Ասոնցմէ ոմանք ինկան քննութեան կանխող գլուխներու մէջ: Իր իմացականութեան տարողութիւնը, իր լոյն ամբարումները, ազգային և եկեղեցական պատմութեան մէջ իր իւրացուցած հոգեկան դրութիւնը, կեցուածքը, ժամանակակից գէմքերու հետ իր վճռական, շատ ընդունակ, յաճախ պատասխանատու չփումը, իր զգայարանքներուն վկայութիւնները առանձին չէ կարելի ենթարկել ուսումնասիրութեան: Բայց գրադէտ մը այս ամէնուն համագումարն է կ'ըսեն ու անիրաւ չեն մարդիկ: Պարտաւոր եմ քանի մը ցուցմաւնքներ միայն տալ հոս:

ա) Թորգոմ Գուշակեանի գրականութեան մէջ ինքինքը պարտագրող ոգին, այն կրօնազգած ունչը որով տօգորուած են իր բոլոր էջերը, զգայնութեան տուրք մըն է, ամէն բանէ տուաջ: Ինչպէս Սըրուանձտեանց Սըրբազնը մերպատմութեան, մասնաւանդ երկրին համապատկերներուն դիմաց ինքինքը կը մռոնար, վերադառնալու համար Հայաստանցի Տեսէրի իր հոգեյատակին: Թորգոմ Գուշակեան, ամէն տեղ ու ամէն առիթով, նոյն հոգեբանութեան մէկ ուրիշ կերպարդրումը պիտի ըլլար: Ծնունդով քահանան ալ զանազանուի ասպարէզն հասած տիպարէն շատ մը մասնայատուկ կողմերով: Թորգոմ Սըրբազնն այդ երկու վիճակները հաշտ ըրաւ իրմէն ներս առաջին իսկ շրջանին, երբ, երիտասարդ արեղայ, դաս կու տար Արմացական աղոց, Գիտէի իր մատենագանին բռվանդակութիւնը, — Ռընան, թէն, Զօլա, Տօտէ, Ֆլուպէու: Ու կը գիտէի իր ձայնին մէջ այն միւս հոգիին ալ թրթը-

ուումները, որոնք մեր շարականներուն բառերէն կ'արձակուին, մեր Պատարագը այնքան բացառիկ խորութեամբ մը կ'ազգայնացնեն: Գիտունը, ասուուծածարանը, պատմիչը, գործիչը, խօսողը իր մօտ վարչամակուած են այդ հեղանուտով, եթէ կը ներուի այս փոխարերութիւնը: Այսպէս գրեց անիկա իր մեծ ուսումնասիրութիւնները: Խրիմնանին մէջ ի պաշտօնէ քննադատ մը, արագարառ պատմող մը, ազգային հարցին հանգէպ թրթուուն յիշափիսական մը, ու քաղաքական միջուվայրը ըմբռնելու ու մեր ժողովուրդին պայմանները հասկնալու լայն փասերը առարկու եկեղեցական գործիչ մը քով քովի կու գտն, բայց չեն ստեղծեն խճողումին աղօտանքը, վասնդի այս բոլոր կողմերը առանձին առանձին կը պաշտպանուին կրօնազգած իր ոգիէն: Իր կեանքը, ըսել կ'ուզեմ անոր այն մասը զոր յատկացուցած էր իր ժողովուրդին հոգենոր ու մտաւոր յանձանձումին, հասկնալի է որ ըլլար շաղախսուած անկէ: Իր կեանքը, ըսել կ'ուզեմ անոր այն մասը զոր իր իսկ վայելքին էր յատկացուցած, այսինքն իր ընթերցումները, իր խօսակցութիւնները, իր երազանքները, դասերը, ստեղծումները դարձեալ ոզողուած են անովի կարելի է համառատող ցուցիչներ գործածի մէկ երկու եկեղեցական դէմքերը պիտակող: Ըսել օրինակ Արիմեանին համար յեղափոխական, ծողօվրդանուեր վարդապետ: Սրուանձտեանցը որակել հայեթնամոլ ու պատմամոլ ազգագիր: Եղիշէ Դուրեանը՝ Նրբազգած արուեստագէտ ու Բառին, Բանին հետախոյզ սպասարկուն: Թորգոմ Գուշակեանին համար կրօնազգածը պիտի ըլլար համարժէք տարազ, բառէն զեղչելով հինին հետեւակ ու նորին այլանդակ զանցումները:

բ) Իր զգայնութիւնը ներգործական է մեծ չափով: Իրերէն տպաւորուելու իր կերպին համար կու տամ քանի մը որակումները: Մարգն էր որ առաջին շփումով կ'ունենար յաճախ վճռական անդրադառները: Իրեւ վարիչ գիտէի իր պարտերը գտնակալ, անիկա կիսագարեան իր հանդիպումներուն կը պարտէր մարդերէ ու հոգեբանութիւններէ շատ լայն փարձառու-



Լուսահողի Սրբազնը Դագաղի մէջ.



թիւն մը, զար պիտի զործածէր իր պաշտօներուն կարիքին: Անոր թափանցումին սրբութիւնը կենդանի մարդկերն ու անցեալ կեանքերը դիտէր ճեղքել ու անցնիւ: Նոյն այդ թափանցումին ճշգութիւնը, արտգութիւնը ուրիշ չնորհներ դրագւաի մը մատ այս տուրքերը կը պաշտպանեն անոր զործին արտաքին ուշխորհը, ինչպէս կը դիմաւորեն անոր նիերքին անցունդներուն կարիքները: Պատմիշ մը և վիպող մը տեսէն բանէ տառջ կարօս են այս չնորհներուն: Ու կը հասկըսուի թէ իր երկու մեծ զործերը ինչո՞ւ կը միաւորեն վկասի մը յանկուցիչ քայլաքը ու պատմութեան արգար կսկիծը: Իր թափանցումին էր որ պանց իրեն մեռելու վկայութիւնները արժեսորելու ու ոզդիերուն սիստիները արդարութեամբ տեսնելու: Արուեստին ու կեանքերն կալուածներուն վրայ տնիկան միտ նպաստը վայելին իր այդ յատկութեան:

զ) Անիկա գիտեր յուզուիլ: Ասեւ ան-  
ման գրոց մը թէն դժուար բժրանեիր,  
բայց չի դպրուիր իրականութիւն ըլլայէ:  
Ո՞ւր է յուզումին բաժինը, գեթ այն չու-  
փով որքան զայն կը հաստատենք թորգոմ  
Դուշակեանի կարդ մը զործերուն մէջ (Թերքամձներ, Հնդկանոյէ, Սիհետ Դուշ-  
եան, Մանուանդ Խոխենու Հայրէիլ), Հայի  
Դիլազի սրակուած շքեց բայց զուրա-  
կառուցին մէջ, Այս միակ սրբնակը կը  
բաւէ բացատրեն համար թէ ինչպէս կը  
միջամտէ մեր զգայնութեան ու հրաշքը,  
որպէսզի մեր զործը մեր ներքին յոյզե-  
րուն կամարներով բարձրանայ: Հակա-  
ռակ իր հսկոյ յաւախարաւթեանց, մար-  
դերու ճանաչաւմովը իր մէջ մթերուած  
դառնութեան, ու անհուն պատրաստիե-  
րուն, որոնք անոր գերազոյն արիւնում-  
ները եղան իր կեանքին վերջին չըքան-  
ներուն, անիկա պահեց բանասեազներու-  
յառուկ զգայութեանց թարմութիւն մը,  
որովիր կընալու մանկունակութիւն մը,  
տառապիւու բայց տարիկան իրեն վերապո-  
ւելու լրջութիւն, Անոնք որ լուծ էն  
զինքը, իր ոգեկոչութեանուն մէջ մանու-  
անդ — ու ամրոցի հայութիւնն էր այդ  
ոգեկոչմանց աշխարհը, իր բոլոր խաւե-  
րովը, բարձրազոյն գետքերուն մինչ խո-

նարհագոյն մշտկները — չեն կրնոր մոռանաւիր փոխազրուիլը, բայց ամքողջական՝ այն սրբուն, հոգիներուն, չը չանակերուն մէջ զորո կը դարձնէր մեղի, զուտի այնպիսի խոզանգ ստուկութեամբ, չարժութեամբ այնպիսի կենդանի խոհականական թեամբ ու մթնութրի այնպիսի արտակարգ հարազատութեամբ, որ իր պատմածը կը վերածուէր կեանքի արտադրումի մը: Աւ այդ կախարգական գործողութեան ընթացքին, ան լուզումները կը վերապրեր, մեղի կը փոխանցէր, առանց առար ջանքը զգաւի ընելու, թերես զգաւու իսկ: Այս նկատողութիւնը թերես կը բացատրէ լայն, ամենահաս իր հեղինակութիւնը: Բայց արուեստի զետինին վրայ լուզումը տառուածային չնորս մընէ: Աւ կը հասկցուի թէ ինչո՞ւ իր զիրքի բերը օգտուած են իրմէն, առանց իրեն ու օգտակար ըլլալու, թորդոմ Արքազանիր բոլոր վարկին հակառակ, մեր գրականութեան մէջ ունի տեղ մը որ որու չէ չափերուն մաքին մէջ, իր գիրքերը զինքը չժամանեցին անչուչու, ինչպէս կը պատահի երբեմն կարդ մը զրոգներու համար (Թէկիան, Արևիան, Գայիան), բայց չպաշտպանեցին ու զինքը: Իր լուզումը սմանց համար լրական, ուրիշներու համար սրբազն, իր ճուշիքագործումը չունեցու, ինչպէս եղած էր առիկա զինքը հեկդեցական մէծ զորքիներուն, գրողներուն գրիթէ բոլորին համար: Ազգապատումը (որուն յիշատակարանային հանգամանքը չէ որ կը հերքեմ) աւելի մէծ, ընդարձակ համբաւ մը կը վայելէ այսոր քան Դուշենին: Եւ սակայն քիչեր տեղեակ են այն իրազութեան թէ Ազգապատումի նման զորքեր ամէն որ կարեի են, ներից է որ մասնակարան մը, աշխատող մարդ մը, քանի մը հասու ու հասատու զազափարներ քով քովի զան: Բայց Ելին Դուշենին մը չի գրուիր, որքան ու զիրի պայմանները աւելի սրբելու արակելուած, արամագրինք ունէ հայերէն գրազողի մը: Պատմական զործերու մէջ ազգային այս յուզումը չի կրնոր անոն ընել նոն արուեստակարին մօտ միւտ իրական միւտ յուզումն ալ, սրով պայմանուոր են բանահագնեները: Թ: Գուշչեանքի բարիթ-

աւածները, աբձոկները, տպաւորութիւնները ևնիքն այդ սրբազն տարրէն մաս աւանդները:

գ) Եթ զգայնաթիւնը կազմէ մը լաւ-  
սուսուզ աւրիշ ար վկայութիւն, իր ոռ-  
մանիքմբ, որ անհասկնաւի կը թափ ա-  
ռաջին շփումագ, բայց որ հետզետե կը  
պարտագրէ ինքզինքը երբ ընտելանանք  
այդ գործին հետ։ Անխան իր հիացումը  
մեր մաս ու հեռու անցեաւին բոլոր վա-  
տակաւոր գէմքերուն ժամկն, զրագէտի  
մը յայտարար տուրքը չէ մինակ, իր մա-  
սին ժամանակ, այդ զրական խառնր-  
ածքի մէկ որոշ բազագրիւը։ Պէտք էր  
լսել իր խանգամաւթիւնը, ազգային  
արժէքներու վրայ իր լայն ու լեցուն  
յանկարծախառութեանց մէջ, ու ու ան-  
հանգէսին առիթով։ Հեշտանք մըն էր իր  
համագրաւմի ուժին հետեւի, արժէքներու  
ի վեր մեր զժքախտ պատմաթիւն։ Աւ-  
սուրիշ հեշտանք՝ այդ արժէքներուն վրայ  
իր զուրգաւրանքը։ Եթ ուսմանթիզմը  
զրական ըլլալուն չտփ ու թերես տեսիք,  
նկարուգրի, խառնաւծքի տարր մըն էր։  
Եթ կենսագիրները լայնարէն պարտաւոր  
են կենաւ իր բուխ սրտին արաւայրաւ-  
թեանց առջեւ։ Ան մարդը եղաւ որուն  
գիմելու առն խնդրարկուն վասան էր  
թէ որու կը գիմեք։ Նիւթականին ձնչաւ-  
մէն վեր կենաւը, տարիս գիմեաւը տա-  
քիւնաթիւն մըն է անշաւշտ, բայց անձ-  
նական, մեզի միուն պատկար։ Առոր ս-  
րինակները չեն կրնար բացատրել սակայն  
միւս ար գեղագեսկութիւնը, երբ մեր անշա-  
նախնդրաւթիւնը կը գործածինք ուրիշնե-  
րու կորիքին գիմաւարման։ Այսպէս ապ-  
րեցաւ Թորգոմ Գուշակեան։ Աւսանզէն  
մինչև տարիքին ձնչաւմ ազգային վա-  
տակաւորը զարկին իր խզմանքներին, որ  
բացուեցաւ գրեթէ միշտ։ Այս ուսման-  
թիզմը, կենաւքէն շեշտարէն ազգաւած,  
Թորգոմ Գուշակեանի զրականութիւնն ա-  
պիտի տաքանէ։ Այս զուր, զպայնութեան  
այս ընտանութիւնն է, իմ կործիքով  
որ իր ուսումնակիրութիւններուն մէջ  
կը սուկզէ համակազ, հազորգական ոգին  
զոր զժուար է զգաւ տեսիք փորձ, պատ-  
րաստած գատազներու զարձին մէջ։ Զա-  
պահանի ուսումնակիրութիւնները վաս-

տեր են գրական համակրողացի, բայց  
զարդ են այս հազարգուկան, ամէնուն  
սրբին խօսող շնորհներէն։ Այս առանձ-  
թիզմը ասրէն իր քերթուածներէն ուսմանց  
մէջ՝ ամենէն յաջապներուն կ'ակնորդիմ։  
Կեռութի, զգայնութեան, երեւակայութեան,  
ուսչիսկ արուեստի սառաջնութիզմը անով  
տարօրինող է որ չե զառումն։ Այ մէկ  
էջ իրադէ մեզի կը յիշեցնէ մեր ասման-  
թիքներուն սկիզեթը, անորդաթիւնը,  
ձրի ու ապայժմէ երազաւութիւնը։ Իր  
ուսը չանցու իր վարպետին, Դաւրինի  
տիսուր փարձարկութենէն, զբարուազ աւ  
Յագրտաւնիսազ ժանեկազմորդ։ Բայց ինչ  
որ քիչ անգամ կը գիտենք նման մարդու  
մը գերլուծումին մէջ, տարիկո իր մասած-  
ման հիմնական զերծութիւնն է այդ ուս-  
մանթիզմէն։ Հաս անիկո կը յիշեցնէ իրը  
հակառնեոյ իր մատրիպարներէն մէկը,  
երիտեանը, որուն մասածոցութիւնը մը շ-  
տապէն միաց ենթակայ այդ ուսմանթիզ-  
մին, բայց որուն արաւետը (նկատի ու-  
նիք Պապիկի և Մոռնիկի հատարը) զերծ էր  
անկէ։ Մեր կեսնաքը կ'ապրինք մեզի հա-  
մար։ Աւ այդ կեսնաքին ուսմանթիզմը մեզի  
միայն պիտի վատուէր։ Աւ կ'անցնի մեզի  
հետ մեր կեսնաքը։ Աւ հասկուտի՛ մեր ուս-  
մանթիզմի աւ։ Բայց մեր գործը կ'ապրի  
մեզմէ զերջ աւ։ Այս է պատճառը որ ուս-  
մանթիզմէն զբաթէ տաճուծ լրաւոյ թոր-  
գած Գուշակեանի մեզի ձգած մասանիցը։

ե) Պահանջման իր պատարակը  
ամենէն հզօքներէն մէկն է մեր ժամ-  
նակները մեր ներկայացուցչական մար-  
դա կազմակերպութիւն մէջ Այս գործառն թիւն  
մէջ զիժերը զբոցեցաքին զիս այս ու-  
սումնասիրութեան սկիզբները Հայ զա-  
նոնք կը համազրիմ իր զրոգետի գեմքին  
յարինմանը համար Անկազմականի, յա-  
հանայի զոր մըն էր անոր զորձը Պա-  
հանաց, ինքը, կերպագրիչը այդ զորձին  
հարցուցէք ու կեցէք Սեպի թիւնեւ ան-  
ժանոթ է թէ անոր յիսուն տարիները  
համարէք ին իրին չոփ տազողաւոր  
ուրիշներուն հարիւրին Անիկան մարզն էր  
որ փախուն էր Աստուծոյ կորպագրութիւնը  
պատահ ժամերուն յաջորդու թիւն մտուն  
ու արտունած անոնց իշխանութիւնը

իրն համար։ Աւ այդ աշխատանքին գաղանաւմին մէջ ևս վեր կը հանեմ սրատու ու ազնուաւթեան նազաւազիւա փաստեր։ Զեայ վաւերական գրազի մը համար աւելի մին տառապանք, քան ժամանակին կարստը թարգամ Ծրբազն առար մարգաւ զարծ էր վերացած, մահաւան իսկ տարին, — Կարծիք որոնք իրմագ պայմանաբար աւ չէին։ Զեր ափասար իր աւժեաւուն, մահաւանգ ժամանակին զատեամը այսպիսի զատակներու համար որոնք ուրիներու կողմէ կրնային իրազարձութիւն է անա տարբերութիւնը ինչպէս ողբերգութիւնը։ Իր ընդարձակ զրազաւմները կթէ զինքը խնայեցին իր գրական թեան ու առագ մեր աւ հաւաքական հարստաթեան (մեր եկեղեցական ժամանակիրներու ուսումնասիրութիւնը, նոր սրբեան կ'ակնարկեմ, իրմագ ժիայն նաւարտաւը, մեզի կրնար տաւ հայտկապ շարք մը կենզանաւ գիրներու և թերես պայման, լիովանար համագրամը մեր նորուզայն պատմութեան իր բաւոր երեսներով, ինչպէս է արգեն փաստը իրազարձուած ժամերուն, երիմուն Հոլեթի, Աղիք Թատեատր Գուշան, անուշարտ մեացած Բարգեն Կիւլյանեանը։ Աշ շիցաւցէք շարքին՝ Առունեանանցը, Օւ մանեանը, մանաւանգ Անրես Վարդապետ, Խոմը, որոնց ժամենու իր սրազին երազներէն մէկն էր, ու զաւք պիտի ունենայիք զար մը հայ պատմութեան, այն լույնքագ, խոսքագ, խոնզուգ ու համար նախկին պատկերներով, որոնք ո՛յնքան տիրապէս կ'իշխն իրազարձուած երկու ու կէս հաւարներուն մէջ), բայց ունեցան անուզզակի աւ բարիք մը, իր գրականաւթիւնը ընկելով արու, արի, տաք բայց գործնական արդիւնքներու նախանձախդիր, պնաւական ելայթ մը։ Պարձան իր շնորհներուն կը պարախնք վարլական իր շատ ընկարձակ փաստակը, որ մինչու կը լինան ու կ'անցնիք քանի մը առագ եկեղեցականի կենաւքը։ Բայց նայն արգենարները կը միջնաման, որպէսզի զրոյքայի իր գործն աւ տարբերի հայեցազական կոմ հասա կերպագ իմացական և կամ շափազանց նուրբ, մասնագիտական հանգամանքներէն, որոնք կը պիտակին, որին անկի մը համար, Արիշանի, Օրմանեանի,

Դարեկանի գործերը։ Ըսի անգամ մը թէ ժամանակը էւ որ կը բացատրէ տարբերակը Սիսուանի անդամները։ Կը ապաւան կազմակերպութիւններու մէր վարչութիւններու մէջ, մեր գոնկը վակած մը ուսումնականիրել մէր վարչութիւններու մէջ, մեր գոնկը վակած կենաւք իր ստագարագիրը, նորի անդամներու մէջ առաջ կը կրնար կախատի իր ստագարագիրը, հետի, քարտէսի անդամներու մէջ առաջ կը կրնար կախատի իր ստագարագիրը, Այսպէս որ Սիսուանի յիսուն տարի վերջը այդ գիրքը էւ մեռած անշաւշ, բայց գործած իր չոր, թաւզթի իմաստին։ Ամփափում, բառարան, համայնագիտարան շատ չափ Բայց ու կենաւք վկայարան, թարգամ Արագամ Ծրբազն գործերը, գէթ անոնց կորեկտները, կը ծառային իրրե անփախարների վկայութիւնները։ Ու այս պարագան է որ իր գրագէտի զէմքին մէջ կը միախառնէ պինեաթիկնն ու արուեստցեար, թիւ անգամ յայցած պատկեր մեր նոր ու հին գրական թեան մէջ։

Զգայնաւթեան տարբերու ու վերաբերութիւնը կ'ամբողջանոյ երբ ժամանակ քանի մը երեսը զարդարական բայց նոյնքան յատկան հական կազմերու ։

Կը կենած խօսպի իր բակուրի ննեաւ վեպ, տեղակ անշաւշ որէնքին որ գրականութեան մը պատմութեան մէջ կը թեւզրէ իթէ ու զանեկ, գէթ վոքրեւ մորգաց այն կիրքերը որոնք արակ արականին հետ հեռաւ որ պերս միայն կը ներկային։ Պարագան ձիւզ պիտի ըլլար նոր Պէտք մը նամար, որուն պիրամիսաւթիւնը ունի արքանիք մընէ, թերես վաստկար ու անոր գրական առաջնորնի։ Ու ձիւզ է նորէն երիտեանի համար, որ իր գրականութեան միակու մուր պարտական կը միայն իր խօսպի պատրանքին։ Բայց Պարիէի մը քարպաները չին վեսած ունոր գրականութեան։ Ու թարգամ Պաւլակեանի համար պէտք կը զգամ ունելունի որ խօսքը ձրի, ունայն, ինքը իրմագ տարոց, չոտ

շատ համբաւ մը գահաւարող (vehiculer) կամ աւելի ստոր փառասիրութիւններ հետապնդող զբազում մը չէր: Ընդհակառակն Անիկան նախապատրասուրիւնն եւ զիւրին: Այս հիմնական մտածումն է որ թելադրած է իր գասերը Ա. Յակոբեանց ընծայարանին մէջ, ուր խօսքի գասը կ'աւանդէր իրեն յատուկ լրջութեամբ, պարտադրելով իր սաները գրել իրենց խօսքերը: Ասիկա յարգանք մըն էր իր մէջ, ամենէն առաջ մտածման այլապէս բարդ, գժուար հարկին: Յետոյ արտայ յայտման նոյնքան էսկան պարտքին: Աւ բիշներու վրայ իր ազգեցութիւնը անիկա չափած, ձեած էր նախ իր անձին վրայ:

Երկարամեայ իր քահանայութեան ընթացքին, կը խորհիմ թէ Թօրգոմ Գուշակեան ունեցու բազմաթիւ առիթներ բեմին վրայ կննդանի խօսքով գրելու գրական էջեր, որոնք արժանի էին պահանելու: Զարթօնքի սերունդին առաւելոպէս բեմբասացական գրականութիւնը, յիսուն տարի յետոյ, եթէ կորսնցուցած է իր այժմէութիւնը, ֆայլը, սեթեսթանքը, ցուրտ ծաղիկները, բայց կը մնայ շահական իր խորքին անառարկելի ատազովը, մեր միտքին, հասկացողութեանց շրջափոխումը պատկերող: Զերազի մը ատենախօսութիւնները օրուան հարցերու շուրջ կը ծառայեն գէթ մեր պատմութեան, Բայց կայ աւելիին, Խորունկ հաճոյք է այսօր կարդալ Գր. Օտեանի ճառերը, որոնք խօսուած ըլլալնուն չափ գրուած են մարմինին ու միտքին համարոփ կշռութովը: Կը մնամ մեր գրականութեան պարունակին, յարգելով Սրբազնին յիշատակը: Ի վերջոյ կիկերունը անուն մը չէ միայն բառերու գաճառականի մը: Անիկա խորունկ հարցերու, մեծ պայքարներու զապանակներ ալունի իր տակը թաքնուած:

Իր խօսքը կը զատեմ երկու որոշ տեսակներու:

ա) Կրօնական իր պարտաւորութեանցը թելադրանքէն փրթած իր քարզները, որոնցմէ շատ քիչեր ինկած են գիրի: Անոնց մէջ անոր տրուեցաւ շատ անգամներ առիթ, որպէսզի իր խօրունկ զգայնութիւնը հօսումի ակօս մը գտնէր գէպի զանգուածներուն սիրտը: Տօնական, հան-

դիսական, թաղմանական, գոհաբանական օրերուն, առաւելոպէս, անիկա գիտէր ազգել ու ազդուիլ: Իր աթոսէն, վրան բարձրացող կամարներէն, սրանը լեցնող յուղումէն ու իմաստէն, մանաւունդ իր խօսքին լարուած հարիւրաւոր մարդոց անտես բայց իրական ձզողութենէն, անիկա կը հանէր զուսպ, ազնուական խոսքը մը, խօսքին ճշմարիտ թովքը ու կ'ողազէր զանգուածը: Ի՞նչ փոյթ թէ այս վերջինը շատ բան չհասկնար իրեն սկրիյացուած գանձին արժէքէն: Բայց էր միայն իր վատահութիւնը: Այս վատահութիւնն է որ միշտ վնասուել տուաւ իր խօսքը: Ու չմոռնալ որ անիկա հուռով կը խօսեր: Ու ատոր ստոյգ իմաստը կը զնահատեն առաւելապէս անոնք՝ որոնք պարտքի մը պէս կը զգան զայն ու կը վախնան անկէ:

բ) Բայց Սրբազնը իր գեանին վրայ էր, պերճ, տիրական, գրեթէ անհաւասարելի, երբ կը խօսէր ազգային, գրական, իմացական տարազութեամբ հարցերու շուրջ: Հոն իր խօսքը ամբացած էր միշտ իւրայատուկ ըմբռնութով մը կայուրեան, պահին, հարցին որ կը թելադրէին համախմբումը: Ամէն եղելութեան դէմ առ կեցուածքը անոր կը հայթայթէր անձնականութիւն մը, ողջմտութիւն մը, փորձառական ապահովութիւն մը որոնք կը տպաւորէին անզրէպ: Ու չիմ զարմանար երբ իր հակառակորդներն ալ իր գաղափորները կ'որդեգրէին, շարունակնով հանդերձ իրենց պայքարը անոր վարչական գործունէութեանը դէմ: Ազգային պատմութիւնը այն սրտառուչ, անսպառ շտեմարանն էր ուրկէ կը քաղէր իր տարրերը: Ա. Գիրքի շուրջ ստեղծուած կրօնական նոր քննող գրականութիւնը երկրորդ ազրիւր Բայց ասոնց չափ ու աւելի, իր խօսքին սատար կու տային իր ընդգրածկ, ամբողջ հայ կեանքը ընդգրկող շփումները, ասոնց հետևող կենդանի, իրական, ապաւորիչ փորձառաւթիւնը: Եւ որովհնաւե բոլոր այդ հարցերուն հաւաքան նկարագիրը կ'իյնայ պարունակին մէջը մեր ազգային գոյութեան, անոր հարկադրած մտաճակութեանց ու ընդգրածուելիք միջոցներուն, ինքնին կը հասկցուի արօրինակ շահազրգուութիւնը

որ կը ստեղծուէր այդ խօսքով։ Ուր որ, երբ որ բանար իր բերանը, սրբազն բեմէն դուրս, յառաջազունէ վաստահ էիք որ ձեզի պիտի տրուէր ճշմարիս վայելքը համով, տաք, լուրջ, մտածուած ու իրաւ խօսքին։ Անգաններու առջև իսկ անիկա գաղտնիքն ունէր ինքզինքը մետլու, հայ հեղեղականի աւանդական, հայրազարով շեշտին հետ խառնելով աշխարհ ճանչցով, արդի մշակոյթին ընկերական կորդ մը պարտաւորութիւնները իւրացուցած մարդու կենցաղագէտ խօսքը։ Ուրիշ գաղտնիք՝ ակադեմական չըլլալու իր հոսքին։ Այդ սփիշներուն մէջ անիկա սրամիտ, զաւարթախոն, երբեմն խոր խօսողն էր նոյն ատեն, խօսքի արուեստին բոլոր ստեղները գործածելու մեծ ճարտարութեամբ մը։ Իր խօսքը զորդողութիւն մընէր։ Բայց երբեք՝ բառ։ Անիկա պահեց վայելչութիւնը գեղեցիկ աշխարհաբարին ու առանց գրական ներկի եղաւ միշտ գրագէտ։

Անշուշտ մեր մտքէն կ'անցնին համբաւները Նորպ-Պէյի, Արիմեանի, Արուանձըտեանցի, Վարժապետեանի, Եղիշէ Դուրեանի, բայց Թորգոմ Գուշակեանի համար սա փաստով թէ եկեղեցական մեծ գործիշներէն իւրաքանչիւրը բան մը տուած էր իր խօսքին։ Աւելորդ բաղդատութիւնը ու անհրաժեշտ անձնական վկայութիւնը։ Ու կ'ընեմ ատիկա։ Զէինք կրնար մտիկ չընել Դուրեանը, նոյնիսկ այն պարտապային երբ իր նիւթին վրայ մեր կասկածները ըլլային զօրաւոր։ Անոր Վերեին հանդէպ մեր զիջումը, անոր մեծ արուեստին համար մեր վատահութիւնը՝ կանխող ազգակներ էին։ Գիտէինք որ իր բառերուն համանուագը միս մինակ կը փոխարինէր մեր վերապահումները ըսուածին տարողութեան վրայ։ Այնքան իրաւ էին այդ մարդուն տուրքերը մեր լեզուին թափուն չորդները օգտագործելու։ Մտիկ ըրած են Նոր-Պէյը, հաւանաբար հմայքին տակը մեծ հաետորի իր տաղանդին, ձայնին դաշնութեան ու ձեին փարթամ, շարժումին ընկճող զգլխանքին։ Իրողութիւն է որ Արիմեան հազարներ կը քաշէր իր բեմին, ուսիւղ թէ անդիր, գաւառացիի պարզմտութեամբ մը, ջերմութեամբ մը, անկեղծութեամբ մը որոնք իրենց բնա-

կանութիւնը կը վերածեն խառնուածքի։ Ու ասիկա այսպէս միւսներուն համար մտիկ ըրինք Թորգոմ Գուշակեանը այն ի յառաջազունէ զիջուած վատահութեամբ թէ այս մեծ նախորդներէն բան մը միշտ կ'ապրէր իր մէջ։

Գրականութեան վրայ ժխտական ազգակ մը չեմ կրնար նկատել խօսքը, որքան տաեն որ ամբոխային ախորժութեան կամ գրագիտական սեթեեթին չ'առաջնորդիր իրմազվ աշխատողը։ Բայց նոյնը չէ պարագան վորչական զբաղումներուն, որոնք ոչ միայն կ'անդրագան ժամանակական ժամանակի այնքան մեծ հարցին, գործիշէ մը խելչով անհուն ոյժ, անոր առթելով ալերբեմն մեծ սպառում ու սրտմաշուր, այլ և կ'ընեն աւելին, գանդաղաբար կրծելով արուեստին խորքը մեր մէջ ու մեզ վերածելով մեր պաշտօնին պաշտօնէութեան։ Սրբազնը տուժած է առաջին գետինին վրայ։ Մեր գրականութիւնը անոր տաղանդին և օրերուն համեմատական տուրքերը չէ գանձած անկէ։ Յայտնի է թէ ինչ նպատակներու համար վատնուեցան անոնք։ Այդ զրադումները չեն միամած անշուշտ Թորգոմ Սրբազնին, խաթարելու աստիճան արուեստագէտի ազնուազգի տարրը անոր հոգիին խորը։ Վկայ իր գեղեցկագոյն քերթուածները, որոնք անոր կեանքին վերջին ու վերջընթեր տարիներուն ծնունդը պիտի ըլլային։ Միւս կողմէն, սխալ չ'ըլլար այդ ազգեցութեան մէկ բարիքը հաստատել իր արձակին վրայ որ բացարիկ յստակութեամբ ու արու հնչականութեամբ գործիք մընէ։ Ախոնի խմբագրականներուն, Միաբանութեան Ընդհանուր Ժողովոյ տարեկան բացման առթիւ խօսուած ճառերուն ու տեղեկադրերուն մէջ։ Գործոն ու խոհուն բնազդներուն մաս շաղապատումը մեր նոր արձակին հայթայթեց լեցուն, իրաւ, աւելորդէն զերծ ու նոյն ատեն զգացման տարբով մը բարախուն ոճ մը, զոր մինք կ'իւրացնենք առաւելապէս կեանքին քուրային մէջը։

Տակաւին պարտաւոր եմ խօսիլ իր ոնի զգայարանէն, որ գրագէտի մը ամենէն ապահով չնորհն է միշտ, երբ կը պաշտպանուի խորքին ալ նպաստէն։ Պէտք

Է յիշել որ Թորգոմ Գուշակեան գրելու նախափարձերը կ'ընէ Դուռքեան Արքազանի գորաւոր աղքացաւթեանը տակւ Միւս կողմէն անհրաժեշտ է նոյն տաեն յիշել շատ աւելի կարեսր պարագայ մը, — այս անգամ Եղիշէ Վարդապետ Դուռքեանի գրելու կերպը, 1900էն տատջ. Արեգակունիք մէջ պատմական ռւսումնասիրութեանց և պատմազ քերթուածներուն (Նայինի պատմին), այն գրաբարով սպառազէն ու անտանելի ոճը կարգ մը թարգմանութեանց, որոնք այդ օրերուն (1880—1895) գպրոց մը կողմէցին, 1900էն յատոյ գպրոցը կորած է հետախազաղ, ոչ մէկ լուրջ գործ կատկելով մեր գրականութեան։ Բայց յարութիւն է տատձ, անոր աւերակներէն Եղիշէ Եպիսկոպոս Դուռքեանը, իր Հովուական Արինգին քանի մը գոհարներով, մանաւոնդ ոճի տեսակէտէն դիտուած։ 1900ի Դուռքեանը միջնամին և Թէնի ոճերուն հանգէտ ու մանաւոնդ Պատնասեան քերթուածնեան համար իմաստուն իր համակրութեամբը, նոր գրագէտ մըն է, բժախնդիր խորքի հարցերուն չափ՝ ձեին ալ վայելչութեան։ Թորգոմ Գուշակեան գայն մատափար ունենալէ վերջն է որ պիտի աշխատի արտայայտութեան խնամքին, ճշգրտաւթեան որքան գոյնին, պատկերուն որքան գաշնաւուր նախադասութեանց կերտումին։ Եկեղեցին, մանաւոնդ տառջաւոր միջնադարուն, ոճը արհամարհած է, գոյն հեթանոսական հրապոյր մը ենթադրելով բայց չէ արդիւոծ իր միծ դէմքերուն չքեզ ոճերուն կազմութիւնը։ Ու Թորգոմ Արքազանի մէջ ոճին մեղքը կը նոյնանայ մեր եկեղեցական մատենագիրներուն առաքինութեանց հետ։

Անոր ոճը շատ կանուխէն ազատագրուած է գրաբարախառն գործիքին տաժանքէն, և ինքզինքը հաշտեցուցած վերջնականապէս կանոնաւորուած աշխարհաբարին ընդհանուր ոգիին։ Զերծ է անիկա գիրքերու բարրուն (որուն հոտք այնքան զգալի է Օրմանեանի և Դուռքեան վարդապետի գրուածքներուն (écriture) մէջ), ինչպէս բանասիրական պարագամունքներու գիրտը կոզմոզ չոր, աներանդ, միարարիր ու յուսուհատօրէն ձանձրացնող հասարակ կերպէն, որով գիրտ-

ւոր հն Վիէննական Հայրերու գիրքերը, Գրականութիւնը մեղք մը չէ, ամէն պարագայի, այդքան անզթութեամբ հալածուելու արժունի Թորգոմ Գուշակեան ծառայած է մեր պատմութեան, իր երկու մեծ գիրքերով։ Վերցուցէք անոր մէջէն ոնք. մասցածը բառարանները յիշեցնող ծանօթութիւններու շարք մը պիտի ըլլար, որոնց շահմարանումը կրնայիք վըստահիւ հանգիպողին։ Կը կարգանք Խրիմեան Հայրիկը, առանց գիտնալու թէ կը կարգանք։ Ասիկա գերազոյն գնահատումն է որեւէ ոճի մը։

Թորգոմ Գուշակեանի ոճը ներկայացնելու փորձ մը հարկադրաբար կը հակի անոր մէջ իր վերջին չոզարձակումը ունեցող ուրիշ ալ հարցի մը, — լիզուական տեսակ մը զգայութեան, զգայարանքի հարցին, տրուած ըլլալով որ Բաղրատունիով ու Հիւրմիւզով մուտք գտած զրելու կերպ մը զրեթէ կ'անհետանայ իրմավ։ Իր գրաբարը (ունի մէկէ աւելի երկարշանչ քերթուածներ այդ լիզուով դրուած։ Նախատառակներու ատեն ուուրբերու յիշտատկութիւնը կը կատարէր ճշմարիտ քերթողականով մը, մարզերը տարագելով կրօնքին ու պատմութեան պերճ պատմուճաններով որոնք մեր լիզուին ամենէն նկարագեղ, հնչական, արտայայտուն բառերէն կը ձեռէին, ինքնայրորդ տրուեատով ու հոգենուազ զաշնակութեամբ) զիտութիւն, հմտութիւն ըլլալէ տատջ, հոգեկան պէտք մըն էր։ Զայն լոելը, իր բերնէն, մեր Եկեղեցւոյ զերազոյն քերթուածներուն մէջ, ինչպէս քահանայտական օծումներու պահուն, վեհաշունչ, զմայլելի բարձրութեամբ պօժիտական գաշտութեան հեղման միջոցին, վայելքին վեր բան մը կ'ըլլար, հին գարերուն զգայութիւնն ու թորիչքը մեղքի մատուակող։ Բայց շափին, իր ընթերցումներով իրեն պարտազրուած զգուշաւորութեան ալ անիկա պիտի մեար մինչև վերջը հաւատարիմ։ Բազրատունիի verbeին համար իր հիացումը զինքը չըրաւ հաետարաշունչ որքան անարդի։ Թորգոմ Գուշակեանի գրաբար քերթուածներն ու թարգմանածայ կտորները (նոյն լիզուով) թանկագին միացորդները կը նկատեմ միծ այդ զորբացին, որ

վենետիկեան Հայրերու քերթողութիւնն էր, կանխող դարու կիսուն և որուն երկարաձգումը մեր ոռմանթիքներուն զրայով ժի՞նչե մեր օրերը բան մը կ'ապացուցանէր անշուշտ:

Իր աշխարհաբարը կը զատուի մեր սրբազն մատենագիրներուն զործածոծ դրեմէ միշտ անաւարտ լիզուէն: Չեմ մատենար Ալիշանի արձակին: Ժամանակը պիտի չարտանէր ատիկու: Չեմ ալ ծոնրանար Գարագաշի, Օրմանեանի և մեր կրտսեր ոռմանթիքներուն (Յ. Գուրգէն և իր դպրոցը աշխարհաբարի հասկացողաւթեան մէջ) լիզուական անփայլութեան, երբեմ չորսութեան, պաշտօնականութեան: Միւս կողմէն Արքմեանի, մանաւանդ Արուանձտեանցի հերարձակ, անխնամ արտադրյառութիւնները չեմ փաթթեր մատիւ Բացի Ալիշանէն, որ քերթողական ապահով զգայուրանք մը ունի և շատ ամուր գասականութեամբ մը զրահապատ լիզումը, ու քիչիկ մըն ալ Արքմեանէն, որուն համար զիրը կը չփաթուի քարոզին հետ, միւսները մեր պատճութեան, բանասիրութեան սպասովը խանդապատ, չեն ալ տառապած լիզուական խզճահարութիւններով: Դուրեանի արձակը 1900 էն գերջմատենագրական ամգոյն արձակ մըն է, ուր կարծես կը վարանի մեր օրերու այդ մեծ esthèteը ինքզինքը դնելու: Թորգոմ Դուշակեան, զերծ այս ու այն մատհոգութիւններէն ու նպատակներէն, իր մեծ գործերը դրած է առանց այցուելու զրուկանութեան սորսափէն: Այդ է պատճառը որ անոր լիզուն արեմտահայ աշխարհաբարին լուսագոյն աւանդութիւններն ու շնորհները կը կրէ այնքան բնական կերպով: Քիչիկ մը հունար (հասկնալի, իր զարգացման միջացներուն և ճամբաններուն մէջ երբ կը մտնէ ձեր հետաքննութիւնը), երբեմ պարբերամոլ (վասնզի մտածումներու ճնշումը մեզ կը տպաւորէ, առանց մեր ուզելուն ու զիտնուլուն ու մեր բառերը իրարու կը հրէ, խիս, անընդմէջ շորքով մը գտնաւորելու համար մեզ խռովող հարցերուն ամբողջ կը սոյթ ու թափքը: Մուրը ուրիշ հարց է և թորգոմ Դուշակեանի երկարաշունչ բարակրափներուն հետ աղերս մը չունի): միշտ պայ-

ծառ, տաէ, անձնական, կծու կամ կնաները առիթը տրուի, այդ աշխարհաբարը մարդ մը կը պատկերէ:

Վերջացնելու համար:

Բազմատեսակ սա գործունէութեան, բազմեղանակ սա զրական վաստակին ու բազմախոսով սա կեանքին զրայ սա նըշմարները զիտեմ որ չեն սպառեր տիպարը իր բուռը շնորհներուն մէջ, կը հաւատամոր որ ինքը միայն կարող էր համագրել ինքնինքը զիրքի մը մէջ, նուիրուած իրեն, Երջաններ համազրողի, գէմքեր կերտողի ու հոգիներ, հոգերանութիւններ սենողի իր տաղանդը պիտի ըլլլոր, իրեն արժանի հասարի մը մէջ համագրելու համար իր կէս դարը, իր ձիուն, աննուանելի անձնաւորութեան քանդակը նետել ոտքի, ու իր բազմամբոխի տագնապներուն համանուագը ունենալ, վերլուծման իրեն յատուկ եղանակի մը կիրարկումով: Չունիմ ատոր ժամանակը ինչպէս հնարաւորութիւնը, Անցեալ տարի, անիկա հեռամայնած էր ինձի, զիս առնելու համար հիւանդանուցէն, թէ սպասելու էի իր կոռքին: Մերժեցի իր առաջարկը, մտածելով հաւանական աղէտի մը, որ կընարիմ վրայով վասնել իրեն, Զհոսկցաւ ու ես շրացի իմ վերապահումիս պատճառը: Իր վրայ հատոր մը վատնզ մըն է հիմտինձի:

Թորգոմ Գուշակեանի մէջ իրենց լոռումը կը գտնէին մեր նոր զրականութեան սրբազն ճիւղին լաւագոյն աւանդութիւնները:

\* \*

ա) Անոր ողին, գործելու եղանակը, եկեղեցին, գիրը, կեանքը ըմբռնելու իւրայտուկ կողմերը թէն էր զատին զինքը, որոյ չափով, վերջին գարու մեր հոգեոր գործիչներէն, բայց չեն հերքեր զանոնք: Անոր մէջն է Արքմեանի մը ժողովրդանուելու համադրութիւնը, գործնական բնագրները, առանց ծայրայիզութեան, որ պիտի վատնզէր սպասելի օգուտը: Անոր մէջն է Արուանձտեանցի հայրենաշունչ, քիչիկ մը արկածախոնդիր (մարդ զիտուն զինովը միայն պիտի յամարէր Միհ Մովուն խորերը նաւել հա-

մարձակիլ, ինչպէս, այդ գլխուն զինովը, Համբալ - Հոռովին տարօրինուկ հեղինակը չափեր էր, ջորիի քամակին, խաւարակուու Ափրիկէն աւելի վտանգաւոր հայկական նահանգները, երկու անգամ, իր պահերուն կողմէ պահանջուած տեղեկութիւնները հայթայթթելու համար), շնախացաց պաշտամունքին մէջ քնարական, անիրական դառնալու աստիճան, անարդի երազամուրը: Ու զուր տեղը չէ որ երկուքին ալ զործերը կը ներկայացնեն արդիւնքներու զուգահեռականութիւն: Հընդկանայից նոր Թուրու Ալբար մըն է, անոր չափ խոր զգացմամբ մը թրթռուն որքան հաստատ տեղեկութեանց մթերքովը ամրակառոյց: Անոր մէջն է Մադարիս Օրմաննեանի կազմակերպչական ընդունակութիւնը, աշխատանքի անհուն ոյժը, վարելու, առաջնորդելու տաղանդը: Ու անունի Դուրեսանի մը իմացականութեան կոռովը, գրական խառնուածքը, խօսքին հմտյաքը: Ու նկեղեցոյ պետէ մը սպասելի բոլոր առաքինութիւնները:

բ) Մեր պատմութեան ամենէն դժուար ու յարձանուա շրջաններէն մէկուն մէջ, ան անցած է զլուսը իր հօտին, մատաղերիտասարդութենէն իսկ երեան բերելով ճշմարիտ պետի մը կարեոր արժանիքները: Իր լրջութիւնը, համոզումին ծանրութիւնը, շարժումներն ու կենցաղին պատկառանքը, պաշտպանուած իմացական առատ ու արի շնորհներէ, անոր անձը կ'ընեն կենցոն մը ուր որ ալ ըլլար անիկա: Հետեւեցէք իր կրօնական պարտականութեանց միծ շրջաններուն, Արմաշէն մինչև Սիռու: Զեր գտնելիքը մէկ ու նոյն մարդն է: Ես, պատանի մը, Արմաշի մէջ չափեցի անոր կարելիութիւնները: Երբ Ա. Յակոբեանց տաճարին կամարներուն ներքե իր մահարեմը ծանրաբեռն էր այնքան պատկիներով, մանաւանդ իր կորուս-

տին ցաւին մէջ զլիխակորոյս մարդոց լացավը, զժուարութիւն չունեցայ պառկազը հանելու իր զագազէն, մարզովս, ու անոր երկու կանգուն հասակին վրայ մանրաւնկարուած տեսնելու կէս զարը անոր, ուր անոր բոլոր կորելիութիւնները ունէին իրենց կնիքը, նշանը: Ու իշեց աւաւըրի: Ան վարեց իր ժողովարդը, հաւատարիմ: իր ենկաղեցիին մեծ աւանդութիւններուն: Սրբութեամբը՝ ճշմարիտ հովուապետին, — այնքան դժուարագիւտ տեսակ մարդերու, մեր սրերուն մանաւանդը: Զիջում չըրաւ ճնշումի, բանութեան ու չողումի: Իր խղճմատնքին ցուցմունքը սիրեց ունինալի իրբեկ զործունէնէութեան մեծագոյն զսպանակը: Վարչական իր պաշտօնները բազիսնեցան դժուարութեանց: Ալղջատին տունը անպակաս է վէճը ըսեր է մեր ժողովարդը: Ու տնանկէինք, մարմանապէս ու հոգեպէս, պատերազմին ու անկէ ալ վիրջը: Այդ հոգեբանականիքներուն թերեւ կը պարտի անիկա իր շարջ ստեղծուած երբեմնակի զօրաւոր հակառակութիւնը: Ան ենթարկուեցու ուժգին յարձակումներու: Բայց յարգուեցաւ անխոտիր բոլորէն: Ոչ մէկ տեղ, ոչ մէկ տանն խնդրոյ: Նիւթ եղան ճշմարիտ հոգեսորականի ամբուսիր պարկեցաւեթիւնը, անշահախնդիր, ուղիղ կեցաւածքը: Ան զերեզման իջաւ միապական հիմացման մը ծոցէն:

զ) Իր միջոցներով իրականացած հն Գուրեան Մատենագարանը (իրրե չէնք) և գրական մրցանակը, Երուսաղէմի Աթոռին մէջ իր ուսուցչի շունչը մէջտեղ է դրած սերունդ մը որ կը շարունակէ աւանդութիւնը 1890 ի սգիին: Ու առած է իր զերազանց կտակը իր աշակերտներուն, կենդանի օրինակը իր անձին:

#### Յ. ՕՇԱԿԱՆ

Հաւատեր վարդապետութեան մը մասին կամ տեսական եւսաւուրիւն մը հանդեպ զգացուած խաւական յարումի մը վիճակը չէ, այլ անձնուուրական միացումը կրօնիքն առարկային, այսինքն Ասունծոյ նես, այսպիսի կերպով մը, որ Ասունծոյ եւ մարգուն եւըրիւնները զոյացապէս միանան իշաւու, եւ խառնուին իշաւու նես, ինչպէս Ֆիզիքական կարգին մէջ կերպութը եւ զայն ընդունող մարմինը իւրացումի զործողութեամբ կը սուզակեսարանի ձևաբէն»

## Մ Ա Ր Գ Ը

---

Հովայական ու զեռ ինչ ամառնային կենդանութեամբ կանաչ՝ ծառի մը պէս որ յեղակարծօրէն արմատախիլ կ'ըլլայ՝ տապալեցաւ ու քչուեցաւ Ան, վիհի խոսրութեամբ պարապ մը բանալով հոգիներու հոզին մէջ որմէ կը բարձրանար և որուն՝ իր մեծ ու քաղցր շուքը կը ձգէր։

Որքա՞ն լաց՝ իր գագաղին շուրջ՝ ուր կը հոնքչէր քահանայապետական զգեստներու փառքին մէջ, մեղմ փակած իր՝ լոյսը սիրած բանաստեղծի աչքերը . . .

Որքա՞ն լաց՝ իր ետեէն, և կը հաւատամ մինչև հեռուները։

Այն առաջին սուզի օրերուն, ոչ ոք կը խորհէր սակայն իր կիսաւարտ մնացած գրական երկերուն, հոյակապ խմբագրականներուն որ պիտի չգրուէին ա՛լ չիմա . . ոչ ոք կը խորհէր իր գագերուն որ պիտի չշարունակուէին այլին. և նոյն իսկ մեծ քարոզներուն որ ա՛լ պիտի չխօսուէին . . .

Այլ պարզապէս՝ իր Անձին պակսիլը, իր մեծ Անձին մեկնիլը այսպէս՝ յանկարծ՝ սրտառուչ անխօսուկութեամբ մը — ինչքան ծանր եղած էր իր շուքը և ի՞նչպէս թեթե սահեցաւ . . ., — ահա՛ ինչ որ անտանելի կշիռով ու կոտանքով ցաւ մը կու տար սիրտերուն։

«Հոն ամեն ինչ լի եր իրմով ու նիմո . . .»։

Ու պատուհանի մը տակէն անցնելուդ, որուն ետին զիտէիր որ կ'ըլլար կանգուն, կամ նստած՝ գրելու. կամ վանքին մէկ հմարուն անկիւնը զառնոլուդ՝ ուր այնքան անգամեր դիմացդ էր եղեր թափօրի մը գլուխը, արցունքը աչքերէդ կը թափէր մէկէն՝ յարդահոս, անզոպելի։

Ի՞նչ խօսք որ իր գործերն ու գործքերը շատ եղան ու կշռող՝ արժէքով, այնքան շնորհներու, մշակուած կարողութիւններու, ամբարուած հմտութեան գանձերու ապացոյց՝ . . . լաց՝ իր Անձը կը գերազանցէր այդ ամէնը ու կը զարդարուէր միտայն անոնցմով. ու անո՞ր մանաւանդ կարուսոն էր որ կու լային ու կու լան ամէնքը։

Ժողովուրդը՝ իր Պատրիարքին։  
Միաբանութիւնը՝ իր Պետին։  
Մարկարագներն ու աշակերտները՝ իր թիւնց Հօրութեան։

Եւ ուրիշներ՝ չիրենց Արքազանին՝ — Մեծ Բարեկամին։

Բայց Պատրիարք, Պետ, Հայր, Բարեկամ՝ մարդը սրակելու բառեր են։

Վասնզի ամէն բանէ աւելի շնորհը ունեցած էր ըլլալու, իր ճիզը եղած էր դառնաւէ, և իր մէջ իր յատկանշական իրազարծումը եղեր էր՝ մարդը։

Բայց չէ՞ որ Եկեղեցին՝ որուն սէրը իր սրտին խորագոյնը եղաւ, որուն ճշշմարիտ պաշտօնեան եղած ըլլալը իր մեծագոյն փառասիրութիւնը կազմեց, ա՛յդ կ'ուղէր իրմէն ամէն բանէ անդին՝ որ ըլլար։

Իմաստափրութիւնը հայեցողական գրութիւններ կ'ուզէ ու կու տայ,

Գիտութիւնը՝ օրէնքներ,

Գրականութիւնը՝ երկեր,

Արաւաստը՝ գեղեցկութեան գործեր,

Եկեղեցին սակայն՝ Առքը բ'ը . . . այս

ինքն Աստուծոյ վրայ կեդրանաձգուած

գերազոյն Անձեր, Մարդեր։

Եկեղեցական տապարէզը մտած էր ինք՝ Անձ՝ Անձի մը նաևէն երթալով։ Պարտիզակէն Արմաշ՝ Դութեանին նաևէն։ Քրիստոնի Բենեկին մագնիսուած անոր Հայ Եկեղեցականի Անձին ևսերտ հրապարը մագնիսած էր իր կարգին զինքը Եկեղեցւոյ կենուքին մտցնելու զինքը եռւ։

Անոր Առակիեր եղած էր բառին լիազոյն իմաստովը. այսինքն ոչ պարզապէս անոր տաւած ուսումներուն հետեւող՝ այլ մանոււնդ գերազ անցօրէն յանկացիլ այդ վարդապետին Անձին. որուն գետեէն քաշլած էր այլին։

Ու ի՞նչ տարօրինակ. ոչ միտայն անոր ետեէն մտած էր Մայրենի Եկեղեցւոյ ծառայութեան, այլ կարծես իր ըրածը զիտցող կենսասահմանում (destiné) մը ուղած էր որ ի վերջոյ անոր ետեէն բարձրանար անոր թափուր թողած Փահը, անոր ձգոծ Պարծը շարունակելու. և անոր ետեէն երթար այսօր անոր քովիկը, իր յաւիտեանական հանգստարանը գրաւելու։

իր իսկ կեանքին պատմութիւնը մտիկ կ'ընէր, անշուշտ, իր իր Վարդապետին շիրիմը ծաղիկներով զարդարելու յառաջացող թափօրին գլուխը՝ հոգին տուած կ'ըւլլար անոր քերթուածին շեշտերուն՝

«Կու զամ ենեւելու . . .»

ու իր սրտին խորագոյն մտերժութեանը մէջ կը խորհնէր, կը զգայինք, վերջին այս երթալուն ալ:

իր վարդապետին Անձին հրապարը անտարակոյս մղեց զինքը ամէն բանէ առաջ ու ամէն բանէ վեր՝ ինքն ալ իրեն Անձ կերտելու: Ու այդ կերտուածքին խարիսխը, ինչպէս ամէն զօրուոր ու արժէքաւոր անձնաւորութեան կերտուածքը ներռուն՝ նաւատարմութեան առաքինութիւնը եղաւ: Իր հիմնական սէրերուն հաւատարիմ, խոր ու անխախտ ոյժով մը հաւատարիմ: այսպէս էր թորդոմ Սրբազնի մէջ մարդը:

Հաւատարիմ, իր Ուսուցչին — ի՞նչ պերճախօսութիւն էր գրած անոր ի սպաս, քանի՛ խնդիր էր եղեր իր Ուսուցչը կաթողիկոսութեան աթոռ բարձրացնելու, և յետոյ տօնելու անոր քահանայութեան յիսնամեակը, և յետոյ պանծացնելու և ջանավառելու անոր յիշատակը Ազգին մէջ ու այս յարկին տակ: — Հաւատարիմ՝ Ազգին, անոր յաւերժական Ոգուոյն: Հաւատարիմ՝ Հայ Եկեղեցիին և անոր մեծ Սուրբերութեան Աւանդութեանը: Թորդոմ Սրբազնի անձին խորագոյն զօրութիւնը Անցեալի Աւանդութեան զոյացական մէկ զգացումն էր — իր անձին մէջ էն խորըսխայինը և այլոց համար էն փոխանցականը: Այդ հաւատարմութիւնը իրեն վէմ նստած էր իր հոգւոյն խորը ու զինքն իսկ իրեն վէմ մը կը նստեցնէր մեր այսօրուան Ազգային ու Եկեղեցական կեանքին խարսխին:

Ու իր մեջին տեսակը արդէն իր կարգին անձնակերտումի և գործունէութեան գործիք մը կու տար մանաւնդ իրեն:

Եկանքին ու անոր մէջ անձերուն, իրերուն և իրադարձութիւններուն ճանաչման ու թափանցման, կեանքի գործին ճշգման համար եղած Միտքն էր իրենը: Ոչ Հայեցազականը՝ Պատուհան իտէաշչուր, «Տիեզերական թանձրուկանը»

մտածելու միտքը այլ կեանքին վրայ ու համար լարուած ու ձգտուած, մարդերուն ուղղուած՝ անոնց նկարագիրը, արարքները կըսադատելու, ընտրելու, զնահատանք ու պարսու վճռելու, վարմաւնք որոշելու համար մտածողը: Մեծ Աղջմանը մը անո մանաւնդ ինչ որ կը գրանենք իր մէջ իրոք իր իմացականութեան յատկանշականը:

Առէկ՝ իր Ծըրունումը կը տնին, Քրիստոնէութեան: անոր Էականը իր բարոյականին մէջն էր իրեն համար: Ու պէտք է ըսել թէ ինչ որ խոնարհագոյնս կը զգարինք անոր մէջ և որ իրեն իրազէս հաւատալ կու տար անոր Աստուածային Բնութեանը՝ կեանքի միրիստոնէական հասկացութեան մէջ յայտնուող քրառոյական անհունն էր: անոր մարդոց վարմաւնքին առաջարկած բարոյական բարձրութեան խորհուրդին անհունը:

Կեանքին զարձած, անոր վրայ ու համար պրկուած միտք, մարդու միտք՝ մարդուն ուղղուած՝ այս չէ՝ որ կը բացատրէ թէ ինչո՞ւ թորդոմ Սրբազնի գրական գլուխ գործոցները եղան իր այն երկերը որոնց մէջ մարդիր ներկայացուց: իր Խրիստոն Հայրիկը ու Սպիտէ Պատրիարք Գուշանը: իր գրիչը իր գերազոյն վարպետութիւնը կը գտնէր երր խնդիր էր Հայ Եկեղեցեւոյն ու Ազգին կեանքի հարցերը գնել և լուծել: Այն ատեն ի՞նչ ճշգութիւն կշիռի եղարերու ընտրութեան ու գործածութեան մէջ, ի՞նչ ներուծութիւն և միենոյն տաեն պատշաճութիւն և գերազանց քակը մը բանաձեռնեներու մէջ: Մեր Եկեղեցին նորոգ ժամանակներուն չէ ունեցած իր Պաշտօնական Ոճին համար իրմէ մեծ վարպետ: անո ինչո՞ւ իր խմբագրականները անգերազանցելի էին իրենց սեռին մէջ:

Ու պերճախօսական իր մեծ տաղանդը իր գերազոյնը կու տար ոչ աստուածաբանական քարոզներուն տաեն, այլ Հայ Եկեղեցւոյ կեանքի վրայ իրը կը գառնար, անոր Սուրբերու ոգեկոչումին երր կը բարձրանար, և մանաւնդ՝ մեր Եկեղեցական, ազգային կամ իմացական կեանքին մեծ ու պատիկ պահերը իրենց կենդանի իմաստին մէջ յայտնաբերելու իրը կը ձառայէր:

իր կօսաքը եղաւ իր մտքին պէս, իրեն՝ ժարդուն զործիքը մտրդոց մէջ կհանքի զործը զործելու. ահա ինչո՞ւ իր բառերը ակաբու ծանրակշռութիւնը կ'ունինային յաճախիւ:

Ահծ Աղջմտութիւն մը, ըսի փորձելով սահմանել իր իմացականութեան տեսակը. մէն՝ ոչ միայն բառին քանակային իմաստովը այս նուև որակային. մէն՝ այն կարիքիւթեամբը որ այդ աղջմտութիւնը կու տար իրեն չմնալու երկրերիւ (terre à terre), Արովհնեան իր ողջմտութիւնը զիտէր տեղ բանալ իր մտքին մէջ բանտաշելականին, որուն զգացումը, որուն կարօդութիւնը իր Անձին հմայքին կարեար մէկ տարբը կազմեց միշտ, կեանքին զրայ ու մտրդոց վրայ նայած առեն զիտէր զգալ ինչ որ անոնց մէջ կը յայտնուի անոնց երկրայնութիւնը բարձրացնող՝ երկնայինով խառնող Անշուշա որ իր ուսուցին մէջ անոր բանաստեղծ-ութիւնը զինքը յանկուցած էր էն չատ, և համեմականութ անոր՝ ըրած էր զինքը ևս հոգիւորական մը, այսինքն հազեկանին մարդ: Արովհնեան իր ուսուցչին պէս բանաստեղծութեամբ է որ ինքն աւ կը բացուէր գնարդրագոյն Հազեկանութեանը ու Ագույն կրօնական հրազարը իր միաքը կը մագնիսէր բանաստեղծութեան համբավ: Դիտենք սակայն թէ թորգում Արբազանի մատ բանաստեղծութեան կարողութիւնը կը յայտնուէր ոչ այնքան — ու բացուարար միայն — իր քերթաւածներուն մէջ, որքան իր վարմանքին, կեանքի պահեր ու պարզուներ անելու իր կերպերուն մէջ, որով մանաւանդ, կեանքին համար իր ստեղծած, այսինքն խօսած խօսքեռուն մէջ:

Բայց բանաստեղծ մը կար թորգում Արբազանի մէջ, որովհեան Արեւը կար իրեւ կեզրոն իր էաւթեան և Արտի տէր մարդ եղած ըլլալը, ինչպէս կ'ըսէ մեր ժաղավուրդը, գաղանիքը կազմեց անշուշտ իր մնծութեանը և նոյնիօկ մնծագործութեանը: Արեւը գիտցաւ որով մանաւանդ սիրուեցու: Աւ իր Արբազ լոյն կը բանար իր թեկերը, շատ բան կը գրէէր: Դպրոցական մանաւկներէն և իր աշակերտներէն սկսիալ, որոնց հետ պարզապէս չքանզիք էր

իր վերաբերումը, իրեններէն ու բարեկամներէն — ի'նչպէս զիտէր բարեկամ ըլլալ և ունենալ — անցնելով մինչեւ ունչ Հայ Մարդ ու մինչև Ալզգն համօրէն, ինչպէս կը սիրէր ըսել, մինչև Եկեղեցին ամբողջ տեղ կը գտնէին իր Արտին մէջ. զգացման չերմութիւնը մը վերապահուած ունենալով հոն իւրաքանչիւրը իր են համար:

Իր ամբասիր կուսակրօնութիւնը չէր չարցուցած իր մէջ զգացումը կամ եսականացուցած, ինչպէս շատերու կը պատահի. այլ ընդհակառակը — ինչպէս Եկեղեցւայ Նպատակին մէջն է որ Ըլլալ — տարածած էր անոր ուժը իր առարկային մէջ, զսմացնելով, sublimé բնելով միւնոյն առեն զայն իր որակին մէջ:

Այսպէս, Սէրը բառ մը չէր իրեն համար, ոչ աւ լոկ բարոյական պարտականութեամբ յառաջ քերուած բան մը, իրաւունք ու բղխուն, իրաւունք արիւնէ եկող կեանք մը:

Ատէէ՝ այլոց զոյութեանը իր ուշադրութեան, համակիր շահագրգռութեան կարաղութիւնը. իր քաղցր հակումը ու բիշներու հոգերուն և ուրոխութիւններուն վրայ, սիրոտ հատցնելը, հոգը ընկերը մարդոց ու բաներու համար, որոնց շրջանակը մէկ վայրկեանէն միւսը կրնար մինչև Ալզգը, Եկեղեցին լոյնուու, առանց իր ջերմութեանէն, իր սիրաւունէութեանէն (ներուի այս բառը հոս) կարսնցնելու լոյնուու առանց բնաւթիւն և նոյնիսկ առտիճան փախելու: Անոնք որոնց արուեցաւ մատենալ իրեն՝ որքա՞ն անդամներ զգացած են այդ:

Իր սիրեւու կարողութիւնը բայց հոգ չէ՞ր գազանիքը իր հրապոյրին, օծուն այն հրապոյրին՝ որ կը հոսէր իր Անձէն, իր խօսքերէն, իր վարմաւնքէն: Շատեր կը զարժանային թէ ի'նչպէս կը յաջազէր՝ ու կը յաջողցնէր զործերը — հոն ուրայնքաններ պիտի ձախողէին կամ ձախողեր էին: Ի'նչպէս, անով՝ որ որբատանց կ'առնէր մարդերը, իրերը, պարագաները, զործերը . . . ու է՞ն կարծը սիրտերուն իսկ գուուը կը բացուէր իրենէն եկած հարաւածներուն: Գիտէր զանել ըստուիքը, զրուելիքը, որովհեան իր սիրու

գտնել կու տար իրեն քառերը. իր միտքը համոզող եղաւ, որովհետեւ անոր լոյսը սրտէն կը տաքնար:

Անձնաւորութիւնը զօրաւոր էր իր մէջ, վերջապէս, որովհետեւ կոմքի ուժէ, հոգեկան կորովէ ու մանաւանդ աշխատութեան անհուն խանդէ և կարողութենէ մըն էր չինուած:

Իր մատածումները կեանքին վրայ լարուած մտքէ մը կու գային ըսի, մեծ ողջմառութենէ մը, հետեւարար և կը գտնէ ին անմիջապէս իր կամքը, անոր ոյժովը կեանքի մէջ ու կեանքին համար արարք դառնաւ:

Ատովէ որ եղաւ մեծագործ առաջնորդը նախ Սեբաստիոյ, յետոյ եղիպատոսի և ի վերջոյ մեծ Պատրիարք մը Երուսաղմէի Հայ Աթոռին,

Իրազուցումներու մարդը եղաւ այդ բոլոր պաշտօններուն վրայ և ամենուրեք, Գիտէր ոգործի անցնիլ:

Եգիպտասի մէջ տարիներէ ի վեր կարեսր կտակներ և բարեգործութեան տրամադրութիւններ կը սպասէին իրը մեծ կարելիութիւններ. բայց հարկ էր իրագործել այդ կարելիութիւնները, այդ ի կարողութեան սպասող բարիքները ակտի վերածել. տառը համար անհրաժեշտ իրագործման ուժը, խանդոտ կամքը իրմէ եկաւ.

Ու շինուեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ հոյակապ մայր եկեղեցին, յետոյ Հելիոպոլսոյ Ազգ. Նուպարեան վարժարանը, յետոյ Ազգային Առաջնորդարանը. ինչպէս ի Սեբաստիա հօս ևս ազգ. վարժարանները մտան բարգաւաճման շրջանի մը մէջ. բացուեցաւ Գահիրէի Պէրապէրեան վարժարանը 10 տարի յարատեելու համար զժուարագոյն պայմաններու մէջ, Բարձրացաւ ամբողջ ազգային մշտկութեային կեանքը գաղութին:

Երուսաղէմ հոգեր կը սպասէին իրը վանքին տնտեսական վերականգնումը ի կարողութեան իրենց մէջ ունեցող. պէտք էր գտնել ու բոլոր դիւրազգածութիւններուն կամ ատամածումներուն ի հեծուկս հրաւիրել Մարդը որ մարմին կրնար տալ տարտամ ծրագիրներուն, պէտք էր, համոզուած բարիքին որ պիտի գար զօրա-

վիգ կանգնիլ անորու Բրու այդ՝ ու վանքին տնտեսական վերականգնումը մէկ երկու տարուան մէջ կատարուած իրողութիւն մը դարձաւ. Բարի տրամադրութիւններ՝ կարսութիւններ՝ բարի տրամադրութիւններ՝ կարսութիւններ՝ բայց գանցնք գործի լծող ու մզոզ խէտապաշտ կամքը պէտք էր որպէսզի կանգնուէր կիւլպէնկան Մատանագարանը, որպէսզի բարձրանար ժառանգաւորացը, արդիւնարերէր Դաւրեանաշէնը, զործէր Տպարանը. իրաւուցումներու մարդը եօթ տարիներու մէջ ձհռք բիրաւ բոլոր այդ արգիւնքները:

Տատամաժի՞լ, երբեմն ըստ երեսյթին չափազա՞ց երկար կուել, ու նայնիսկ ինչ ինչ պահիրու հոգւոյն մէջ տեղ տալ կասկածանքին ու վախին. բայց ի վերջոյ, պահանջուած վայրկեանին հոգեկան կորովի, քաջութեան ակեր ունենալ ներսը՝ բանալիք: Այդպէս եղաւ: Երբ պէտք էր կողմ առնել, դիմոգրաւել վատանգը. այդ ես զիսցաւ ընել:

Ու աշխատեցաւ, որքան աշխատեցաւ. շնչելու պէս: Ինկաւ իր աշխատաւթեան սեղանին վրայ: Խորհրդանշական վախճանը:

Այսպէս կերտուած եղաւ Անձը, Մարդը մեր սիրելի ու մեծ Սրբազննին մէջ:

Շլարդ ենք և ոչինչ մարդկային տառը է մեզին, ըսուած է: Անշուշտ կարելի է խօսքը ըսել իրեն համար ևս Հակո՞ւմ մը եսակեդրութեան, բայց այդ կերպոն առնուած եսը զիտէր նուէր տալ ինքինքը պէտք եղած ատենը:

Փոռասիրութի՞ւն. բայց երբ այդ փառքին ցոլքը եկեղեցւոյն համար է:

Տկարութիւններ. բայց ի վերջոյ յաղթահարուած՝ ինքնակատարիալազործման քրիստոնավայել խէտալով մը առաջնորդուած կամքէ մը:

Թորգոմ Սրբազնի գլուխ գործացը՝ իր մէջ իր կերտած Անձը պիտի մեայ:

Շինուած էր այդ Անձը ըստ երեսյթին իրարու հակասող տարրերէ որ ուրիշներու մէջ զիրար պիտի չէ զոքացնէին: Պետի վայել հեղինակութենէ ու ծանր շուքէ և միենոյն տաեն փափկութենէ, յորդող գորովէ. խորին լրջութենէ և զուարթախոն սրամածութենէ. իրատես գործնականութենէ և բանասական գարդականութենէ:

## ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄԷՍԻ ՔԱՆԻ ՄԸ ՊԶՏԻԿ ՅՈՒՇԵՐ

Զինք անձնապէս ճանչնալէ առաջ, իր մասին քանի մը տող գրած էի «Շիբրակչիս մէջ», որ իրը շարաթաթաթերթ վերսկսած էր լոյս տեսնել ի Պոլիս, 1908ի վերջիրը:

Խզմիրլեանի կաթողիկոս ընտրուելէն վերջ, Աղդ. Ժողովը Պատրիարքական Տեղապահի ընտրութիւն պիտի կատարէր ու կ'ըսէի «Շիբրակչի մէջ» թէ հանգիստ թողլով չին եպիսկոպոսները, պէտք է փորձել երիտասարդ վարդապետ մը, օրինակ՝ Սերաստիոյ Առաջնորդ Թորգոմ Վարդապետը, որուն համար — կ'աւելցնէի — նպաստառը վկայութիւններ կը տըրուին . . . — Այդ վկայութիւնը ինձի տուողն էր գերձակ և՛. Էֆեկտին, նախուկին յեղափոխական մը՝ որ յարգանք ու վաստանութիւն կը ներշնչէր, որուն խանութը տեսակ մը ժամադրավայր էր եկեղեցական ու աշխարհական գործիչներու և ուր ծանօթացայ, քիչ յետոյ, նոյնինքն Թորգոմ Վարդապետի կարճ խօսակցութիւն մը, ոչ մէկ ակնարկութիւն «Շիբրակչի յանձնարարութեան». երբ ուրիշ վարդապետներ, և եպիսկոպոսներ անգամ, արտասահմանէն վերադառներուս հանգէտ ժպիտ միայն ունէին, այս մեծ աշքերով և զմբէթաւոր ճակատով պարզուկ վարդապետին վերապահութիւնը լաւ ազգեց վրաս . . . :

ու կրօնական զգացումէ մը կեանքին էութեան:

Գերագոյն շնորհ մը սակայն կարելի կը դարձնէր իր մէջ այդ բոլորին հաշտեցումը և թոյլ կու տար իրեն այդ հակադիր բնեաններէն մէկէն միւսը երթալինքնարեր շարժումով մը: Իր շնորհին գողանիքն էր այդ:

Շուրջը ծանր Պատրիարքը եղաւ, որ սակայն քաղցրագոյն Հայրութեամբ մը գիտէր մօտենալ հոգիներուն և մխիթարիւ

Այնուհետև կ'ջմիածին հանգիպեցանք իրարու, 1910ի վերջը, Գէորգ Ե.ի ընտրութեան ժամանակի Հօն, պարագլուխը դարձած էր «Դուրեանտկաններուն»: Ես, ընդհակառակը, դեր մը ունեցած ըլլալով Դուրեանի Պոլսոյ Պատրիարքութենէ համարումին մէջ և դէմ ըլլալով իր կաթողիկոսացման (զինք շատ յարգելով հանգերձ), բնական էր որ շատ չմօտենայինք իրարու, Կողմնակից չէի նաև Օրմանեանի ընտրութեան, զոր կ'ուզէին Ռուսահայոց վեց թեմերէն չորսը, և չէր ուզեր մեծամասնութիւնը Թրքանայ պատգամաւորներուն: Այդ պատճառով, ես մնացի Մայր Տաճարին մէջ, երբ Օրմանեանականները, գլխաւորութեամբ Սուքիսա եպս. Պարզեանցի և Բարգէն Վարդապետին (տպա Աթոռակից Կաթողիկոս Կիլիկիոյ), բողոքիլով գուրու ելան հոնկէ: Իմ ընտրելիս կարապետ եպս. Տէր Մկրտչեանն էր, ուրուն վրայ կրնային միանալ երկու կողմերը՝ ան ըլլալով ամբասիր և գիտուն եկեղեցական մը, Օրմանեանի նախկին աշկերտ, սիրող Օրմանեանը ու սիրուած Օրմանեանականներէն: Բայց մերոնք ոչ իսկ ուզած էին, իրեւ համաձայնական քայլ մը զոր պիտի գնահատէին միւսները, քառանուն ցանկին մէջ դնել կարապետ եպս. ի անունը, վախնալով որ գաղտնի գուէարկութեան պահուն Դուրեանը լքողներ և անոր քուէ տուողներ կ'ըլլան, և թէ այդպէս, անակնկալօրէն կրնայ ընտըրուիլ ան . . . :

Պանոնք: Ու Հայ մեծ եկեղեցականի Սըրբագան օծութիւն մը այդ երկու կեցուածքներուն ալ վրայ:

Որով ու գերազանցօրէն՝ մեր Մրբացն Պատրիարք Հայոց:

Իրեւ Օրինակ մը պիտի երեայ, իրեւ Հրաւէր մը պիտի խօսի, ու իցիւ երեայ ու խօսի իր Անձը նոր եկող մեր Սերունդին՝ որպէսզի տայ ան ալ մարդիր:

Ցիշատակդ անմեռա՝ Շուրջ ու Շնորհ Սրբազն:

Հնաբռութենէն վերջ, միջադէպ մը մեզ մօտեցուց իրարու՝ թորգոմ Վարդապետը և զիս: Ատենազրութիւնը ստորագրելու համար ըրլոր պատգամաւորներս հաւաքուած էինք, որ մը ետք, Պրոկուրորի օգնական՝ բանաստեղծ Յովհանն հաննիսեանցի գրասենեակը: Երբ կարդացուեցաւ ատենազրութիւնը, դիտել տուի որ յիշուած չէր սնառուկին մէջէն՝ քուէներու հետ ելած և կարդացուած թղթիկ մը ընդդէմ Դուրեհանի: Պրոկուրորի օգնականն ու Պրոկուրորը խորհրդակցութիւն մը ունեցան և յայտնեցին թէ անհրաժեշտ չէր այդ արձանագրութիւնը: Եւ ահա, անդիէն, հանգուցեալ Միհրդատ Հայկազն պատգամաւորը յաղթական բացագանչութիւն մը արձակեց, չգտնուեցաւ դաւաճանական թուղթին հեղինակը պէս բան մը, որուն իրենց լոռութեամբը հաւանութիւն յայտնել երեցան նաև ուրիշներ և որուն գէմ խստօրէն բողոքեցի՝ ըսելով թէ պէտք էր տխմար մը եղած ըլլոյի այդ տգեղ արարքը ծածկաբար գործելէ ետք ինքինքս հիմա մատնելու համար: Բայց չհամոզուեցան մերին ները, անոնք արդէն զիս Օրմանեանական կը համարէին, և մինչեւ Թիֆլիս կասկածը կը տիրէր իրենց մէջ: Հռն, կովկասի Բարեգործական Միութեան յորելեանի հանգէսին էր, կարծեմ, որ տեսայ թորգոմ Եպուր և հարցուցի թէ ինք կը հաւատա՞ր Միհրդատ Հայկազնի ըսածին. Անչ, պատասխանեց ծանը բայց վճռական շեշտով մը. ես արդէն ըսի իրենց՝ թէ սիսալ է իրենց հետեւութիւնը. այդ թղթիկը Խուսահայ վարդապետի մը գործն էր, յատկապէս զայն ձգելու համար Մայր Տաճար մնացոծ»:

1913ի ձմեռը կեսարիոյ Ս. Կարապետի վանքն եմ իրրե Տեսուչ վարժարանին՝ որուն պաշտօնական անունն է «Ժառանգաւորաց Վարժարան»: Սերամափայէն, որուն առաջնորդութեան պաշտօնէն հրաժարած է՝ կը գրեն Պոլսոյ թերթերը: կը ստանանք թորգոմ Եպուրի գէմ հրաժարակուած կարմիր տետրակ մը: Քանի մը օր ետք, կիրակի իրիկուն մը, քաղաքէն կը վերագանամ՝ երբ կառքէն հազիւ իջած կը հաղորդեն ինծի թէ քոնի մը

ժամ առաջ հասած է թորգոմ Եպիսկոպոս և այժմ գացուծ է այցելել մօտակայ Եփքէրէ զիւղին եկեղեցին: Խակոյն հոն կը գիմեմ: Եր միակ ծանօթն եմ այստեղ: Սմբատ Վրդի հետ կը կարգադրենք որ ամէն արժանի պատիւ ընծայուի իրեն: կը մեայ քանի մը օր, ներկայ կ'ըլլայ դասերուն, լուրածական երեկոյթի մը՝ ուր կը խօսի, և երբ Պոլիս կը հասնի՝ «Բիւզանդիանցի մէջ կը հրատարակէ իր ուղեգրութիւնը, ուր գովեստով կը նկարագրէ մեր վարժարանը: Քիչ վերջ, ես աւ Պոլիս կը կանչըւիմ՝ Երուսաղէմ զրկուելու համար, իրրե Ազգային ժողովի ներկայացուցիչ: Քանի մը անգամ իրեն կը հանդիպիմ իւսկիւտարի նստամատոյցը և շոգենաւուին մէջ: Տեսնելով որ Երուսաղէմ մեկնումս պիտի ուշանայ, ձեռնարկած եմ զիրքի մը հրատարակութեան, որուն անունին՝ «Հրաշալի Յարութիւն» համար օր մը կը հարցնեմ իր կարծիքը, նկատելով անոր կրօնական տուում ու գործածութիւնը: Եր ապահովիչ բացարաւութեան վրայ վերջնապէս կ'որդեգրեմ զայն: — Եղիպտոսի մէջ, հետքային, ան կը յիշեցնէր ինծի այս պարագան, ու կատակով կը պահանջէր կնքահայրութեան իրաւունք մը՝ զոր կը մերժէի իրեն տալ . . . .

Ենր բարեկամութիւնը սկսաւ 1914ի ամռու՝ երբ Երուսաղէմէն առժամարտը Եղիպտոս եկած էի: Աղեքսանդրիոյ մէջ, պատուոյ տեսանի մը գլուխը անցուց զիս քննելու համար զինական խնդրի մը մէջ ծագած վէճ մը: Նիստերը կ'երկարէին սակայն, ու Պոլսոյ Պատրիարքարանը ինծի հեռագրած էր Երուսաղէմ վերադառնալ: Եւրոպական պատերազմը ծագած էր արդէն, բայց Թուրքիա գեռ մասնակցած չէր: Հեռազիրը ցոյց տուի թորգոմ Սրբազնին, որ յանձնարարեց չաճապարել, խնդրեց որ նախ պատուոյ տեսանին գործը վերջացնեմ և ապա միայն, տեսնելով կացութիւնը, մեկնիմ կամ ոչ: Քանի մը օր վերջ, գացի գրասենեակը իտալական շոգենաւույին ընկերութեան, որուն նաւերը միայն, իրրե չէզոք երկրի մը պատկանող, կ'երթեսկէին Թուրքիոյ և Եղիպտոսի միջև, ու անզեկացայ թէ յաջորդ օրը Եաֆա մեկնող շոգենաւ մը

առները, Անդրեցի տամսակ մը վերտապահել ինծի համար, ու եկայ Ապու Տօրտարի առաջնարդարամբ՝ Առաք-բարով ըստելու Արքազանին, Թորդոմ Եղաս. ջանաց համազել, յիշոյ խնդրեց և ի վերջոյ բանացաւ զրեթէ՝ որպէսզի սպասեմ մինչև յաջորդ շաբաթը։ Շաբաթը չանցած Թուրքիա պատերազմի կը մանէր և ես հազիւ իտալուկան վերջին շոգենաւով կրցայ քերել տալ Երաւազէմ։ Օթէլ Ֆասոթի մէջ թողած գոյքերո, չնորդիւ Գայլը ճեման մը դ. ի ապա Եպու։ Վառթկոտ կարգադրաւթեան։

Մէկ-երկու ամիս վերջը, երբ պատերազմի լուրերը անձկութեամբ կը լեցնեն ամէջնքս ու Աղեքսանդրիոյ Ֆրանսական Հիւգուտուարանը բազմաթիւ խնդրանքներ կ'ընդունի և արձանագրաւթիւններ կը կատարէ, ես ալ խնդրագիր մը կը գրեմ դոր պիտի տանիմ յանձնեմ յաջորդ առաւտուն։ Իրիկունը, դիպուածով Առաջնորդարանը կը գանուիմ և հակառակ ուրաշմ ըլլալուս թէ ոչ ոքի պիտի չյայտնեմ դիմումս, չեմ կրնար ինքզինքս արգիլել ակնարկութիւն մը ընելէ անոր՝ երբ խօսքը կը դառնայ Ֆրանս, ճակատի կոիւներուն վրայի Թորդոմ Եպս. կը հասկընայի կը հարցափորձէ, կը պահանջէ որ ցոյց տամ խնդրագիրս և ձեռքէս տռնելով կը պատռէ զայն. յիշոյ խօսք կ'առնէ որ պիտի հրաժարիմ այդ գաղափարէն։

Այսպէս, ուրեմն, Ան որ ոչ ես է հիմա, մօտաւորապէս քառնհինդ տարի առաջ իրարու եռել երկու անգամ պատճու եղաւ, իր միջամտութեամբը, որ ես ապրիմ մինչեւ հիմա, անկէ առաջ ուրիշ անգամ մը զիս խաղաղցնելու բարեկամութիւնն ինծի ըրտծ ըլլալէ ետք Եթէ հետագային կրցայ, իր տառապալից օրերուն, իրեն քիչ մը զօրավիգ և սփոփոնք ըլլալ, կը մտածիմ հիմա — որպէսհետեւ մտածած չէի այն ատեն — թէ ատիկա եղաւ դոյզն հատուցում մը ինձմէ՛ փոխան իր ինծի մտաւցած փրկարար ծառայութեան . . .

Եւ ասիկա նոր — կամ հին — պատճու մը ուելի կ'ըլլալ հիմա՝ որպէսզի խորապէս զգամ իր մտաւան վիշտը։

## ՄԵԾ ՀԱՅ ԴԷՄՔ ՄԸ

Թորդոմ Գուշտկեսն Պատրիարքի անակնկալ մահաւան գոյքը անսաելի ցաւով սիրտս գալարեց, ու թէ և շաբաթներ անցած են անկէց ի վեր, զիս չեմ կրցած վարժուիլ մտքով ու սրտով մնեմ այդ հայուն մեզմէ ընդմիշտ հեռացած, գործելէ առյաւէտ դադրած ըլլալու անգութ գաղափարին։ Եթէ Պիս ԺԱ. Պապին պէս, որ, խօր ծերաւթեան մէջ, իր բոլոր կրցածը իրականացուցած ըլլալէ յիշոյ, վախճանեցաւ միենայն օրը, Թորդոմ Պատրիարքն ալ յառաջացեալ տարիքի մը մէջ չիջանէր, մենք գորովալից պատկառանքով մը պիտի խոնարհէինք անոր գաղափին առջև, բայց պիտի չզգայինք այն ուուր մօրմոքն ու անսփոփելի վիշտը, զոր մեզի կ'ազդէ վաղաժամ անհնատացումը հազուազիւտ գործիչի մը և մտաւորականի մը որ զիս իր բոլոր մտաւոր ուժերուն հասունութեանն ու բեղունութեանը մէջ կը գտնուէր, և որ ոչ միայն Սաղիմական Հայ մեծ Տան, որուն մեծագոյն գանձակալներն մին եղաւ, այլ ամրողջ Հայ աղքարին, Հայ Եկեղեցիին ու Հայ մշակոյթին իր հմտութեամբ, փորձառութեամբ, անձնութիրութեամբ, հմայքով՝ տակուին երկար ատեն թանկագին ծառայութիւններ մտաւցանել կարող էր։

Անահիացի այս տարուան առաջին թիւին մէջ, որ քանի մը օրէն լոյս կը տեսնէ, արտայայտած եմ իմ զգացումը այդ մեծարքէք հայուն կեանքին ու մահաւան մտսին ու ջանացած եմ էական զիծերուն մէջ պատկերացնել ու մեկնարանել անոր նկարագիրն ու զործը։ «Սիրուխի բացառիկ թիւին համար, ուր պիտի երեան ողբացեալ Պատրիարքը մօտէն ճանչցած հայ անձնաւորութեանց ու մասնաւորապէս իր մտաւորական եղբայրակիցներուն մեծարանքի արտայայտութիւնները, հանգուցեալին ինչպէս և իմ ամենէն սիրելի բարեկամներէն մին, այս մահով սգաւոր բալոր հայերուն ամենէն սգաւորը, Մեսրոպ Արքեպա. Նշանեան, ինծի ալ հրաւէր ուղած ըլլալով զրութեամբ մը իմ յարգոնքի խօսքս ըերելու, այդ այնքան

տիրական որքան ախուր պարտականութիւնն է որ ահա կու գամ կատարել: Պիտի չկրկնեմ ինչ որ արդէն ըստ եմ ռԱնահիտի մէջ. պիտի չծանրանամ անոր բռվանդակ բազմաձև գործունէութեան բռլոր փուլերուն վրայ, այլ անոր կեանքին մէկ քանի կարեօր գրուագները ոգելով և իրմէ ունեցած իմ անձնուկան յիշատակներէս մէկ քանին պատմելով՝ անոր բազմաձիր ու բազմարդիւն, միանգամայն պատկառազդու և յանկուցիչ անձնաւութեան հանդէպ երկար ատենէ ի վեր ունեցած խոր յարգանքի ու եղրայրական սիրոյ գգացումներս անգամ մը ևս պիտի արտայայտեմ:

Իր անունը գովեստով՝ լսած էի արդէն՝ կեդրոնականէն ելլելէս քիչ յետոյ, իրրե Արմաշու Դպրեվանքին մեր ազգին ընծայած ամենէն զարդացած ու տաղանդաւոր եկեղեցականներէն մին և իրը արդէն իսկ որպէս Դպրեվանքին փոխ-տեսուչ և յետոյ որպէս փոխ-վանահայր վարչական կարողութիւններ ցոյց տուող ուսուցչապետ. կարողութիւններ՝ զոր քանի մը տարի ետքը պիտի աւելի լայն սահմանի մը մէջ ապացուցանէր իրը Սեբաստիոյ զիճակին արդիւնաշատ առաջնորդ: Բայց զինքն անձամբ ճանչնալու պատեհութիւնը չէի ունեցած: Այդ հաճոյքը ունեցայ 1908ի աշնան, երբ Օսմաննեան Ասհմանադրութեան հռչակումէն քիչ յետոյ ամսուան մը համար Պոլիս գացած ըլլալով՝ կաթողիկոսական ընտրութեան պատգամաւոր անոււանուեցայ և Թրքահայ պատգամաւորներու քառասուն հոգինոց կարաւանին հետ ճամբայ ելայ դէպի կովկասեան Հայաստան: Այդ կարաւանին մէջ կը գտնուէր նաև Թորգոմ Վրդ: Գուշակեան: Մեր հանդիպման առաջին բապէէն, բնազդական անդիմարդքելի մզումով մը, խորին բարեկամութիւն մը ծնաւ մեր երկուքին միջև ու աւելի լայն ստանալով, նշմարեցինք հեռուն, երկնքին մէջ, շատ բարձր, սպիտակ ամպ մը, անշարժ, կոնածե. ա'ն եր. երկուքս ալ, նոյն սարսուռով ցնցուած, իրարու ցոյց տուինք զայն: Խարապէս յուզոււած էինք. մեր գաւաթները իրարու բաղխեցինք ու մինչեւ յատակը պարպեցինք մեր պապենական վեհափառ լերան կենացը: Ահա թէ ինչ սրտաշարժ ու կրնամ ըսել նուիրական հանգամանքներու մէջ է որ իր և իմ միջև կնքուեցաւ այն ջերմ սրտակցութիւնը որ տեսեց, անեղծ ու հետզհետէ աւելի խոր, մինչև իր ազնիւ ու վճիտ սրտին բարախսելէ դադրիլը:

Էջմիածնի մէջ, Թորգոմ վարդապետ Մայր Աթոռի Միաբանութեան բոլոր անդամներուն, ձեմարանի ուսանողներուն, Կովկասի ամէն կողմէն եկած հայ անձնաւորութեանց սէրն ու սքանչացումը գրաւեց թէ այն զմայլելի բաժակաճառերով զորկ'արտասանէր ցերեկուան ու իրիկուան ճաշերու ատեն, որոնց կը մասնակցէին (Վաղարշապատէն հրաւիրուած Հայերն ալ միտսին հաշուելով) աւելի քան երկու հա-

թիվլիսէն Երևան տանող չօգեկառ քին մէջ, ան ու ես դէմ դիմաց նստած էինք.

առջի իրիկունը մտած էինք չոգեկառք, գիշերը անոր մէջ պիտի անցընէինք և հետեւեալ օրը միջօրէէն մէկ-երկու ժամ առաջ պիտի հասնէինք Երևան: Երկուքս ալ հազիւ կրցանք քիչ մը մրափել: արդէն մտերիմներ դարձած, անընդհատ կը խօսէինք մեզի սիրելի նիւթերու վրայ: ու կ'ուզէինք արթուն ըլլալ այն բոպէին որ մեր չոգեկառքը Հայաստան պիտի մտնէր. կ'ուզէինք երկուքս ալ իսկոյն տեսնել մեր հինաւուրց հայրենիքին բնակարները, ու մանաւանգ մեր սրբազն լեռը, Արարատը, ալեոր նախագահը բռլոր Հայաստաններուն: Այգուն առաջին նշոյլներուն, տեղացի մը մեզի իմացուցթէ կը մտնէինք Հայաստան: Թորգոմ վարդապետը իր պայուսակին մէջ ունեցած հաց, պանիր ու խնձոր՝ չիշ մը գինիի հետ հաներ էր, ու մեր նախաճաշն ընելու վրայ էինք այդ պահուն: Ոտքի ելանք երկուքս ալ և գինիի լեցուն գաւաթը ձեռքերնիս, անհամբեր կը սպասէինք Արարատը տեսնելու: օդը մշուշոտ էր, երկինքը սքօղուած, բայց առաւօտեան լոյսը հետզհետէ քիչ մը աւելի ոյժ ստանալով, նշմարեցինք հեռուն, երկնքին մէջ, շատ բարձր, սպիտակ ամպ մը, անշարժ, կոնածե. ա'ն եր. երկուքս ալ, նոյն սարսուռով ցնցուած, իրարու ցոյց տուինք զայն: Խարապէս յուզոււած էինք. մեր գաւաթները իրարու բաղխեցինք ու մինչեւ յատակը պարպեցինք մեր պապենական վեհափառ լերան կենացը: Ահա թէ ինչ սրտաշարժ ու կրնամ ըսել նուիրական հանգամանքներու մէջ է որ իր և իմ միջև կնքուեցաւ այն ջերմ սրտակցութիւնը որ տեսեց, անեղծ ու հետզհետէ աւելի խոր, մինչև իր ազնիւ ու վճիտ սրտին բարախսելէ դադրիլը:

Էջմիածնի մէջ, Թորգոմ վարդապետ Մայր Աթոռի Միաբանութեան բոլոր անդամներուն, ձեմարանի ուսանողներուն, Կովկասի ամէն կողմէն եկած հայ անձնաւորութեանց սէրն ու սքանչացումը գրաւեց թէ այն զմայլելի բաժակաճառերով զորկ'արտասանէր ցերեկուան ու իրիկուան ճաշերու ատեն, որոնց կը մասնակցէին (Վաղարշապատէն հրաւիրուած Հայերն ալ միտսին հաշուելով) աւելի քան երկու հա-



Խոհանոցի Սրբազնը դադաղին մէջ՝ շրջապատուած Ընծայաբանի Սարկաւագներէն.



րիւր հոգի, և թէ՛ ընտրական ժողովի նիստերուն մէջ իր կարծիքներու լուրջ ու կշռուած բանաձեւումով. հոն ամէնքը ճանչցան ու գնահատեցին իր մէջ լաւագոյն ճարտասասնն այդ բազմամարդ ժողովին, ուր սակայն կային շատ յայտնի աշխարհական ու եկեղեցական մտաւորականներ, և մեծագոյն բնմբասացներէն մին զոր մեր ժողովուրդն արտադրած ըլլայ: Ենրա պերճախօսութիւնը ուսուլիրի վրայ դրուած է», կ'ըսէր իշմիածնի յայտնի միաբաններէն մին: Արդարե, անոր ճարտասանութիւնը բնական ու անձիգ թուող հոսումով մը կը թաւալէր, ներդաշնակ ու չնորհալի գնացքով, ու նոյն ատեն՝ միշտ հասուն մտածումով մը տողորուած և փափուկ զգացումով մը թրթուն:

Այդ առաջին հանդիպման ու առաջին գործակցութեան յիշատակներն անմոռանալի ու բարձրօրէն թանկագին են ինձի համար:

Ցեսոյ, երկար տարիներ հեռու մնացինք իրարմէ. բայց իր գործերուն կը հետեւի, և անոնք զինքը միշտ ինձի շատ մօտիկ կը պահէին:

Զգայուն սրտով ու զարգացած ուղղով այդ մտաւորականը՝ կորովի ու ճարտար, ձեռներէց ու անձուուէր, ինքինքը սիրել ու յարգել տուող առաջնակարգ գործիչ մըն էր նաև, թէ ի՞նչ բազմազան ու բազմարդիւն գործունէութիւն մը ունեցած է այդ հայրենասէր, ժողովրդասէր, գաղափարապաշտ եկեղեցականը, իրը Սեբաստիոյ առաջնորդ, յատոյ Եգիպտոսի իր առաջնորդութեան երկարամեայ շրջանին, ու պատերազմի ատեն՝ Հնդկաստան, Պիրմանիս և մօտակայ այդ երկիրներ իրը Ամենայն Հայոց Հայրապետի նուիրակ իր հոգուական պտոյտին մէջ, որու ընթացքին ան (Պօղոս Նուլապար փաշայի հանդրանքով) Ազգային Դատին համար նուիրատը ւութիւններ հաւաքեց և Հ. Բ. Ըիութեան մասնաճիւղեր հաստատեց, ատիկա ամէնքին յայտնի է: Եգիպտոսի առաջնորդութեան ժամանակ ան ոչ միայն իր վարչական կարողութիւններով մեծ ծառայութիւններ մտառց այդ կարեռը գաղութիւն, ոչ միայն ինքինքն ու իր ազգը ատարներուն յարգելի կացոյց, այլև յայտ-

նըւեցաւ ներհուն ու ճարտար գրագէտ՝ շԱրկեցին տուած իր բազմաթիւ բովանդակալից յօդուածներով և գրքի ձեռվ լոյս տեսած իր քանի մը գրական ընտիր երկասիրութիւններով: Ցեսոյ, 1920ին, Գէորգ Ե. Կաթողիկոս զինքը գարձեալ անուանեց նուիրակ, այս անգամ Եւրոպայի թեմին համար, և այդ շրջանին՝ անիկա, Եւրոպայի բոլոր վիճակներուն մէջ քըննական պտոյտ մը կատարելէ յետոյ, տրամագիր էր գոհացում տալ այն փափաքին զոր, մանաւանդ Փարիզի մէջ, զինքը մօտէն ճանչցող ու յարգողներ կը յայտնէին: այս էր զինքը տեսնել Եւրոպայի Հայոց Առաջնորդ ընտրուած, կեդրոնատեղի ունենալով Փարիզը: Բայց Փարիզի Հայութիւնը չգիտցաւ հարկ եղած նիւթական միջնցներուն հայթոյթումը կազմակերպել որպէս այդ ծրագիրը իրականանար, ինչպէս որ տարիներ առաջ նոյն Փարիզի Հայութիւնը չէր գիտցած շատ աւելի համեստ ամսական գումար մը ապահովել կոմիտաս Վարդապետի պէս հանձարեղ Հայու մը, որ նոյնպէս կ'ուզէր մնալ Փարիզ և իր այնքան փայլուն կերպով հոն սկսած գործունէութիւնը շարունակել (և եթէ մնացած ըլլար հոն, չէր իշնար այն աղիտարեր հիւանդութեան մէջ որ տասննչորս տարի, մինչև իր մահը, զինքը ցաւագին ամլութեան մը դատապարտեց): Երկու պարագային ալ, Փարիզի Հայութիւնը յանցաւոր գտնուեցաւ, թէ՛ երկու մեծ Հայերու հանդէպ, թէ՛ Հայ Դատին հանդէպ և թէ՛ նոյնիսկ ինքնքինքին հանդէպ:

Թորգոմ Սրբազնի պէս հմուտ, հայրենասէր ու յանկուցիչ հայ եկեղեցական մը ի՞նչքան բազմազանօրէն ազգօգուտ դեր կրնար կատարել բովանդակ Եւրոպայի Հայութեան իրը Առաջնորդ, ու մանաւանդ Փարիզի պէս քաղաքակրթական մեծ կեդրոնի մը և Ֆրանսայի ստուար ու բազմատարը գաղութիւն մէջ: Ան, յուսախար ու դառնացած, ելաւ գնաց: մենք կորունցուցինք մեծ պատեհութիւն մը, ազգային գատը կորսնցուց մեծ ոյժ մը այս համաշխարհային կեդրոնին մէջ. բայց Երուսաղէմի հայկական մեծ Տունն է որ շահեցաւ ատով: ընտրուելով Պատրիարքէ

Թարգոմ Մրբազանը ուրիշ ձևով, բայց միշտ միւնոյն նպատակին ձգտող գործունէութեամբ մը մեծագոյն երախտաւորներէն մին հանդիսացաւ այդ Հայ կրօնական, ազգային ու մտաւորական պանծալի Տան։ Իր կեանքի վերջին ու փառաւորագոյն այդ շրջանին մէջ, իր բոլոր կարողութիւններն ու տաղանդները (վարչական, գրական, ճարտասանական, ուսուցչական) միացուցած՝ իրենց գերազոյն փթթամին մէջ դրաւ ի սպաս Ա. Յակարեանց հինուուրց Միարանութեան ու Պատրիարքական մհծուուրց Աթոռին։ Վերականգնման ճիզզ, զար իր հոյակապ վարպետը՝ Բարզէն կիւլէսէկրեան և Միարապ Նշանեան Արքեպիսկոպոսներուն հետակած էր, Թարգոմ Պատրիարք շարունակեց ու շքեղ բարձրութեան մը հասցուց, դնելով զործը ամուր ու տեական հիմերու վրայ, այնպէս որ ինչքան աւ զինքը իր բոլոր յատկութիւններով փախարինող մը գտնել դժուար ըլլայ, Մհարոպ Նշանեան ու Մկրտիչ Աղաւնունի սրբազններու պէս հմուտ ու փորձառու վաստակաւորներ և ժառանգաւորաց վարժարանի երէկուան ու այսօրուան սաները, որոնց մէջ կան արգէն նշանակելի ուժեր, պիտի կարենան անշուշտ պահպանել և ընդլայնել ազգային, մշակութային ու

կրօնական աեսակէտավ մհծապէս կարեոր արդ գործը։

Քիչ պատկեր տեսած եմ այնքան խորապէս յուզիչ և այնքան վեհ իր տիսութեան մէջ, որքան լուսանկարը հանգուցեալ Թարգոմ Պատրիարքին անշնչացած մարմենոյն՝ իր գագաղին վրայ տարածուած, փոկ աշքերով տժգոյն ուժուապու դէմքը յաւերժական բունին մէջ ընկղմած, և զոր կը պաշարեն վշտահար դէմքերն իր ձեռնադրած սարկաւագներուն, Ընծայարանի նորագոյն շրջանաւարտներուն։ Այդ երիտասարդ դէմքերը տօգորուած են ծանր տիսութեամբ մը, անոնց աշքերը զսպուած արցունքներով մթագնոծ են. բայց ի՞նչ ազնիւ հոգեկան ոյժ մը կը զգացուի այդ խոհուն գլուխներուն մէջ. ի՞նչ լրջութիւն կը նկատենք այդ նայուածքներուն խորը, ի՞նչ նուիրումի տննչ, կամքի և հաւաքի ի՞նչ կորպվ իրենց հոգեօր հայրը կորսնցուցած ըլլալու վշտին զառն տիսութեանը մէջէն ճառագայթող։ Պէտք է յուսանք որ տառեաններ և նոր Թարգոմներ։ Այդ յոյսն է միայն որ կարող է քիչ մը մեղմացնել անսահման և անմխիթարելի ցաւը, որով այդ անգին Հայու կորուսար մեր սիրան անողորմաբար կը ճմէ։

#### Ա. ԶՈՊԱՆԵԱՆ

Փարիզ, 19 Մարտ 1939

Հարկ է որ ներսէն սկսի աճումը. ինչպէս Ֆիզիքական կարգին՝

նոյնական բարոյականին համար անհրաժեշ և այս պայմանը։ — Անհանեցի ու ազգերը երբ իրենց ներքին կենացին մէջ բարեկարգ և ուժեղ չեն, չեն կրնաւ օգտուիլ ընկերային եւ տիեզերական յառաջիւույթան բնույթուն։

Երանի՛ այն ժողովուրդին, որ իր կեանքին ամենեն յուսահատական եւ նընտառային մէկ բուականին կրնայ ճնիլ մտի ու սրբի սոյզ արժանից ներով հօր նողիներու հոյլ մը, որ կարենայ ժողվիլ ցեղին ոյժին մասութեները, իսպառագուռ ջնջումէ փրկելու համար ազգին առաջանան։

Հանրային գործիչին պարտականութիւնն է ուշադիր բլլայ նաև առ կարծիքին, որ երես սուլական չէ նեմարտութեան, բայց չափանիշնեն և հաւաքական բարոյականութեան։ Քննադատութիւններէ օգտուիլ եւ նախատիններու ներել գիտցո՞ղը միայն կրնայ գտնել մաքուր փառքին նամրսն։

«ԱԽԵՏԱՐԱՆՆԻ ՃԱՄՄԵՆ»

## ԹՈՐԳՈՄ ՍՔԱՆՉԵԼԻՆ

Գրիչը կը սահի մատներէս. այնքան  
ՀՀմեցուցիչ է այս դառնաղէտ մահը իր  
շանթահարիչ սաստկութեամբ:

Մահը որ այդ անազօրոյն կարծրութեամբ կը գարնէ կեանք մը՝ խողիսզում է պիտի ժպրհէի ըսել եթէ չերկնչէի վըրդովելէ իր հոգին, որ ա՛յնքան թրծունէր քրիստոնէական համակերպութեամբ:

Երեսուն տարիներէ ի վեր բախտը ունէի վայելելու իր բարեկամութիւնը, որ օրինառութեան մը պէս կը տարածուէր վրաս. իր ընկերութեանը մէջ ինքինքուանի աղէկ ու լաւագոյն կը զգայի միշտ: Առաջին ծանօթութենէս իսկ նկատեր էվ իր հոգին բացառիկ որտկը ու իր մաքին շնորհները. սիրեր էի զինք այն խոր սիրով որ հիացումէ կը ծնի: Ինքը զիտէր տորիկա, ու իսծի համար սփոփանք մըն է առ հիմաւ. Մերթ կը խորհի իր վարքին սրութեան ու իր ոգեկան լուսաշող կեանքին ազնուականութեանը վրայ, ու կը գրգար հոգիս: Երազե՞ր էի որ ան իր սրբնի շունչով շնորհոց մը պիտի հձձէր իր սրտին միայնութեան մէջ երբ հնչէր հանդիսական ժամը ինծի համար, ու ասի կողդոյր մըն էր իմ հաւատացեալի սրտիս:

Ու հիմա՝ մենք ա՛լ պիտի չլսինք իր թաւ ու սրտագրաւ ձայնը, պիտի չտեսնենք իր խոհուն ու բարութեամբ աղուրցած աչքերը:

Բայց մեր սրտերը ի՞նչպէս հաւատան ատոր:

Անցաւ ատառւատ՝ կեանքն ի բուն սէր ու լոյս սփոելով իր շուրջ լիարուռն, ճշմարիտ կրօնաւոր որ կը խաչակնքէ աջև ահեակ ու կ'օրհնէ, յառաջացող թափորին մէջին:

Մանրակաց ու մեզուակն՝ ան բարեմասնուած էր այն վեհութեամբ որ ստոյգ յատկանիշն է արեւելեան եկեղեցապետի մը յատուկ տիպարին:

Իր անձը զեղուուն էր օծութեամբ ու հանդարտ լոյս մը կը ճառագայթէր կարծես իրմէ. այդ լոյսը չէր շլացներ, բայց

յարաճուն քաղցրութեամբ մը կը թափանցէր քեզի ու սխրանքով կը համակէր քեզ. նկարներ կան որ առաջին ակնարկով մը շեն գրաւեր քեզ, բայց որոնց մէջ ամէն օր չկասկածուած գեղեցկութիւն մը, նոր հրապոյր մը կը տեսնես հիացումով:

Ճանչցեր եմ հայ եկեղեցականութեան բոլոր մեծագոյն ժամանակակից գէմքերը. անսնցմէ ոմանք գերազա՞նց էին, թերեւ, փայլան ակնառու ձիրքով մը. ոչ մին սակայն աւելի շնորհազարդ, աւելի կատարեալ էր քան թորգոմ Գուշակեան:

Երբ ուզեմ իր բարոյական դիմանկարը ուրուագծել փորձել, տիրական գիծ մը, անոր մէջ, կը յանկուցանէ զիս – իր իմաստութիւնը:

Ի ընէ իր երանանդորր հոգին, քրիստոնէական հրահանգներու մէջ մարզուած վաղուց, սնած, կարծեմ, նախնի մեծ իմաստասէրներու անմահ սկզբունքներով, ու զօրացած նաև, անշուշտ, անձնական բարձր խոկումներով, իր հոգին զերծ կը մնար միշտ խոսար ու մոլար շարժումներէ ու նիգուած ըլլալ կը թուէր մարդկային տկարութեանց դրդումներուն դէմ: Այսպէս է որ ան տոկաց, անդրդուութեամբ ու անտրտունչ մարդոց շարութեան ու անարդարութեան:

Արդարն աներքին տաճարչ մը կերտեր էր ան ինքն իր մէջ, ուր կը պատշապտէր մերթ իր լուռ ու մունչ բոլոր ցաւերը: Տեսեր եմ զինքը դառնութեանց օրերու մէջ՝ մպիտի ստուեր մը շրթունքին վրայ. պայծառերես ու անայլայլ Մարկոս Աւրելիոսի հետեւող մըն էր կարծես, որ քրիստոնէութիւն ընդունած ու վեզար գրած ըլլալ:

Հովիւ բարի, անձնդիր, առաքինի, առաքելական ոգի, բարետեսիլ, շնորհաշուք ու սրբակրօն, խոհեմազարդ ու զգոնամիտ, սրտեռանդ ազգասէր, աննկուն ու բազմաջան, քաղցրուսում, զիտասդ մեծ վարդապետ, բանաստեղծ գերզգայուն հոգի, բարձրախոն գրագէտ, վեհիմաց երկնասլացիկ բեմբասաց, — ահաւասիկ իր չքնաղ բարեմասնութիւնները, որոնց վրայ ան իր բարի ժպիտն ալ կը պարտցնէր մերթ գեղեցկութիւն մը վրայ ծաթող արեւու ճառագայթի մը պէս:

Եւ ոչ մէկ լար կը պակսէր իր քնարին, փեղազան ձիբքերու համերգութիւն մը կար իր մէջ, դուզնագիւտ յատկութեանց հրաշալի բարեխառնութիւն մը՝ որուն մէջ աւելի լայն, աւելի ազատ ու քաղցր կը չնչէր իր հոգին,

Ու խորհրդաւոր է իր ծնունդը ծաղկաւէտ սարաւանդի մը վրայ որ Հայ Պարտիզան էր երէկի, Հայրը ասաւածավախ բարի մշակ, սրբազան որդին՝ մշակ հոգիներու ու Պատրիարք, բայց ի՞նչ ներքնախոր, հնագրուշմ ազնուականութիւն մը կայ, ուրեմն, անթեղուած հոյ հոգիին խորը, որ ան, գեղջուկ, նսեմ բոյնէ մը թռչելով դուրս, այդքան հեղածան ճախրանքով մը կը ուրանայ ու կարող է սաւառոնելու ահա ոգեկան ամենաւվերին բարձունքներու վրայ:

Բարոյական ու իմացական մեծ ու գեղեցիկ ոյժ մը բաժնուեցաւ մենէ յանկարծուատ: Ու իր մահը ի սուգ կ'ընկղմէ համօրէն Հայութեան սիրտը:

Եթէ մեռնողի մը արժանիքը իր ձգած բացովը կը չափուի, անհուն է այն պարապը զոր ան կը թողու:

Անոնցմէ էր որ բոլորովին չեն մեռնիր:

Պիտի բազմի աջ կողմը իր ուսուցչին՝ հրաշալի Դուռեանին, որուն քով իր հոգին ռագիտի չմսիւ:

Ու հմատ պատմեմ ձեզի, հազարներու մէջէ, մին այն սրտայոյզ յիշատակներէն զոր պահուծ եմ իրմէ երկիւզածօրէն:

Գիշեր մը հիւր էր մեզի, Փարիզ նատեր էինք, մենք մեզի, գլուխ գլխի, երկու մաերիմներու պէս, ուրա՛խ իրարմով: Թռչառուն խօսակցութեամբ մը՝ սգեկոչեցինք մինք նորին մեր Եգիպտական հին ու մերթ ատզնապալից յաւշերը. ես հարցուցի իրեն, ապա, ուղևորի իր սպաւութիւնները Ֆրանսայի վրայ ուր կու գար առաջին անգամ. քիչ վերջը անցանք մինք, բոլորովին անկապակից կերպով, մեր իսկական նախասիրութեանց, — հայ դպրութեանց: Ան խօսեցաւ ինձի իր խոր ու սրտառուչ չեշտովը, հայ դասական լեզուին, մեր նախնեաց ժատենագրութեան գանձերուն վրայ, ու ես կը լոէի զինք լոիկ ու հմայուած:

Ժամեր անցեր էին այդպէս հեղասան ու հեշտալի, ու հիմա կը ծանրանար մեր վրայ այն լռութիւնը որ կը յաջարդէ միշտ ազնիւ ու մեծ խօսակցութեան մը, և որուն միջոցին՝ երազուն ու մունջ մտիկ կ'ընես արձագանգը սրտիդ մէջ արձարծուած քաղցր զգացումներուն:

Յանկարծ ըսի իրին:

— Սրբազան, շատ բանի վրայ խօսեցանք, բայց գեն բառ մը չըսինք ձեր անձին մասին. ի՞նչ պաշտօն պիտի վիճակի հիմա ձեզի, քանի որ Հարամագրելիք է քայս միջոցիս. օր մը անշուշտ Պատրիարք և նոյնիսկ Կաթողիկոս պիտի տեսնենք ձեզի. բայց մինչեւ այն ատեն ձեզի միտու արժանի պաշտօնը Փարիզի Հայոց Առաջնորդութիւնը կը տեսնեմ, և կամ ...

Բայց ան՝ ընդմիջեց զիս ու անհուն բարութեան ճառագայթով մը իր գէմքին վրայ, ըստւ.

— Իմ միակ փափաքս, հոգիւի գուշազանս առնել ու երթալ այցելել է մեր ցիր ու ցան եղերաբախտ ժողովուրդին. ըրջիլ զաղութէ գաղութ, աշխարհէ աշխարհ, ամէն տեղ ուր խումբ մը հայ կայ սփոփանքի մը կարօտ. երթամ աղօթեմ, պատարուգեմ, քարոզեմ անոնց մէջ, հոգուեմ, միխթարեմ, զօրացնեմ զիրենք, այնքան վշահար են. վերջապէս ապրիմ անոնց մէջ, իրենց ցաւերով վը ապրիմ ու փոկեմ օր մը աչքերս անոնց քով, հօտիս քով ...

Վերացած էի:

Այս խօսքերը, հձծուած աւելի քան թէ ըսոււած, ան ինձի կ'ուղղէր գիշերուան խոր լռութեան ու խօսի մը խորհրդաւոր առանձնութեան մէջ, բիւր կախարդանքներով յզփուն այս հեթանոս անհուն սուտանին մէջ ուր գերիշխան է վայելքը:

Ու իմ հոգիս անձառ յափշտակութեամբ մը զգրդուեր էր իր ամենախոր ալքերէն: Ակերան ձառախոր արձագանգը լսել կարծեր էր յակնիր՝ անոր նուիրեալի դարիրային այդ բարբառին մէջ:

\* \*

Այսպէս էր Թիգրամը, սուրբը, Թիգրամ Անահիլին, ինչպէս կը մազթեմ, սրտիս

## ՅԱՐԳԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ՝ Տ. ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐքԻ ՄԱՀՈՒԱՆ ԱՌԹԻՒ

Թորգոմ Պատրիարքի մահը կարելի է առել ցնցեց արտասահմանի Հայութիւնը, ոչ միայն այն դիրքի համար որ զբաւածէր, այլ մանաւանդ այն դէմքին համար, որ գնալով գառնում է մեծագուցիկ: Պատրիարքական գահին վրայ նա ներկայացնում էր ոչ այնքան Երուսաղէմի վանքը, որքան Հայոց ազգային Եկեղեցին և հայ Եկեղեցականը: Հաւատարիմ իր համազումին թէ Հայոց ու իր Եկեղեցին մի են և անբաժան նա պաշտպանում էր Հայոց պատմական Եկեղեցին, հայոց ազգը պաշտպանելու գիտակցութեամբ և ծառայում էր հայութեան՝ Եկեղեցուն ծառայելու ներքին համոզումով: Տիպար հայ-քրիստոնեան էր իր սփեմին տակ և գնում էր իր անունը խառնելու այն երախտաւոր Եկեղեցականների շարքին, որ անցեալ գարերի մէջ պաշտպանեցին Հայոց Եկեղեցին ու ժաղավուրդը անձնուիրաբար և անդուլ: Նրանք, որ մտերիմ ու մերձ էին իր անձին ու գործին, անշուշտ չեն գանդաղիր վեր հանել նրա դերը Երուսաղէմի քարեկարգութեան գործի մէջ ինչպէս և բնութագրել մարդն ու քրիստոնեան նրա անձի մէջ: Յուսով եմ նաև, որ Դուրեան մատենագրարանի շարքի մէջ Երուսաղէմը լոյս կ'ընծայէ հանգուցեալ Պատրիարքի գրութիւնները, որ լոյս տեսած են Սիոնի մէջ: Ինձ համար իր գործի մէջ ամենից գնահատելի կողմն եղած է իր հոգածութիւնը հայոց լիզուի մտօին և հայ բանասիրութեան: Ինքն ունէր խնամուած հայերէն և նոյն խնամքով կը խմբագրէր Սիոնի յօդուածները: Իր օրով Սիոնը դարձու շատ արքէքաւոր պարբերական: Վանքին ձեռագիրների ցուցակագրութեան աշխատանքը, որ իր օրով սկսու և Դուր-

խորէն, որ ան յիշուի, այսուհետեւ, ի շարս մեր երանելի հայրապետաներուն:

Ուռրըն, Մեսրոպի աշակերտներէն մէկուն հոգին էր որ անոր մէջ այցելութեան եկեր էր մեզի:

Տիգրան ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

եան մրցանակի արդիւնքները, որ իր ժամանակ երևան եկան, Դուրեան մատենագրարանը, որ մեծ ապագայ ունի եթէ նոյն խնամքին արժանանայ, որ կը վայրէլ էր իր կողմէն – անվիճելի ապացոյց են իր բանասիրական հոգածութեան:

Ցաւալի էր Թորգոմ Պատրիարքի մահը և ապաժաման: բայց ամէնք մահկանացու ենք: Կրկնակի ցաւալի կը լինի մեր կորուսար, եթէ այն սպին, որով աշխատեցին ու գործեցին վարպետն ու աշակերտը – Դուրեան և Գուշակեան – իր շարունակութեան չունենայ նրանց մահից յետոյ: Երուսաղէմը միակ ազգային կեղրոնն է, որ իր նիւթեական միջացներով կարող է բարոյական մեծ գրամագլուխ ամբարել և գունալ մեծ զօրավիր հայ ազգայնութեան արտասահմանի մէջ: Դուրեան սկսեց, Գուշակեան շարունակեց պատուով և աճեցուց, պէտք է, որ յաջորդը աւելի մեծ արդիւնքի հասնել կարենայ:

Նախորդների աշխատանքը նախորաշած է ուղին, պէտք է աւելի հեռուն գնալ միշտ նոյն ուղղութեամբ, որ ազգին հաւանութեան արժանացած է, ինչպէս ցայց տուաւ Դուրեանի յորելեանը և Գուշակեանի մահը: Հասցնել նոր, անձնուել, գիտապէս պատրաստուած ուժեր: հասնիլ սփիւռքի հոգեոր կարիքներին: ամուր հիմքերի վրայ դնել հայոց բանասիրութեան մշակումն ու զարգացումը – ահա երեք մեծ գործեր, որ սպասում են նոր Պատրիարքից իրենց շարունակութիւնը: Յայունի և թէ ինչ անուն ունեցած է երուսաղէմն ու իր պարտքը վերջին գար ընթացքին: այդ ցաւալի համբաւը մոռըցնել տուին Դուրեան և Գուշակեան: անշուշտ նպաստեցին և պարտգաները, Թուրքական իշխանութեան վերացումը: Պարագաները նոյն են, պէտք է այնպէս տնել, որ Երուսաղէմի քարի համբաւը գնալով աւելի տարածուի և Ա. Յակոբեանց վանքը դառնայ պահակը հայոց ազգայնութեան և մշակոյթի:

Ն. ԱՂԲԱԼԵԱՆ

## Տ. ԹՈՐԴՈՄ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՅԻՇԱԿԻՆ

Մի նոր և անդարմանելի կորուստ, մի նոր և անողոք հարուստ Հայ Եկեղեցուն։ Մայր Աթոռն այրի և երուսաղէմի Պատրիարքութիւնը՝ որ կոչուած է օժանդակ լինել բոլոր այն դէպքում ուր կաշկանդուած Կաթողիկոսութիւնը չէ կարող լսելի անել իր ձայնը զրկուեց իր կոչման բարձրութեան վերայ կանգնած և հեղինակութեամբ այնքան զօրաւոր, այնքան ձեռնհաս զեկավորից։

Պէտք չէր երկորամեայ ժամոթութիւն և ոչ քննող աչքի զննութիւն։ Առաջին տեսութիւնն ենթ բաւ էր համոզուելու, որ հանգուցեալը սովորական Եկեղեցական չէր, մի ցայտուն դէմք էր, մարմացած պատկառանք հոգեսոր հօր բոլոր և անթերի բարեմասնութիւններով։ Եկեղեցականներ շատ ենք տեսել և ճանաչել մօտէն թէ հեռուէն, բայց լուսահոգի Պատրիարքի նման քչերին ենք հանդիպել։ Մի բացառիկ երեսոյթ էր, զսեմ պատկեր ճշմարիտ վեղարաւորի։ Գրաւիչ տեսքը, մեղմ բնաւորութիւնը, խօսելու և ճառիւլու ինքնայտուկ կերպը, շարժուածքն ու կեցուածքը չնշում էին անոռչութիւն և ջերմ վեհութիւն։

Կան հոգեսորականներ և սակաւ չեն, որոնց ինքնութեան գրեթէ միակ վկայականը սև զգեստն է։ այլապէս աշխարհիկ են հոգւով և մտքով, անգամ նիստ ու կացով։ Ո՞րքան հեռու էր այդպիսիներից ողբացեալը։ իսկական հոգեսոր տէր էր, գիտակից իր կոչման վահմութեան, գերազանցօրէն գիտակից։ Համոզմաւնքով էր հոգին սքեմը և սրբութեամբ ծառայեց նրան, ինտրած կոչումն իր զարդարանքն էր և ինքն եղաւ զարդարանք իր կոչման։

Զգայուն հոգին և նրբազգաց միտքը շատ օրօրուեցին վերջին ժամանակ սև սև յուղումներով։ Էջմիածնի տիուր կացութիւնը, Հայրապետի խորհրդաւոր անէացումը, Ամերիկայի խոռվութիւնները որ

դարձրին Եկեղեցին, խաղաղութեան և հաշտութեան այդ սրբազան տաճարը, բորբոքուած և անխոհնեմ կրքերի մրցարան, անտեսելով ալեսոր Եկեղեցու պատիւը, չիսայշելով տեսնել մթութիւններ Հայրապետական Նուիրակի, այդ լուսաւոր ջանի մէջ, խորապէս ցնցեցին հանգուցեալին և թերեւ անմասն չմնացին նրա աղէտառլի վախճանին։

Եի՞ւած Պատրիարքը գիտէր լինել բարեկամ, ջերմ և հաւատարիմ բարեկամ։ Շատերի թուրին, ինձ ևս պատուեց իր թանկագին զգացումներով։ Մշտական գրութեամբ տեղեակ կը պահէր իր ծրագիրներին, գրական թէ հասարակական։ Յուսանք որ իր յաջորդը կը շարունակէ անվրէպ ընթանալ նոյն չաւզով, ինչպէս հանգուցեալը հետեւեց իր նախորդին, իր հոգեսոր ծնողին և կ'իրագործէ անկատար միացած գործերը։ Դուրեան և Թորգոմ Պատրիարքները լուսատու ճրագնիր եղան հինաւուրց վանքի համար, պանծացուցին նրա անունը նոր և մեծ փայլով, հիացում և ակնածանք աղդելով ոչ միայն ազգային, այլև օտար և խիստ պահանջկոտ շրջաններում։ «Տեսայ հայոց վանքը, և Թորգոմ Պատրիարքն ինձ ընդունեց պարզ և մեծ արժանապատուութեամբ։ լուսագոյն տպաւորութիւններս յաջորդ ընտրելով կարենայ պահել իր անունը այն բարձրութեան վերայ, որին հասցըրին երջանկաւիշտակ վերջին երկու Պատրիարքները։ Այս կը լինի լուսագոյն պատկը ողբացեալ Պատրիարքի թարմ շիրմին։

ՊՐՈՖ. Ն. ԱՐԱՆՑ

## Ն Ա Ր Ե Կ

## Մ Ա Տ Ե Ա Ն Ո Ղ Բ Ե Բ Գ Ա Խ Թ Ե Ա Ն

Երջանկայիշտակ Տէր Թորզու Պատրիարքի  
անբառամ յիշտակին

Գրիգոր Նարեկացիի Ողբերգութեան  
Մատեանը — Նարեկ — ըստ ոմանց գրուած  
է արձակ, ըստ այլոց՝ չափածոյ։ Գրքին  
ուշադիր ընթերցումը կը ցուցնէ թէ այն  
արձակ դրուածք է առհասարակ, բայց  
կը պարունակէ նաև կարգ մը չափածոյ  
հատուածներ։ Այս վերջիններուն մասին  
յստակ զաղափար մը տալու կոչուած է  
ներկայ գրութիւնը, կը հետեւինք գլուխու-  
ներու յաջորդականութեան։ Իրրե ընա-  
գիր կը գործածնք վենետիկեան հրատա-  
րակութիւնը, 1840 թուի, համեմատելով  
Ս. Յ. Մատենագարանի թիւ 1238 ընտիր  
ձեռագրին հետ, վերջինէն առնելով նա-  
խապատիւ սեպուած մի քանի ընթեր-  
ցումներ և վենետիկեանը նշանակելով  
ստորին լուսանցքին՝ երբոր հարկ ըլլայ։

1. — Արձակ։ Բան Ա. ա։

Զայն հառաչանաց հեծութեան սրտի,  
ողբոց աղաղակի քեզ վերընծայեմ, տե-  
սողդ գաղտնեաց։ և մատուցեալ եղեալ ի  
հուր թախծութեան անձին տոչորման՝  
զպուղ ըզդից ճենճերոյ սասանեալ մտաց,  
բուրվառաւ կամացս առաքել առ քեզ։  
Այլ հոտոտեսցիս հայեսցիս, գթած, քան  
ի պատարագն բոլորապտուղ մատուցեալ  
ծխոյն բարդութեան։ Ընկալ զակաւա-  
մասնեայ բանիցս յօդուած քեզ ի հաճու-  
թիւն, և մի՛ ի բարկութիւն։ Կլցէ ի խո-  
րոց սրտիս<sup>(1)</sup> զգայութեանց խորհրդակիր  
սենեկիս՝ վաղվաղտկի ժամանել առ քեզ՝  
կամաւորական նուէր բանական զոհիս,  
ողջակիկեալ զօրութեամբ ճարպոյ՝ որ  
յիսն է պարարտութիւն . . . .

2. — Ազատ չափավ, որ յանգաւորեալ  
է մասամբ։ Բան ԺԲ. գ։

Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հըզոր,

զդառնացողիս զաղաչանս։

Մատիր գըթութեամբ առ պատկառեալըս դիմոք։

Փարատեա, ամենապարգե, զամօթական այրութիւնս։

Բարձ յինէն, ողորմած, զանրերելի ծանրութիւնս։

Անջրպետեա, հնարաւոր, ըզմանացու կրթութիւնս։

Աւարեա, միշտ յաղթող, ըզխարողին հաճութիւնս։

Բացադրեա, վերնային, ըզմոլելոյն մառախուղ։

Կնքեա, կեցուցիչ, ըզկորուսչին ընթացմունս։

Ցրուեա, ծածկատես, զըմբռնողին չար գտմունս։

Խորտակեա, անքընին, ըզմարտողին դիմեցմունս։

Տեառնագըրեա քո անուամբդ ըզլուսանցոյց երդ յարկիս։

Պարփակեա քո ձեռամբդ ըզմուտ սեմոց սենեկիս։

Կերպացո զքո նըշանդ ի հետո ելից մաղթողիս։

Ամրացո քո աջովդ ըզհանգըրստեանըս խշտիս։

Մաքրեսցես ի հաղբից ըզծածկարան անկողնոյս։

Պահնացես քո կամօքդ ըզտառապեալ անձն ոգւոյս։

Անխարդախ արասցես ըզքո շնորհեալ շունչ մարմնոյս։

Կացուցես շրջափակ ըզպար զօրուէ երկնայիս։

Կարգեսցես ի դիմի ընդդէմ դիւացըն դասոււ։

(1) Վիատու։

3. — Խալ յանգով։ Բան իդ. թ։

Արդարեւ մհծ է վտանգ տարակուսանաց ցաւոց այսր վարանման,

յորժամ իցէ մարմինն մեղօք գրաւեալ,

և անձն ի գործոց չարեաց ոչ մեկուսացիալ,

գործնականացն գործի սովորութեամբն կարեաց կապեալ,

զանգուածն հանգերձանաց մահացու կրիւք չաղախեալ,

զգայութիւն սրտին իմաստից խիթիւ խոցուեալ,

ակնկալութիւն բարեացն բնաւին բարձեալ,

և ի բանականութեանն ընդ անասունս դասակարգեալ,

և զազիր գարշութիւն ընդ գոյութեանն շարամանեալ,

և տեսականացն ողջ ելով իմանալիքն զիրաւորեալ,

և ի սաստկութեանէ յանցմանցն<sup>(2)</sup> յիշատակի յաւէտ յուսահատեալ,

և տափնապաւ նախագործելոցն միշտ տարակուսեալ,

և յստակութիւն ազերսին ի սպառ պղտորեալ,

և խզճիս մտացն յուզմանց կրկին ճենճերեալ,

և ձեռն ի մաճի գործոյն զյեռնացն հետազատեալ,

և կերպիւ<sup>(3)</sup> յառաջ դիմեալ՝ ոտք ի վերջ կոյս յետահարեալ,

և գիտութեամբ էիցն՝ ի չէիցն միշտ խարեցեալ,

և ի մտացն մարտ՝ ի փոքրունցն յաղթահարեալ . . .

4. — Երեւ նախարառով։ Բան իդ. գ։

Եթէ զինուոր տեսանեմ՝ մահու ակն ունիմ,

Եթէ պատգամաւոր՝ խստութեան,

Եթէ մատենագիր՝ մուրհակի կորսատեան,

Եթէ օրինաւոր՝ անիծից,

Եթէ բարեկրօն՝ յանդիմանութեան,

Եթէ ապառում՝ կոկծման,

Եթէ ջրովն ընտրութեան փորձիմ՝ խորտակիմ,

Եթէ զեղ ինչ գատման ձգեմ՝ սատակիմ,

Եթէ բերս նկատեմ բարութեան՝ ի կարծեաց չարացս փախնում,

Եթէ ձեռն համբարձեալ՝ կորանամ,

Եթէ փոքր ինչ խրտուիլ՝ սարսեմ,

Եթէ սակաւ մի թնդիւն՝ ընդոսսիմ,

Եթէ ի խրախնանս ըմպելեաց հրաւիրիմ՝ դողամ,

Եթէ մեծիդ յանդիման լինիմ՝ սարսափեմ,

Եթէ ի հարցումն բանի կոչիմ՝ կարկիմ,

Եթէ իրաւամբք քննիմ՝ համբանամ։

Նմանօրինակ սուրիշ հատուածներ ալ կան։ Տես Բան իդ. ա, ԾԱ. թ, ԿԸ. դ, և ՀԶ. թ։

5. — Նարեկի իԶ. գլուխը գրուած է Աւատի և բազմեալ իմ ի գլուխս պարու

ի յանգով։ Այդ մասին Հեղինակին բացարութիւնը շատ շանեական է, որ անհաւասիկ և եւ արդ ստուգապէս և իրաւաբար, ընդ որս սրբ ըստ ձայնից կողկողանացն և զբանիցն յարմարութիւնն հանդերձեն, ի նոյն գիր բիրեալ զտաւարժոււնս զաղէտս կարեացն սրովք առաւել սաստիկ մորմոքեալ ճմլեցուցանեն զաղէտս կարեացն սրտին ըղձից առ արտասուացն բզիմունս և

ակմբից դայնարկութեամբ զանձինս տածածնեմ բաժանեալ բաշտականական թախծականացն կերպարութիւնք, որք ի մի գիծ սուսակութեամբ կազմակերպութեամբ . . . և այս են պատկանեալ թախծականացն կերպարութիւնք, որք ի մի գիծ սահմանեալ կացաւցանեն զթշուառութեամբն զօրինակ այսպիսի կցորդութեամբ չաղկապեալ։

(2) յանցանացն

(3) կերպ ի

Պարտուցն ժխտեալ տաղանդացն՝ ճեպով մեծաւ ի տուժի,  
ևս ապիկար մատնեալ անարժան զործովքս յիրաւի,  
վատնիչ արքունի գանձուց կրկնագատ և անթափելի,  
պատասխանատու մեծին ըմբռնեալ անհրաժարելի,  
քեւը քանքարոյ խնդիր՝ ևս չունիմ կշիռ մի ունկի,  
անբարեխօս կապեալ ի պահեստ դառն արգելանի,  
հեծումն և վաստակ ցաւոց ճաշակեալ յաննշոյլ բանտի,  
անապաւէն տանջեալ անթոշակ կամ ողորմելի,  
այլ յեղանակ ինձ ողբականաց աստուստ կնքեցի,  
փոխադրեցի սովին բարբառով կոծ կոկծելի,  
կարգադրեցի շրջաբերութեամբ ի սոյն պայմանի,  
անհատական թիւ խորհրդական երկեակ տասնեկի . . . .

6. — Յաջորդ իի. գլուխը շարադրած է «անդրադարձութեամբ սկըզբամբ»  
և վերջաւորօքն բառիւքն, «որ է մեղալ»:

Մեղայ մեծիդ բարեբարութեան, անարգս մեղայ.  
մեղայ ծագմանդ ճառագայթից, խաւարս մեղայ.  
մեղայ շնորհացդ անբաւ երտխտեաց, արդարե մեղայ.  
մեղայ սիրոյդ վերնում գթութեան, յայտնապէս մեղայ.  
մեղայ ստացողիդ յոչէութենէ, ստուգապէս մեղայ.  
մեղայ գերունակ գոգոյդ գրգանաց, անբաւս մեղայ.  
մեղայ աննուազ լուսոյդ վայելման, նենգողս մեղայ.  
մեղայ ճաշակման անձառդ կենաց, բազումս մեղայ.  
մեղայ անհաս պարզեացդ ձրից, հանապազ մեղայ.  
մեղայ գովեալ ժարմոյդ Աստուծոյ, մահու չափ մեղայ.  
մեղայ պաշտելի արեան արարչիդ, իսկապէս մեղայ:

7. — Ոչ ոչ նախարառերով, և, եւ ոչ միջնարառերով: Բան իթ. թու . . .  
Քանզի ով ոք ի մարդկանէ մեղաւ, և ոչ զղջացաւ,  
ով ոք զազրոցաւ, և ոչ ամաշեաց,  
ով ոք գարշեցաւ, և ոչ պատկառեաց,  
ով ոք սխալեաց, և ոչ ապաշտեաց . . .

8. — Զիա՞րդ նախարառով, և, թէ միջնարառով: Բան կԱ, թ:  
Զիա՞րդ ինձ հրեշտակ մահագոյժ անհրաժեշտ վճռի՝ զրանին պատգամ  
կրկնեցից, թէ հեռի է ի մեղաւորաց փրկութիւն:  
Զիա՞րդ չարս իսկապէօ՝ զրարեացն զրեցից, «ոք ի Ցեառնէ առնուն  
զնոյն հատուցումն՝ զոյս տուն յեղյեղել թէ բարի առնէր  
Տէր ուզզոց որտից:

Զիա՞րդ զհամառօտն փոխադրութիւն անաշառութեան՝ վրիպեցելոյն  
ինձ սահմանեցից, թէ զթիւրեալսն յափշտակութեամբ  
տանի ընդ այսոսիկ, «որ գործեն զանօրէնութիւն . . .

9. — Մի՛ սկընատառով: Բան ՀԱ, գ:  
Մի՛ փոխարկեր երկուսն ցաւոց ընդ չարեաց իմոց, բարիդ ամենեին:  
Մի՛ բառնար ի վատնգելոյս զառ ի քէն պարգեեալդ շնորհ:  
Մի՛ կապտեր զփշումն ամէնօրէնեալդ հոգւոյ:  
Մի՛ լուծաներ զխնկեալ կնիք արքունական պատկերիդ:  
Մի՛ յայտնեացին փուշք մեղանացս ի սրբութիւն մտացու:

Մի՛ խզեր զկատ միութեան զընդ քեզ սիրոյն պնդութեան։  
Մի՛ մերժեսես զարուհոս զօրութեան լեզուոյ յարմարութեան։  
Մի՛ պակասեցուցանէր զաջողուած աջոյս առ ի զլուսոյդ մասունս բաշխել։  
Մի՛ գրեր ի դպրութեան կենաց մատենիդ զմահուն պարտիս . . . .

Նոյն ոճով գրուած ուրիշ հատուածներ՝ տես Բան 2Բ. գ, 2է. գ:

10. — Թէ սկզբնաւորութեամբ, Բան 2. գ:

Եթէ զիս գտցես՝ տիրամայր,  
թէ ինձ ողորմեսիս՝ սրբունի,  
թէ զկորուսեալս շահեցիս՝ անարատ,  
թէ զնարթուցեալս յանձանձեցիս՝ երջանիկ . . . .

11. — Ոչ ես սկզբնարառերով, և, այլ միջնարառով, Բան 2Բ. հ:

Ոչ ես գատապարտիչ՝ այլ ազատիչ,  
ոչ ես կորուսիչ՝ այլ գտիչ,  
ոչ ես մահացուցիչ՝ այլ կեցուցիչ,  
ոչ ես տարագրիչ՝ այլ ժողովիչ,  
ոչ ես մատնիչ՝ այլ ապրեցուցիչ . . . .

12. — Դու սկզբնարառով, և, եւ ես միջնարառերով, Բան 2Գ. բ:

Մանաւանդ զի դու լոյս ես և յոյս, և ես խաւար և յիմար։  
Դու իսկութեամբ բարի գովելի, և ես համայնիւն չար ապիկար։  
Դու տէր սոորիցս և երկնից, և ես անիշխան չնշոյս և հոգւոյս։  
Դու բարձրեալ ի կարեաց զատեալ, և ես տաֆանաւոր և վտանգաւոր։  
Դու ի զեր քան զկիրս երկրի, և ես կու անարդութեան գարշութեան։  
Դու բստ մարգարէին մեաս յաւիտեան յանբաւ բարձրութեան։  
և ես միշտ կորնչիմ ըստ նորին բանին։

Ահա այսպէս և Նարեկի շարադրու- թիւնը հրապուրիչ կը դարձնէ ընթեր-  
թիւնը, մեծ մասով արձակ, երբեմն տա- ցումը։ Մարդ որքան ալ բազմիցս կար-  
դաշափեալ, և յաճախ զուգահեռ հակա- դայ Նարեկը, միշտ նոր կը թուի այն, և  
դրութիւններով բարեխառնուած։ Այս կը պահէ իր անթարշամ թարմութիւնը  
կերպով միօրինակութեան ձանձրոյթը կը և անզուգական հմայքը։

Ն. ԱՐՔ. ՄՈՎԱԿԱՆ



ՑՈՎ ԱՒՓ ԹԱԳԵՒՈՍԵԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՍԻՄԵՈՆ ՅԱԿՈԲԵԱՆԻՆ

Մանօք. — Այս նամակը պահուում է վիճեննայի Մխիթարեանների դիւանում։ Հրատարակութեան թոյլտութեան համար շնորհակալ եմ Արքահայր Գերապայծառ Գորիգորիս Մանեանին և դիւանապետ Հ. Օգոստինոս Անգուլեանին։

Այս Յակոբեանը եղել է Նախկին գաղնակցական, «Արևոց» հանդէսի հրատարակող - Խմբագիրը:

Այս համակը կարեար է մեր պատմութեան համար:

## Մարտիրոս Մինասեան Ժնիվի համալսարան

*Bulletin*, 29/VI, 1922 p.

Սիրելի Սիմոն! Վաղուց ուզում էի քեզ գրել, սակայն չը գիտեի ո՞ւր ես. վերջերս միայն լուր եկաւ, որ վէննա՛ ես, որ հրատարակում ես «Արեգ»<sup>2</sup> թերթը, որ կուսակցութիւնից հեռացել ես. պատահաբար տեսայ և քո աշխատութիւնը նւիրւած դուրեկանին, կարդացի միայն յոռաջարթանը: Ոչինչ մեզ յայտնի չէ, գոնի ինձ, ինչ պայմաններում, ինչ պատճառներով հեռացել ես կուսակցութիւնից<sup>3</sup>, և նոյն իսկ դա փաստ է, թէ սոսկ մի անհիմ լուր. չը գիտեմ ինչ վիճակում ես, Յուսով եմ, այս տողերս ստանալուց, մանրուման կը գրես քո մասին:

ինչ վերտարերում է ինձ, շատ հնառն կը տանէք, եթէ մանրումասն գրէի վեր-  
ջին երեք տարւայ մեր գլխով անցածները. այնուամենայնիւ համառատակի կը գրեմ.  
գու մի ամբողջ ողբերգութիւն է, ո՞չ միայն իր որտաքին պատահարներով, այլ և  
հոգեկան ապրումներով . . . կեանքի ու մահւան պայքարի մի շարան, անհատական-  
զգացմունքների, յուզիչ փորձութիւնների մի անվերջ պատճութիւն, հասարակական-  
քաղաքական քաօսական վիճակից բղխած հայեացքների սուր բաղխումներ, բարոյա-  
քան լքումն՝ ահա՛ այդ ողբերգութեան բովանդակութիւնը մի երկու խօսքով, բայց  
ուսունանք փաստերին, իբաղարձութիւններին:

պակասութեան, այլ և այն պատճառով, որ մեր կառավարութիւնը անհաջող աչքով էր նայում տեղական ինքնավարութիւնների վրայ և ձգտում էր իշխանութեան կենտրոնացման . . . ինչ և է. պայքարում էինք և աշխատում . . . Շուտով վրայ հասան սև օրեր՝ Ղարսի<sup>12</sup> ու Ալէքսանդրապոլի<sup>13</sup> ողբերգական անկումը, գեկտեմբերի<sup>14</sup> յեղաշրջումը, բոլշևիկնեան իշխանութեան հաստատումը Հայտառանում . . .

Այդ ութ ամսւայ ժամանակամիջոցը, պիտի խոսափանեմ միայն ենք, սոսկ իրեն անձնական բարեկամի, հիմաթափումների մի շրջան էր: Զերծ ճանաչում ու աշխարիս չէի հաւատում, թէ որչափ արագօրէն մեր լուազոյն ընկերները բարոյապէս լքում են . . . Զերտ մեր ասուրք կուսակցութիւնը. կային սոսկ անհաջումներ, որոնք տարւած են սոսկ մի հոգոսով՝ ստանալ լաւ պաշտօններ և ապահովել իրենց նիւթապէս . . . կային, ի հարկէ լաւ բացառութիւններ, բայց մթնոլորտը ընդհանրապէս այդպէս էր . . . եւ ես արդէն օգոստոսին որոշեցի հեռանալ Երևանից Պարսկաստան, եղբօրս մօտ այն ազօտ յայսով, որ գուցէ կարողանամ յետոյ զցել ինձ արտասահման . . . Բայց պատմական ախուր ու ծանր գէպքերը արգելք հանդիսացան, և նորից զիմակւեց ճաշակել բոլշևիկնեան ոէժիմը . . . Ճիշտ է, ես այլ հայեացք ունէի զէպի Խորհր. իշխանութիւնը. Քանի իմ ընկերների մեծամասնութիւնը, և ես չէի համարում դա մի գժրախտութիւն, մանաւանք, որ համազուած էի, որ բոլշևիկներին կը յաջողւի յետ վերցնել տաճիկներից Ղարսն, Արտահանն և Նախիջեանն, ապահովել ժողովրդի ֆիզիքական գոյութիւնը թէ արագին թշնամիներից և թէ սովից, բարւոքելով նրա տնտեսական վիճակը Ծուսաստանի օժանդակութեամբ . . . Սակայն յետագայ փասեերը ապացուցեցին, որ ես և ինձ նման փոքրաթիւ մտածողները չորաշար սխալւած ենք . . . Մի ամիս չանցած, սկսւեց կարմիր տեռոռորը<sup>15</sup>, բացի այդ ո՛չ մի շինարար աշխատանք, ո՛չ մի օգնութիւն Ծուսաստանից, ընդհակառակը՝ եղած պետական պաշարի ու հարստութեան մի չտեսնուած շռայլումն ու կողոպուտ . . . Ես պաշտօնավարում էի Նարկոնպրոտում<sup>16</sup>, իրեն երկրի Սերմանման բաժնի գլխաւոր վարիչ և վկայ էի իրագործութեան . . . Այդ անհեռատես, տկարամիտ, օտարաստի մեր իրականութեան համար քաղաքականութիւնը յաջորդաբար բերեց փետրւարի<sup>17</sup> 18ի ապստամբութեան և ապա ապրիլի<sup>18</sup> 2ի յեղաշրջման . . .

Փետրւարի 18ին բոլոր բանտերը լցւած էին ձերբակալւած մտածորականներով ու աշխատաւորներով մօտ 3000 հոգի . . . Ես ևս ձերբակալւեցի փետրւարի 11ին, և գատապարտել էի մահւան, եթէ 18ի ապստամբութիւնը չլինէր . . . Ինչ սոսկալի ապրումներ ունեցանք բանտում, որպիսի՞ սոսկումների վկայ եղանք, — այդ անհնարին է նկարագրել . . . նոյնչափ գժւար է պատմել ու արտայայտել գրչով այն խանդակառութիւնը, որ<sup>19</sup> ժողովուրդը ընդունեց մեր ազատագրութիւնը . . .

Աւիսի<sup>20</sup> նման բենեգատաների<sup>21</sup> ու հիւանդաս Աթարբէզեանի<sup>22</sup> քաղաքականութեան արդիւնք էր այդ. ուրախ եմ, որ ապրիլի 2ից յետոյ բոլշևիկները միանդամայն գատապարտեցին այդ քաղաքականութիւնը և իրենք վերցրեցին նոր և տեղի խելացի ընթացք: Ապրիլի 2ին<sup>23</sup>, ես Արարանի փրոնտում<sup>24</sup> էի. վերադառնալ Երեւան անկարող եղայ և 5000 փախստականների հետ անցայ գէպի Ալազեազի<sup>25</sup> բարձունքները . . . Այստեղ երկու շաբաթ թափառելուց յետոյ, ճանապարհեցինք 8 հոգով զէպի Ալէքսանդրապոլ, ճանապարհին ընկանք տաճիկների ձեռքը Ազին կայտրանում. մի ամբողջ գիշեր մահւան սպառնալիքի տակ մնացինք . . . 6 անգամ կողմանում մեզ տաճիկ զինւորները, և թողեցին մեզ վրայ սոսկ տակի շապիկները և վարթիկները. առաւօտեան մեզ յետ գարձրին, բայց ճանապարհին էլի մի երեք անգամ կողոպտեցին. հազիւ մի չորս վերաստ<sup>26</sup> անցել էինք սոսկումի վայրից, երբ նկատեցինք, որ նորից ասկեարաները<sup>27</sup> մեզ հետապնդում են . . . Հրացանների զարկերի տակ հազիւ փախստանք ու ապատեցինք . . . Երկար զանազան արկածներից յետոյ, յաջողւեց մի քանիսներին վերադառնալ Երևան. ես երկու ընկերով հասայ Ալէքսանդրապոլ և այնտեղ անզեկանութեց ընդհանուր ներման<sup>28</sup> մասին, շտապեցի Երևան ընտանիքս որոնելու . . .

Համայ Երեան և ի՞նչ . . . քաղաքը համարեա ամայի . . . փախել են մօտ 25.000 հոգի . . . յատոյ պարզեց, որ այդ թիւը շափականցրած է, փախստականների թիւը հասնում էր 15.000ի . . . Փախստականների մէջ են եղել և կինո ու երկու երեխան՝ Նատաշան և Քրիստափորիկը. Վազգէնս մնացել էր քաղաքում, խուճապի ժամանակ կորցնելով մօրը . . . Փախել էին դէպի Զանգեզուր . . . Եկող լուրերը փախստականների վիճակի մասին սոսկալի էին . . . Երկիւզը սրառւմս շտապեցի Թաւրիզ, որ այստեղից զնամ Զանգեզուր, գտնելու ընտանիքիս . . . 1921 թ. մայիսի 23ին հասայ Թաւրիզ և այստեղ նրանց գտայ ողջ առօղջ . . . Բայց այդ մատաղ ու թոյլ արարածները ինչչեր ասես չէին քաշել ճանապարհին . . . 7 օրով սովոծ, առանց հացի . . . Ամենքը ապշած են, թէ ո՞նց հասան տեղ . . . մի-մի կմախք էին դարձել . . . ցնցառիների մէջ . . . Ուրախ էինք, սակայն, որ ողջ ենք մնացել և նորից միասին ենք . . . չկար միայն մեծ որդիս, Վազգէնը, որին Թաւրիզ գալուց յատոյ ուղարկել էի Զանգեզուր մօրը որոնելու . . . (մի տող պակասում է իմ լուսապատճենում. Մ. Մ.) արդէն հասել են Թաւրիզ:

Շուտով հասան տխուր լուրեր, որ նրան կասկածելով, որ բոլշևիկ-լրտես է, բանտարկել են Գերուսոսիում<sup>29</sup> . . . Նորից ճանապարհ ընկայ դէպի Զանգեզուր փըրդիկելու որդուս այս անգամ իմ ընկերների ձեռքից . . . 1½ ամիս տանջւելուց յատոյ, ծախսելով իմ և եղբօրս վերջին կոպէկները ազատեցի և հիւանդ հասցրի Թաւրիզ . . . Այստեղ մի նոր բարոյական և նիւթական հարւած ստացայ ընկերներից . . . Ինձ և որդուս կասկածի տակ առան բոլշևիզմի մէջ և զրկեցին նիւթական օժանդակութիւնից . . .

Այսպէս վերջացաւ մեր Ոդիսէականը . . .

Մնում էր մի գործ, մի աշխատանք, մի ապրուստի ազրիւր գտնել. այդ էլ յաջողւեց. մի խումբ ընկերների հետ բաց արինք մասնաւոր գիմնազիա<sup>30</sup>. գործներս յաջող գնաց, թէև նիւթապէս ո՞չ ոքի մեզնից չէր ապահովում, աշակերտների թւի քչութեան պատճառով. ընդամենը 46 հոգի, որոնցից վճարում են սոսկ 30 հոգի . . . Ցուսով ենք, որ առաջիկայ տարին աւելի յաջող կը լինի:

Ակսեցի մի խումբ աշխատակիցների հետ Պարսկաստանի սոցիալ<sup>31</sup>-տնտեսական վիճակի ուսումնասիրութիւնը. շուտով պանք այդ աշխատանքների գնող. Յ ամիս յաջող աշխատեցինք, ստացանք լաւ վարձատրութիւն, սակայն գնողը անսպասելի կերպով հրաժարեց շարունակելու այդ աշխատանքները և մենք դադարեցրինք . . . ու նորից ընկանք ծայր կարուութեան մէջ . . . Ահա երեք ամիս է, որ ապրում ենք մի չնչին ուօճիկով՝ 18 թումանով ու պարտքերով զանազան խոնութներում . . . Օր օրի վրայ սպասում եմ, որ կենթարկեմ պատասխանաւութեան . . . նախատեսելով որ այս վիճակս քրոնիկոն պիտի լինի, կամ ամենալաւ դէպքում մի 6 ամիս կը տեմի, սկսել եմ դիմումներ անել արտասահման ընկերներիս (անձնական) խնդրելով փոքրիկ օժանդակութիւն, սակայն, խոստովանած, յոյս չունեմ . . . Պարզ եմ ասում, քեզ չեմ դիմում, գիտենալով, որ դու հազիւ ունենաս անձնական միջացներ: Բայց քեզ կը խնդրէի, եթէ որևէ գործ, աշխատանք, պաշտօն հնարաւոր է այստեղ կամ այլուր յաջողեցնել, ապա՞ աշխատի՞ր այդ ուղղութեամբ. ուրախութեամբ կը փոխադրութիւնը այստեղից հեռանալ ո՞չ միայն ազատելու տիրող լքուած կեանքից, այլև երեխաների կրթութիւնը ապահովելու նպատակով: Այժմ կասկածից դուրս է, որ Քրիստուֆորիկը տաղանդաւոր երեխայ է, և յանցանք կը լինէր թողնել, որ նա այս յետ ընկած, մեռած քաղաքում մնար ու կորչէր . . .

Ուզարկի՛ր քո և Արեգաք. գուցէ հնարաւոր կը լինէր թղթակցել, մանաւանդ եթէ միջոցներ ունես վարձատրելու. կարող էի ուզարկել և մեր ուսումնատիրութիւնները Պարսկաստանի սոցիոլ - տնտեսական - քաղաքական կեանքից. Երե ուղարկեիր ու կարդացած նին թերթեր՝ ոռուսերեն, հայերեն, զերմաներեն (ի հարկէ եթէ քեզնից զգալի ծախս չի պահանջում) ևս չափազանց շնորհակառ կը լինէի Այստեղ, կտրւած լոյս աշխարհից, տապակուում ենք . . .

Դէհ, այս անգամ կարծեմ բաւական է. մնում է, որ ասեմ, թէ երեխաները մեծացել են, մենք փոքր ինչ պառաւել. սովորում են մեր գիմնազիայում. յաճախ քեզ յիշում ենք. Լիդիա Միխայլովնան Մոսկվայում քեզ հետ ունեցած վէճերը, իսկ երեխաները մեր Մոսկվայի շրջակայքում կատարած զրօսանքը, երբ դու ասացիր [նախ] ոռուսերեն. Մ. Մ.] «Իսպիֆը՝ փայտահատ, Նատաշան՝ դռնապանուհի» . . . Ամենքն էլ ջերմանդին ողջունում ենք քեզ:

Գրի՛ր ինձ այս հասցեով՝ [նաև ոռուսերեն. Մ. Մ.] Թաւրիզ, Խառն գիմնազիա, ուսուցիչ Յովսէկի իվանովիչ Թաղեռոսեանին, Թաւրիզ, Պարսկաստան. Զերժագին Համբոյրներով՝

Բա Յովսէկի.

Յ. Գ. Լաւ է՛ և աւելի ապահով, եթէ գրես Առաջնորդարանի հասցեով [նաև Ֆրանսերեն. Մ. Մ.] Հայկական առաջնորդարան, յանձնելու ինձ:

Յ. Գ. Նամակս շատ ուշացայ, որովհետեւ հասցէդ միայն այժմ կարողացայ գտնել: Զերմ ողջոյններով՝ գրիր.

3/VIII 22 թ.

Բա Յովսէկի

### Ծանօթագրութիւններ

<sup>1</sup> Վէճնա = Վիեննա (Աւստրիայում):

<sup>2</sup> «Արեգ», գեղարվեստական, գրականագիտական և քաղաքական ամսագիր ու երկշարաթերթ, որ 1922 - 1924 թթ. Վիեննայում - Բեռլինում - Վիեննայում հրատարակել է Սիմեոն Յակոբեանը:

<sup>3</sup> Կուակցութիւնց. Հ. Յ. Դաշնակցութիւնից:

<sup>4</sup> Եկաեւեինուղար. այժմեան կրասնոդարի նախկին անունը, մինչ 1920:

<sup>5</sup> Ա - ի = Կամիսելի:

<sup>6</sup> Գենեկին Անտոն իվանովիչ, 1872 - 1947 (ԱՄՆ), 1918 - 1920 թթ. ռուսական քաղաքացիան պատերազմում հակայեղավուսական դինուած ուժերի հրաժանատարներից. 1920ի ազգութիւն 4ին Դրիմում հրաժանատարութիւնը յանձնել է Պ. Պրանգելին ու մեկնել Կ. Պոլիս:

<sup>7</sup> Լիկլիզացիա. ռուս. բառ՝ ըսուծաբարբար:

<sup>8</sup> Խովուսպիյակ. Կրասնոդարում Ուկ ծովի ափին ռուսական նաւահանգիստ:

<sup>9</sup> Զեմսվայական. Առուս զեմսվայական քառականական գրաւեց այս քաղաքան փնքնազարութիւնը, որ գաղարեցրեց սովորական իշխանութիւնը:

<sup>10</sup> Խեա. Իրոք, բարբառային, հնացած:

<sup>11</sup> Շնորհի. «Պատճառութիւն», որ միայն լաւ բաների համար է ասուում:

<sup>12</sup> Ղարս. Արևմտահայաստանի Կարս քաղաքի անուն թուրքական հնչում: 1920ի Հոկտեմբերի 30ին թուրքական բանակը վերջնականապէս գրաւեց այս քաղաքը, որ 1921ի Կարսի պայմանագրով անցաւ թուրքիային:

<sup>13</sup> Ալեքսանդրապոլ. արդի Հայաստանի լենինական քաղաքի նախկին անունը մինչև 1924 թ. յունուաթը. 1920ի զեկոնմբերի 2ին այսուեղ պայմանագիր է կնքուել Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան պատուիրակութեան և Թուրքիայի միջև, որ 1921ին անվաներ է համարուել, որովհետեւ այդ տարուայ գեկտեմբերի 2ին արդէն խորհրդային կարգեր էին հաստատուել Հայաստանում, և այդ հայկական պատուիրակութիւնը ոչ մի լիազօրութիւն չուներ:

<sup>14</sup> Ինկամբերի լեզուցումը. 1920 թ. գեկտեմբերի 2ին Հայաստանում խորհրդային կարգեր էին հաստատուել:

<sup>15</sup> Տեռու. ռուս. բառ՝ «ահարեկում»:

<sup>16</sup> Նարեկանացած առաջարկական ժաղավայրական վարչութիւն նշանակող ռուսերէն բառերի սկզբնաւուերից կազմուած յապաւում:

<sup>17</sup> Փետրուարի 18ի ապօսամբուրին. 1921 թ. փետրուարին դաշնակցականների գլխաւորած հակախորհրդային ապօստամբութիւն Հայաստանում: Բայ սովետահայ պատմագիրների՝ զըսդապատճառներից մէկը եղել է այն, որ տօնախուելով ռազմական կամունիզմի սկզբունքները, շատ գէպքում տեղական աշխատողները վերցնում էին ոչ միայն աշխատաւոր գիւղացիութեան պարենային աւելցուկը, այլև ամբողջ պաշարը, որը դժգոհութիւն էր առաջ բերում: (Հայ ծովովիդի պատմուրին, հատ. ի., Երևան, 1967, էջ 137): «Խոսվարանները» 1921 թ. փետրուարի 18ին գրաւում են Երևանը:

<sup>18</sup> Ապրիլի 2ի յեղաջրօնի. 1921 թ. ապրիլի 2ից սկսում է դաշնակցական տաւանտիւրային պարտութիւնը և փախուստը Զանգեզուր:

<sup>19</sup> Ուր. = ըսրով:

<sup>20</sup> Աւիս:

<sup>21</sup> Բենեքաս. ռուս. բառ՝ «դրժող, ուրացող»:

<sup>22</sup> Ալբարեկեան Դէսրդ, 1892-1925, 1921 թ. փետրուարին «Կովկասիան ռազմաճակատում Սովետական Ռուսաստանի արտակարգ յանձնաժողովի լիազօր Ֆ. Ալթարեկեանը», որի նախաձեռնութեամբ յայտնաբերում և ոչնչացւում են դաշնակցականների մի շարք գաղտնի կազմակերպութիւններ, ձերբակալում են դաշնակցական ակտիւ գործիչներից մի քանիսը: (Հայ ծող. պատմ., հատ. ի., Երև., 1967, էջ 139):

<sup>23</sup> Ապրիլի 2ին (1921 թ.) Կարմիր բանակի զօրամասեր գրաւում են Երևանը դաշնակցականներից:

<sup>24</sup> Ֆրոն. ռուս. բառ՝ «ռազմաճակատ»:

<sup>25</sup> Ալազեազ. Արագած լեռան թուրքական անունը:

<sup>26</sup> Վերու. երկայնութեան ռուս. հին չափ՝ 1,067 կիլոմետր:

<sup>27</sup> Ալիկեաց. ընդհանրապէս ըզինուորը նշանակող թուրք. բառ, յատկապէս թթուրքական զինուոր (արհամարհական):

<sup>28</sup> Եերման մասին որոշում. Խորհրդային Հայաստանի Ցեղեկոմի ններման մասին որոշումը հրապարակուել է 1921 թ. ապրիլի 10ին:

<sup>29</sup> Գերուսի. այժմ՝ Գերուսի, ՀՈՒՀ Գորիսի շրջանում փոքրիկ քաղաք:

<sup>30</sup> Գիմնազիա. Հնացած ռուս. բառ՝ «հանրակրթական միջնակարգ դպրոց»:

<sup>31</sup> Սոցիալ. ռուս. բառ՝ «հասարակական»:

<sup>32</sup> Կոլլուրական. մշակութային, ռուս. կոլլուրա մշակոյթի բառից կազմուած ածական:

<sup>33</sup> Կրիզիս. ռուս. բառ՝ «հզնաժամ» նկատելի է այս նամակուց անդամ, որ յեղափոխութիւնից առաջ էլ ռուսերէն օտար բառեր առատ են եղել արեւեհայերէնում:

## ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ



## ԴԱՅԱՐԵԱՆ ՄԵՐՈՒՆԴ

Մ Խ Ի Թ Ա Ր Մ Ս Ա Ս Ն Ե Ց Ի

(1260? - 1337)

ԺԴ. Դարու նշանաւոր վարդապետներէն մին է Մխիթար Սասնեցի, որուն վրայ ուսումնասիրութիւն մը հրատարակած է Գարեգին Վրդ. Յովսէփիսան (Վաղարշապատ, 1899, էջը 32):

Մխիթար Վրդ. Սասնեցի կամ Կերմանեցի ծնած է Սասուն շուրջ 1260ին: Կերմանեցի կոչուած է այն պատմառով որ իր հօրը մահէն ետք ընտանիքով տեղափոխուած են Կերմանից զիւղը:

Մխիթար իր նախնական ուսումը իրենց ազգական Անդրէաս կրօնաւորին մօտ առնելէ եւ հազիւ երիտասարդական տարիքը մտած բահանայ ծեռնադրուելէ ետք, աւելի բարձր ուսման տենչով գացած է Գլածոր, ուր նախ հետեւած է Ներսէս Տարօնեցիի (1281-4) եւ ապա նսայի Նչեցիի (1284-91) դասախոսութեանց: Ժամանակ մը ետք Նշեցիէն ստացած է վարդապետական գաւագան.

Մխիթար Վարդապետ մանաւորապէս հմտացած է Ս. Գրոց գիտութեան եւ աստուածաբանութեան: Ժամանակ մը բարոզչութեամբ շրջելէ ետք, հաստատուած է Մեծոփայ Վանքը, զրաղելով վարժապետութեամբ եւ գրչութեամբ. Ան իրրեւ ճարտար գրիչ կը պատրաստէր ծիռազիրներ եւ այդ առթիւ ստացած դրամը կը բաժնէր աղքատներուն:

Իր աշակերտներէն ծանօթ են Մկրտիչ և Դանիէլ վարդապետները: Մկրտիչ Մեծոփեցի գրած է իր վարժապետին համառօտ կենսագրութիւնը: Խոկ Դանիէլ Մեծոփեցի ներրող մը նուիրած է անոր յիշատակին որ անցած է Յայսմաւուրի մէջ:

Մխիթար Սասնեցիի զլսաւոր երկն է Փողովածու մը, բաղկացած էն ճառերէ եւ բարոզներէ, որոնցմէ շատերը աստուածաբանական եւ գաւանարանական բովանդակութիւն ունին:

Դրած է նաեւ Թուղթ մը ընդդէմ Լեւոնի Տոմարին եւ երկարնակ աղթարմայից:

Իր կենսագիրը, Մկրտիչ Վրդ. Մեծոփեցի, կը վկայէ թէ Մխիթար գրած է Յովհաննէսի երեք Կաթուղիկէ Թուղթերուն եւ Հանգիստին Մեկնութիւնները, որոնք սակայն մինչեւ հիմա երեւան չեն եկած. — Հայ Գրողներ, էջ 370-371:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՐԴ. ՕՐԲԵԼԻՆԱՆ

(1270? - 1324)

Ծնած է ԺԴ. Դարու երրորդ քառորդին վերջինը մօտաւորապէս: Որդին էր Օրբէլան Լիպարիտի եւ Նանայի: Ուսումը ստացած է Գլածորի վանքը՝ Եսայի Նչեցիի ծնորին տակ: Իրրեւ Սիւնեաց եպիսկոպոս ծանօթ է 1300 թուին, իրրեւ Արքեպիսկոպոս 1306 ին: Ան դրուատական տողերով կը լիշէ իր մեծանուն վարժապետը, 1300ին:

«Զծովացեալն իմաստիւք Աստուածաշունչ տառիւք հրնով եւ նորովք եւ արտաքին իմաստիցն տեղեկութեամբ՝ զիմն վարժապետ զիշակաւորն յամենայն ազգս Հայկազնեաց զմնծ պետն Եսայի, զարժանին ամենայն բարեաց յիշատակի, յիշեցէք բարեյիշատակաւ ի Տէր» (Յիշատակարանը ԺԴ. Դարի, էջ ծ59):

Յովհաննէս Եպիսկոպոս գովասանական մակդիրներով որակուած է ժամանակակից գրիչներէ, ինչպէս, «առւրը եւ ընտրեալ քաջ հոեստոր եւ անյաղթ սովիստո», «ճրշմարիտ եւ սուրբ իմաստասէր», եւայլն:

Կ'արծէ մէջ բիրել իր ուսուցչին՝ Եսայի Վարդապետի բարձր գնահատականը գրուած 1323 թուին. «Դարձեալ յիռեալ հիւսեսցի ընդ յիշատակեալս ամենայն բարի յիշման արժանաւորն արհիական վերատեսուչ այսմ նահանգի, որ է ազն սորին (Բուրթելի) ըստ մարմնոյ, վարժն յիմաստս եւ վսամն ի գիտունս, տէր Յովհաննէս մականուն Աւրպէլ, մետրապալիտ եւ այցելու Սիւնեաց երկուտասան գաւազանաց՝ մանաւանդ իմաստութեամբ եւ ուղարիւառութեամբ՝ ամենայն աշխարհի, որ է մեր սիրելի որդի ըստ փրկագործ երկանց բանին ծնընդեան» (Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 228, էջ 183):

Յովհաննէս Արքեպիսկոպոս. Օրբէլան մին է Գլածորի ազնուական սաներէն, որ իրրեւ Սիւնեաց արքեպիսկոպոս եւ մետրապոլիտ

շուրջ քառորդ դար իմաստութեամբ վարած է այդ երեւելի թեմին հոգեւոր առաջնորդութիւնը:

### Մ Կ Բ Տ Ի Զ Վ Ա Ր Դ Ա Պ Ե Տ

(1250? - 1310?)

Մկրտիչ Վարդապետ ծնած է ԺԴ. Դարու երրորդ քառորդին վերջերը հաւանաբար: Իր ուսուցիչները եղած են Գրիգոր Բջնեցի (+ 1298) եւ Խոսյի Նըցի:

Զինքը նախ կը տեսնենք Գլածոր 1298ին, իրեւ սպասաւոր բանի: Չորս տարի յատոյ, 1302ին, ան կը գտնուի Թեղենեաց Վանքը որպէս բարբի:

Իր գրչէն ծանօթ են երկու ծեռագիրներ: Ահաւասիկ հատուած մը այն տաղաչափեալ յիշատակարանէն զոր գրած է 1298ին:

«Ընդ նմին եւ զեղկելիս,  
վերագծող այսմ տառիս,  
ի մենաստանիս Գլածորիս,  
ընդ հովանեաւ Սուրբ Ստեփանոսիս,  
ծեռամբ անարժանիս Մկրտչիս,  
եւ դերանուն կրաւնաւորիս,  
որ սպասաւոր եմ լեալ բանիս,  
միայն անուամբ ուռչ ըստ գործիս,  
ընդ խնամաւթ վարժապետիս,  
կայծակնամաքուր մեծ հոեստորիս,  
անուանակիր մարգարէիս,  
որ յորջորջի իսկ նախիս:  
Յիշել հայցեմ միշտ զեղկելիս,  
եւ զծնաւզսն իմ ի բարիս,  
եւ զրաբունին իմ զըլծալիս,  
որո անուն Զուարթուն կոչիս,  
եւ զպատանիս իմ զՄարգիս,  
որ ընդ իս եւ սա իսկ պանդխտիս»:

(Յիշատակարանք ԺԴ. Դարի, թիւ 659, էջ 824-5):

Կ'արտագրենք մաս մըն ալ իր 1302ին գրած յիշատակարանէն:

«Եւ եղեւ աւարտ գրչութեան սորայլյարատեան նահանկիս, յաստուածաբնակ եւ ի գերանոչակ սուրբ ուխտո թեղենեաց . . . ծեռամբ թարմատար եւ անարհեստ գրչի Մկրտիչ կոչեցեալ, անուամբ միայն բարի, ի սոյն անապատէ . . . Արդ, աղաչեմ զամենայն պատահեալսդ սրբոյ մատենիս . . . յիշեսցիր . . . զնոգեհանճար

եւ զգերիմաստ բարունապետն իմ զհայրն հոգեւոր զեսահիս, զստացող սուրբ Կտակիս . . . Յիշեսցիր . . . եւս եւ զպատանիս Սարգիս Դպիկ, որ յոլով սպասաւորեաց մեզ» (Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 8):

### Մ Ա Ր Տ Ի Ր Ո Ս Վ Ա Ր Դ Ա Պ Ե Տ

(1270? - 1332?)

Մարտիրոս Վարդապետ ծնած է ԺԴ. Դարու երրորդ քառորդին վերջերը հաւանաբար: Բանի սպասաւոր Մարտիրոս Կուսակրօն բահանայի մասին կայ յիշատակութիւն 1318 թուին, այսպէս:

«Յանկ ելեալ աւարտեցաւ Մեկնութիւն Աղաւթական Բանից Աստուածաբան Աւետարանչին Յովհաննու ի թուին ԶԿէ, ծեռամբ ապիկար եւ փցուն զծաւղի Եփրեմի, հրամանաւ իմոյ սնուցաւղի եւ նզնազգեաց կուսակրաւն բահանայի Մարտիրոսի՝ բանի սպասաւորի . . . ի Վանս Գլածոր, ընդ հովանեաւ Սուրբ Ստեփանոսի, եւ սուրբ բարունապետին Եսայեայ» (Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 1-3):

Երեք տարի յատոյ, 1321ին, գրուած ուրիշ յիշատակարանէ մը կ'առնենք հետեւեալ տողերը:

«Արդ, գրեցաւ սա ի թվաբերութեան մերոյ հայկազեան տոմարի ԶՀ . . . ի վարժապետութեան սուրբ եւ բազմերջանիկ բազ հոետորաց Հայոց . . . Դաւթի եւ Եսայեա, ի հոչչակաւոր եւ սուրբ մենաստան համալսարանիս Գլածորոյ: . . . Շարունապետին Մարտիրոսի է Սուրբ Աւետարանս, մեղաւոր Կերիոնի զրած . . . Զարբամիտ սպասաւոր բանի զրազմերախտ եղբայրն իմ զՄարտիրոս, զստացող գանձուս յիշեա ի Տէր, նաեւ զբազմավէր հոգիս զկերիոն զծողիս» (Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 207):

### Մ Կ Բ Ա Ր Վ Ր Դ Ե Ր Զ Ն Կ Ա Ծ Ի Ւ Խ Ա Ր Վ Ր Դ Ա Պ Ե Տ

(1270? - 1340?)

Մխիթար Վարդապետ ծնած է երգնկա ԺԴ. Դարու երրորդ քառորդին վերջերը հաւանաբար: Որդին էր Պօղոսի եւ Տիրանցի: Բարձր ուսում ստանալու մտքով զացած է «ի մայրն իմաստից Գլածոր, առոտս Եսայեայ Վարդապետի, ի վարժումն աստուածիմաստ զրոց»: Այնտեղ հմտացած

է գրչութեան արու ևստին, եւ օրինակած է քանի մը ծեռազիրներ:

Անիրեւ վարդապետ յիշուած է 1303ին, ի Գայլիձոր: Հոն էր 1314 թուին, եւ իրեւ իր ուսուցիչը կը յիշէ Գրիգորիս Վրդ. Երգնկայեցին (Յաղմանցի):

Աւելի յետոյ, 1328ին, զինքը կը տեսնենք եկեղեաց գաւառի Երկայնի Վանքը, որը կը պարապի Աստուածաշունչի մը ընդօրինակութեամբ, որուն յիշատակարանին մէջ կը կարդանք. «Խուն ինչ աշխատեալ ազագուն եւ փցուն գրով տառատպեցի զպատմութիւն հնոյ դատաւորացն եւ թագաւորացն» (Յիշատակարանք ԺԴ. Դարի, էջ 211):

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ԲԶՆՈՑ (ԽԱՊԱԲ)

(1275? - 1332?)

Գրիգոր Արքեապ. ծնած է ԺԴ. Դարու Երրորդ քառորդին վերջերը հաւանաբար: Աշակերտած է Նշեցի Եսայի Վարդապետին, ինչպէս կը հասկցուի վերջինիս կողմէ գըրուած յիշատակազմութեան հետևեալ տողերէն:

«Եսայի սպասաւոր քանի, յետին բանասիրաց եւ կրսեր վարժապետաց, յարմարող եւ ստացող քերթողական տառիս, ետու գրել զսա ծեռամբ արթեպիսկոպոսին Բջնոյ՝ տէր Գրիգոր Կոչեցեալ, մականուն Խապար, որ կայր յուսումն կրթութեան առ մեր ընդ յամի մեծի տերութեան իշխանաց իշխանին Հայոց Բուրթելի ... ի թվիս ԶՄԸ (1309): — Ցուցակ Զեռ. Մշոյ, էջ 17:

Գրիգոր = Խապար սարկաւագ օրինակած է Պէրիարմէնիաս գիրքը, 1312ին, սհրամանաւ իմաստախոն Վարդապետին Վարդանայ» (Ցուցակ Զեռագրաց Ա. Յակոբեանց, Դ. Հատոր, 1969, էջ 550):

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՎՐԴ. ՇՈՐԾՈՐԵՑԻ

(ԵՐ ԶՆԿԱՑԻ)

(1275? - 1340?)

Յովհաննէս Շործորեցի ծնած է Երգնկա ԺԴ. Դարու Երրորդ քառորդին վերջերը մերծաւորապէս: Եր բարձրագոյն ուսումը ստացած է Գլածորի Վանքը, Եսայի Նշեցիի մօտ: Յիշուած է, 1302ին, իրեւ «սրբա-

զան բահանայ . . . սպասաւոր գոլով բանի մերծ ի կատարելութիւն»: Աւեմն կարճ ժամանակ մը ետք առած է վարդապետական աստիճան:

Յովհաննէս Վարդապետ, քանի մը տարի Գլածորի մէջ պաշտօնավարելէ յետոյ, անցած է Մործորի Ս. Աստուածածին Վանքը: Հոն սորված է Լատինիերէն լիգուն եւ զբաղած գրչազրական, ուսուցչական եւ գրական աշխատանքներով (1316 - 1321): Իր զբական երկերն են.

1. — Մեկնութիւն Մատթէի Աւետարանին: Ս. Ներսէս Շնորհալիի թերաւարտ Երկը շարունակած եւ լրացուցած է 1316ին: Տպուած է Կ. Պոլիս, 1825ին:

2. — Մեկնութիւն Խանիէլի, զոր պատրաստած է Բարձրերդցի Վարդան Վարդապետի խնդրանքով, 1316ին:

3. — Յաղագս Եօթն Խորհրդոց Եկեղեւոյ, Թովմայ Ագուինացիի, զոր թարգմանած է լատինիերէնէ, 1321ին, միջնորդութեամբ Բարթողիմէոս Ֆուանգ եպիսկոպոսին, «յղկեալ ըստ կարի զբառս եւ զբանս»:

4. — Քարոզգիրք մը, որ կը պարունակէ բան բարողներ, բատ Ս. Յակոբեանց Վանքի թիւ 1003 ծեռազրին:

5. — Համառօտ Տեսութիւն Քերականին, որ Յովհաննէս Պլուզի յօրինած ընդարձակ Քերականութեան համառօտութիւնը կը հանդիսանայ: Ներքին վկայութիւններով կը հաստատուի թէ օգտուած է նաեւ իր ուսուցչին՝ Նշեցիի քերականութենէն: Մործորեցիի այս երկին յօրինման թուականը մերծաւորապէս յայտնի կը դառնայ Ս. Յակոբեանց թիւ 1257 ծեռազրին շնորհիւ, որ օրինակուած է 1322ին: Սոյն գործը լոյս տեսաւ 1684ին, Լոս Անմելը, Լեռու Գ. Խաչերեանի աշխատասիրութեամբ:

Մործորեցիի ուսուցչական գործունէունէութիւնը ըստ Երեւոյթին շարունակուած է մինչեւ ԺԴ. Դարու Երեսնական թուականներուն վերջերը. — Հայ Գրողներ, էջ 360 - 361:

(2)

Ն. ԱՐՔ. ՄՈՎՀԱԿԱՆ

## ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹԻՒՆ Ա. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՈՀԱՐԻ(\*)

Տեղեկագիր Ա. Յարութեան Ցանուցին մեջ կատարուած Հայկական պեղումներուն մասին,  
ինչպէս նաև Ա. Գրիգոր Լուսուորիշ Ծկեղեցիին եւ Հանդերձից Բաժանման մատրան  
վերանորոգութեան առքիւ:

Սակայն ինչ որ մեզի համար պիտի ըլլար փաստերուն գերազանցը, գիւտն էր  
գծագրութեանը նաւի մը, որ գանուեցաւ 0.81 երկայն, 0.45 լայն և 0.39 խորք չտա-  
փերով, յատկապէս այս գծագրութեան համար յդկուած քարի մը վրայ, այս պատին  
արևելակողմը, ճիշդ այն կէտին՝ ուր պատը կը կազմէ գէպի հարաւ գարձող վերե-  
յիշուած տնկիւնը (տես պատկեր Գ, թիւ 17): Նաւահանգիստ հասած և իր առագաստը  
այլևս խոնարհած Միջերկրական Հռովմէտական actuaria կոչուած նաւ մըն էր անիկա  
(0.65 երկար, 0.31 բարձր), նաւին բռն մարմինը գծագրուած մութ-կուպոյտ ածուխ  
ներկով (charcoal), իսկ խոնարհած առագաստը՝ կարմրագոյն ներկով: Նաւին տակ  
կայ հետեւեալ Լատիներէն գրութիւնը, մութ-կուպոյտ ներկով: — DO MINE IVIMUS  
«Ո՞վ Աստուած, ժամանեցինք» (\*\*):

Թէ նաւին և թէ գրածն ին ոճը կը համապատասխանէ Յ. Ք. Ա. դարու սճին.  
ուրեմն անոր ժամանակը պէտք է ըլլայ Ա. դար Յ. Ք. և չի կրնար ըլլալ աւելի  
վերջին դարերու գործ, քանի որ Յ. Ք. Բ. դարուն այս վայրերը ծածկուած էին  
նոյն տեղերուն վրայ կառուցուած Ագրիանոսեան հեթանոսական Տաճարով: Իսկ թէ  
ովքե՞ր էին այդ ժամանողները: — Լատիներէնի գործածութիւնը հնթագրել կու տայ  
մեզ թէ անոնք արևմատքէն, Եւրոպայէն ժամանող քրիստոնեայ ուխտաւորներ էին,  
որոնք կու գային յուխտ և յերկրպագութիւն մեր Փրկչին Խաչելութեան և Գերեզ-  
մանի Սրբավայրերուն, և հետեւաբար իրենց ապահով ժամանումին գոհարանական ա-  
զօթքը կը գրոշմէին Գողգոթայի ետին գտնուող այս անշուք ժայռեղէն Սրբավայրի  
պատին: Նաւին խոնարհած առագաստը կրնայ ըլլալ նաև փաթորիկէն խորտակուած  
առագաստ մը, իսկ Do Mine Ivimus-ը կրնայ ըլլալ տագնապալից ճամբորդութենէ  
մը յետոյ նաւահանգիստ հասած ուխտաւորին գոհարանական ազօթքը:

Քրիստոնէական հնագոյն ուխտաւորութեան այս գծագրութիւնը այս կէտին  
վրայ մնապէս կ'արժեկորուի նաև անով, որ անիկա անժխտելի փաստ մըն է հաս-  
տառող Ա. Գերեզմանին և Գողգոթայի պատմական վաւերականութիւնը: Ուրեմն Ա.  
դարու քրիստոնեաները ուխտի կու գային հոն՝ ուր այսօր մենք ունինք Գողգոթան  
ու մեր Տիրոջ Ա. Գերեզմանը: Ասիկա շատ ուժեղ ներքումն է նաև Յողոքականներու  
Garden Tomb-ը (\*\*\*): Թէզին, որ 20րդ դարու նորութիւն մըն է:

Ասկէ անդին շարունակեցինք պեղումները մեր գտած վայրի ամբողջ յատակին,  
Պարպիցինք հոգը մօտ 3 մէթր խորութեամբ ու հասանք ժայռէ յատակին (bedrock):  
Գտանք երկու անշաղախ պատեր (տես պատկեր Գ, թիւ 2 և 3 պատեր): Հարաւէն հիւ-  
սիս ուղղութեամբ առաջինը (թիւ 2, պատկեր Գ), 5 մէթր երկայնքով և 2.4 մէթր  
լայնքով ու 2.92 մէթր բարձրութեամբ: Իսկ երկրորդը 5.58 մէթր երկայն 2.78  
մէթր լայն և 3.08 մէթր բարձր (Պատկեր Գ, թիւ 3): Այս պատերը հարաւային  
կողմէն կը վերջաւորէին մեր քիչ առաջ յիշած թիւ 1 պատավ, սակայն անկէ աւելի  
ցած գիրքի վրայ, անոր համար հանդիսանալով տեսակ մը պատուանգան: Իսկ

(\*) Տեղեկագրիս սկիզբը տեսնել: Սիրուի նախորդ թիւին մէջ (1989, Ապրիլ - Յունիս):

(\*\*) Սաղմոսաց գրքի 122րդ գլուխէն վերցուած արտայայտութիւն մը, որ հաւատացեա-  
լին երուսաղէմ ուխտաւորութեան գոհարանական երգն է:

(\*\*\*) Garden Tomb-ը երուսաղէմի Հին Քաղաքի հիւսիսակաղմը, Դամասկոսի դրան մօտիկ  
պարտէզ մըն է, որուն մօտ գտնուող ժայռակերտ բարձունքը և անոր կողքին գտնուող հնա-  
գրեան գերեզման-քարայրը Բաղոքականներ կը մատնանշեն որպէս Քրիստոսի խաչելութեան  
տեղն ու գերեզմանը:

հիւսիսակողմէն, այդ պատերը կը վերջանային կոստանդինեան պատին չհասած, մօտ մէկ մէթր ասդին, Անոնք երկուքն ալ շինուած էին Հերովդէսեան շրջանին (Ա. դար Ք. Ա.) Ռացած և վերստին գործածուած (reused) քարերով: Ուրեմն գարձեալ անոնց շինութեան ժամանակը պէտք է ըլլար շատ հաւանաբար Ա. դար (Յ. Ք.): Այս երկու պատերն ալ չէին հասներ մինչև յատակի քարաժայռը, այլ կ'աւարտէին քարաժայռէն մօտ մէկ մէթր բարձրութեամբ և հետեւաբար պատերուն տակ, մինչև քարաժայռը մեր կողմէ շինուեցաւ անկանոն քարերով և սիմէնթով պատուանդան մը: Եւ մեր կողմէ շինուած այս պատուանդան պատերուն և վերի հնագարեան մասերուն միջն դրինք ուե ներկով զատորոշման գիծ մը:

Նկատելի էր որ այդ երկու պատերն ալ հիւսիսակողմի իրենց վերջաւորութեան չունէին հարթ հաւասար կտրուածք, այլ կտրուած էին շեղակի և անկանոն կտըրուածքներով, ինչ որ յայտնի կը դարձնէր թէ այս պատերը կ'երկարէին մինչև կոստանդինեան Դ. դարու պատը (տես պատկեր Գ, թիւ 4) և թերեւ ալ անկէ անդին, և հետեւաբար կոստանդինեան պատը շինելու համար Դ. դարուն խորտակած են այդ պատերուն հիւսիսային ծայրերը: Ուրեմն այս պատերը պէտք է շինուած ըլլան կոստանդինեան պատէն առաջ:

Ա. դարու (Յ. Ք.) այս երկու պատերուն միջն գտանք նաև այրած մօխիրի և հողի խոռնուրդ շաղախի, երկու կտոր յատակի մը մասեր, յատակի ժայռէն (bedrock) մօտ մէկ մէթր բարձր հողաշերտի մը վրայ հաստատուած (տես պատկեր Գ, թիւ 15): Այս յատակէն մասնիկներ յանձնեցինք հնագէտ Տիար Մակէն Պրօշին, որպէսզի X Ray ճառագայթներու քննութեամբ հաստատէ ծեփ-յատակին ժամանակը: Օրեր յետոյ, Մակէն Պրօշի յայտնեց մեզի թէ անիկա Ա. դարու (Յ. Ք.) յատակ մըն է(\*): Նոյն ձեռվ և նոյն շինանիւթով յատակ մը ևս գտնուած էր Լատինաց Մագդաղինէի մատրոն աւանդատան պեղումներուն ընթացքին և միզմէ անկախաբար անոնք ևս հասած էին նոյն եզրակացութեան, համաձայն Լատինաց ճարտարապետ Հայր Քուանոյի վկայութեան, Շատ հաւանաբար, երկու պատերուն միջն գտնուող այս միջոցը ըլլար բնակութեան տեղի, գործածուած Ա. դարու քրիստոնեաներէն:

Իսկ նոյն տեղույն ժայռէ խորագոյն յատակը յայտնի կերպով քարահանքի մը յատակն էր: Էստ այնտեղ գտնուած կաւելէններուն, այս վայրը իրեւ քարահանք գործածուած է Ք. Ա. Ե.-Ժ. դար, առաջին Տաճարի ժամանակաշրջանը (First Temple Period) (տես պատկեր Գ, 16):

### ՄԱՏՈՒԻ ՑԱՆՈՒՆ Ս. ՎԱՐԴԱԿԱՆՑ ԵՒ ԲԻՒՐԱՒՈՐ ՆԱՀԱՏԱԿԱՑՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ

Այսպէս ուրեմն, մեր պեղումներով գտած էինք Ս. Լուսաւորչի զայդ խորան-ներուն կամ արևելեան պատին ետին ընդարձակ միջոց մը, աւելի քան 100 քառակուսի մէթր տարածութեամբ (9,8 × 10,3 մէթր) և մօտ 13 մէթր բարձրութեամբ. Հնագիտութեան համար ա՛յնքան արժէքաւոր միջոց մը, ուր ի յայտ կու դային պատմական շարք մը գարաջրջաներ այսքան փոքրիկ միջոցի մը մէջ, ինչպէս Ք. Ա. Ե.-Ժ. դարերը իր ժայռափոր քարահանքով, Յ. Ք. Ա. դարը իր մացորդ պատերով ու այրած մօխիրէ սալայտակով, Յ. Ք. Դ. դարը իր կոստանդինեան հիւսիսային և արևելեան պատերով, և, ինչպէս ըսինք քիչ առաջ, կոստանդինեան այդ պատերով գտած կ'ըլլայինք նաև կոստանդինեան պազիլիքային արևելեան սահմանը, Խաչակիրեանը՝ հարաւային պատովը և վերջապէս 20րդ դարը իր պէրօն արմէ ամրակուռ առաստաղին 1/3ը ժայռէր: Այժմ մեզի պարտականութիւն կ'իյնար այս պատմական տուեալներով հարուստ վայրը յարմարեցնել իրեւ տուն սրբազն պաշտամանց, իրեւ Մատուռ յանուն Ս. Վարդանանց եւ Հայ Նահատակաց:

(\*) Մակէն Պրօշի յետագային մեր պեղումներուն մասին գրած իր յօդուածներուն մէջ իր այս տեսակէտը փոխած էր և այդ յատակին ժամանակ կը նշանակէր Ք. Ա. Ե. դարը:

Այս ուղղաւթեամբ ստանալէ յետոյ Ձերդ Սրբազնութեան հաւանութիւնը և պատրաստուած յատակագիծերու վաւերացումը, ձեռնարկեցինք գործի:

Մեր գտած միջոցը ի բարձրութեան վերածեցինք երկու մասի սալայատակով մը, որ իրեն համար պատուանդան ունեցաւ հարաւէն հիւսիս երկարող երկու հաստարեատ Ա. գարու պատերը և որոնց օժանդակ ունեցանք նաև երկաթեայ նոր գերաններ: Այդ նոր սալայատակը Ս. Լուսաւորչի յատակէն 1,15 մէթր ցած էր, իսկ միջոցին բնական ժայռէ յատակէն 4 մէթր բարձր: Սոլյայատակի այդ ներքեւի մասը կարելի էր իշնել միջոցին հիւսիս-արևմտեան անկիւնին վրայ բացուով և հիւսիսային պատին կից քարակերտ աստիճանով մը: Այս նոր սալայատակը հիւսիսակողմէն չէր միանար հիւսիսային պատին, երկուքին միջև ձգեցինք մօտ մէկ մէթր լոյնքով բացութիւն մը, որ ծածկուած էր երկաթեայ ցանցով մը, որով հիւսիսային և արևելեան պատերը հնագարեան իրենց ամրող գեղեցկութեամբ քարաժայ յատակէն մինչև գագաթ տեսանելի կը մնային: Սոլյայատակին վրայ քանի մը տեղեր այսպէս երկաթ ցանցով պատուհաններ ձգեցինք, որպէսզի կարելի ըլլայ վերէն դիտել գետայարկի հնագիտական տուեալները:

Վերնամասը վերածեցինք մատուի մը, որուն արևելեան կողմը կանգնեցինք սեղան Ա. Պատրաստի, որուն պատկումը եղաւ, փոխան սրբանկարի, հայկական մեծագանգուած, թեւաւոր, քարակերտ և քանդակուած խաչը — Գեղարդի մէկ խաչին հետեւողութեամբ — անոր համար որ մեր այս նոր մատուաը շարունակութիւնն էր այրին՝ ուր գտնուած է Ա. Խաչը, և յետոյ, խաչը վերազանց խորհրդանշանն էր մեր բազմահազար նահատակներու սրբազան ողջակիզումին: Մատուաը լուսաւորուեցաւ հայուն երկաթեայ ելեքտրական փոքր ջաներով և կանթեղներով, և յարմար լուսարձակներով:

Այսպէս ուրեմն, Ա. Յարութեան մեր նուիրական սեփականութիւններուն վրայ կ'աւելնար նոր մատուա մը ևս, հնագոյնը Տաճարի բոլոր մատուաներուն. —

**Մատուա Սրբազն յանուն Ա. Վարդանանց եւ բիւրաւոր նահատակացն Սզգիս Հայոց**

Ա. Վարդանանց մատոււէն գէպի Ս. Լուսաւորիչ բացուող երկրորդ դուռ մըն ալ բացինք, մատոււի արևմտեան պատին վրայ, ճիշդ Ա. Կարապետի սեղանին ետին, նիշին ուղիղ կեդրոնէն, որ պիտի ծառայէր նաև ներքնամտուի օդին շրջափոխութեան: Եւ որովհետեւ վերոյիշեալ նիշին բոլոր քարերը իրենց վրայ քանդակուած ունէին հայկական խաչեր, մենք բացուած դրան խաչազարդ քարերը առանց փացընելու զետեղնցինք բացուած դրան անցքին երկու կողմի պատերուն (Պատկեր Գ, թիւ 10 և 11):

Այս օրերուն, երբ բոլորովին վերջացած էր Ա. Վարդանանց մատուաի կարգաւորումը, Ղպտոց երուատէմի եպիկոսուուը խորայէլի կրօնից Նախարարութեան բողոք կը ներկայացնէր, թէ Հայոց Պատրիարքարանը իրենց Տէյր էլ-Սուլթան վանքի ներքև պեղումներ կը կատարէ և նոր տեղեր կը բանայ: Նախարարութեան մէկ ներկայացուցիչը Ս. Յարութիւն գալով ուղեց ստուգումներ կատարել: Հաստատեցինք թէ մեր պեղումները ոչ մէկ կազ ունին իրենց վանքին հետ և մերժեցինք նեթարկուի արտաքին որևէ հրահանգի:

Ա. Վարդանանց մատոււը պէտք էր ապահովել նաև իր տանիքէն, մանուանդ ձմեռնային անձրեաջուրերու ներթմափանցումին գէմ: Ա. Վարդանանց մատրան մեր կողմէն շինուած պէտէ առաստաղին վերև կար միայն մօտ մէկ մէթր թանձրութեամբ հողաշերտ մը, որուն վրայ հաստատուած էին Հապէշաց Տէյր էլ-Սուլթան վանքին միայարկանի խարխուլ վանական խուցերը, այդ հողէ սալայատակի վրայ: Եւ որովհետեւ մենք չէինք կրնար Հապէշաց վանքէն ներս այսպիսի շինուարական աշխատանք մը կատարել համաձայն գոյալիճակի (Status Quo) տրամադրութեան և նախընթացներուն, հետեւաբար 27 Օգոստոս 1975ին գիմեցինք կրօնից Նախարարութեան

Քրիստոնեաներու յատուկ գրասենեակի տնօրէնութեան, որպէսզի Ս. Վարդանանց մատուռի արտաքին երեսը սիմէնթապատուի: Կառավարութեան կողմէ կատարուած սոյն աշխատանքը տևեց մէկուկես ամիս և մեր նորագիւտ մատուռը ապահովուեցաւ իր տանիքէն ըլլալիք ձմեռուան անձեռքյին ջուրերու հաւանուկան թափանցումէն և ա:

ՊԵՂՈՒՄՆԵՐ Ս. ՀՈԽՍԱԽՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԵՒ Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ ՄԱՏՐԱՆ  
ՀԻՄՄԱԿՈՂՄԱՆ ՊԱՏԷՆ ԱՆԴԻՆ

Բ. Մ Ա Ա

Նկատած էինք թէ Ս. Վարդանանց նորագիւտ մատուռին վերե գտնուող ժայռէ կիսառաստաղը, ինչպէս նաև ներքեւը, գետնայարկին մէջ գտնուող ժայռէ յատակը (որ առաստաղին հետ միակառուր ամբողջութիւն մըն է), կը շարունակուին Ս. Վարդանանց մատուռի հիւսիսակողման, կոստանդինեան պատին վերնէն և ներքեւէն: Մեր կասկածները, թէ հիւսիսակողման պատէն անդին պէտք է ըլլայ ուրիշ միջոց մը, աւելիսվ հիմնառուեցան: Հետեարար, 1975 Զգոստոսի վերջերը, Ս. Վարդանանց մատրան 2.80 մէթր հաստութեամբ կոստանդինեան հիւսիսային պատին ընդմէջէն դուռ մը (պատկեր Գ, 11) բացինք և անցանք պատին միւս կողմը, ուր մեզի գիմառորեց հողի հակայտեան լիցք մը: Չեռնարկեցինք պարպել զայն և շատ շուտով մեզ յայտնի դարձաւ թէ մեր վերե ունէնք ժայռակերտ առաստաղ մը, որ շարունակութիւնն է Ս. Վարդանանց մատուռի առաստաղի ժայռակերտ մասին: Հետզհետէ յայտնի կը գառնար որ հիւսիսակողման այս հատուածը մեծաւ մասմբ պաշտպանուած է նոյն ժայռակերտ առաստաղով, և հետեարար այս կողմի պեղումները չունէին Ս. Վարդանանց մատուռի գժուարութիւններն ու վատանդները:

Հողի ամբողջուական պարպաւմէն յետոյ, այս մասին մէջ գտանք միջոց մը, 22 մէթր երկայն, 5-7 մէթր լայն, իր ամենէն լայն արևելեան մասին մէջ, և մօտ 13 մէթր բարձր: Նորագիւտ այս միջոցը դէպի արևմուտք հետզհետէ կը նեղնար: Առաստաղին  $\frac{3}{4}$  ը ժայռակերտ էր, իսկ մետաղալ մէկ չորրորդին վերե կառուցուեցաւ հաստորեաս, երկաթ գերաններու վրայ յենած երկաթ-պէթօն տանիք մը (այս միջոցը յետ այսու պիտի կոչենք Բ. Մաս):

Գտնուած միջոցին հարաւային կողմը եզերուած էր ամբողջութեամբ կոստանդինեան պատով, իսկ արևելեան, հիւսիսային և արևմտեան կողմերը եզերուած էին քարաժայռով: Առյն քարաժայռը դէպի արևմուտք հետզհետէ կը նեղնար միջոցը, մօտենալով կոստանդինեան պատին, և ի վերջոյ միանալով անոր, կը վերջաւորէր մեր գտած այս Բ. մասի միջոցը: Ճիշդ այս կէտին, կոստանդինեան պատին ընդմէջէն դէպի Ս. Լուսաւորիչ առաջնորդող դուռ մը բացինք, որուն բացուածքը ուղիղ կը համապատասխանէր Ս. Լուսաւորչի աջակողմեան Ս. Վարապետի խորանին մօտ, կոստանդինեան որոտին վրայ գտնուող պահարանին (պատկեր Գ, թիւ 11): Այս դուռով մենք կ'ունինայինք չորս նորարաց դուներ, որոնք իրար կը կապէին Ս. Լուսաւորիչ եկեղեցին, Վարդանանց մատուռը և հիւսիսակողման պատէն անդին գտնուող միջոցը կամ Բ. մասը եւ որովհետեւ այս Բ. մասին ժայռակերտ յատակը (bedrock) մօտ 4 մէթր ցած էր Ս. Լուսաւորչի յատակէն: Հետեարար, Բ. մասէն դէպի Ս. Լուսաւորիչ և Ս. Վարդանանց մատուռ բացուող դուները իրար կապելու համար Բ. մասին մէջ գտնուող հողի շերտ մը ձգեցինք կոստանդինեան պատին տակ տանց պարպելու և անոր չուրջ կառուցինք հողի փլաւզման արգելք-պատ մը և հողին վերեի մակերեսն ալ սալայատակելով կազմեցինք բարձրագիր նրբանցք մը մէկ դունէն դէպի միւսը:

(Յարունակելի՝ 3)

Կիյիրէջ ԵՊԱ. ԳԱՐԻԿԵԱՆ

Աւրահակիչ Ս. Շարութիմի 8անարի  
վերանորոգութեանց

## ՑԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԸԹԱԶ

### ԱՄՍՈՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

ՄԵԽԱՆԻՄ ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕԲ

Յունիս 15ին Ամեն. Ս. Պատրիարք Հայրը (Ընտրեալ Պատրիարք Տ. Մեսրոպ Արքապս. — Մ. Խ.) Լիբանան մեկնեցաւ քանի մը շարթուան հանգիստի և օդափոխութեան համար: Սրբազան Պատրիարք Հայրը, Լուսահոգի Տ. Թորգոմ Պատրիարքի մահէն ասգին, գրեթէ կորուցացած էր իր հանգիստը: Կը տառապէր անքութենէ, Բժշկական յանձնաբարութեամբ և Միաբանութեան թախանձանքին տեղի տալով էր որ Սրբազանը յանձն առաջ կարճ ժամանակեայ օդափոխութիւնը: Սրբազան Հայրը իր օդափոխութեան ընթացքին պիտի մեայ Գիքֆայա, Անթիկասի կաթողիկոսարանի հովոցը: Արդէն իսկ վերադարձած պիտի ըլլայ յառաջիկայ Վարդավառի տօնին (Յուլիս 16) կատարելու համար քահանայական ձեռնադրութիւնը Ընծայաբանի այս տարուան Գ. գասարանի սարկաւագներուն թիւով ութ հոգի:

(«Սիոն», 1939, ԺԴ, Տարի, Յուլիս,  
(Թիւ 7, էջ 276):

Ա. ԵՐԱ.ԴԱ.ԲԶ Ա.ՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕԲ

Յուլիս 17, Երկուշաբթի, Լիբանանի իր կարծատե օդափոխութենէն վերադարձաւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը: Թէև կը սպասուէր իրեն աւելի կանուխ, կատարելու համար այս տարուան ձեռնադրութիւնները Վարդավառի տօնին, սակայն բժշկական յանձնաբարութեամբ անհրաժեշտ դատուած էր գէթ շաբաթ մը ևս երկարածել օդափոխութեան այս շրջանը: Վերադարձաւ Սրբազան Հայրը զգալուպէս կազդուրուած: Այս պարտասումները, որունց ենթարկուեցաւ իր կատարած ձեռնադրութիւններու և երկարածիգ պաշտամունքներու ընթացքին հաստատեցին թէ արդարե վերադարձ էր իր ցանկալի առաջդրութիւնը:

(«Սիոն», 1939, ԺԴ, Տարի, Օգոստոս,  
թիւ 8, էջ 306):

### ՆՈՐ ԶԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

23 Յուլիս, կիրակի օր, Ընտրեալ Պատրիարք Ամեն. Տ. Մեսրոպ Արքապս. Նշանեան հանգիստը Ս. Պատարագ մասոյց Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ և կուսակրօն քահանայ ձեռնադրեց Ընծայաբանէն ընթացաւարտ Սարկաւագներէն վեցը: Անոնց կ'ընկերանար Բարգէն Սրկ. Գասարձեան, որ ատենէ մը ի վեր կ'ուսանէր մեր մօտ, ծառայելու համար Ֆրանսա իրբե ամուսնացեալ քահանայ:

Զեռնադրուողներն էին հետեւալները. Կարապետ Սրկ. Սիրունեան, ծնեալ Ատանա՝ 1917ին, որ եղաւ Տ. Կոմիտաս Արեղայ. Ժիրայր Սրկ. Ուկանեան, ծնեալ Աղեքսանդրիա՝ գարձեալ 1917ին, որ եղաւ Տ. Գրիգոր Արեղայ, Վարդգէս Սրկ. Տէրունեան, ծնեալ Խզմիր՝ նոյն տարին, որ եղաւ Տ. Զաւէն Արեղայ, Յովսէփ Սրկ. Ապատեան, ծնեալ Այնթապ՝ նոյն թուականին, որ եղաւ Տ. Բարգէն Արեղայ, Աւետում Սրկ. Վարդանեան, ծնեալ Եղեսիի՝ գարձեալ նոյն տարին, որ եղաւ Տ. Յակոբ Արդ. և Աւետիք Սրկ. Մանուկեան, ծնած 1919 ին՝ Պաղտատ, որ եղաւ Տ. Թորգոմ Արեղայ (նոր վախճանեալ Պատրիարքին անունով): Իսկ Բարգէն Սրկ. Վերակոչուեցաւ Տ. Պետրոս Քահանայ:

Առաջին երեքը կարգաթթող եղած են, չորսորդը անժամանակ մահացաւ Արժանթին, իսկ վերջին երկութը 1966էն ի վեր կը մնան նոյն վայրը, մին Եպո.՝ իրեւ Առաջն. Հար. Ֆրանսայի, իսկ միւսը՝ Արքապս.՝ Հիւս. Ամերիկայի Արեւելեան թեմին:

Լուսաբարապետառութեան բարձր պաշտօնին կոչուած Հոգ.՝ Տ. Կիւրեղ Վրդ. Խորայէլեանի տեղ, Ա. Թարգմանչաց Վարժարանի Տեսուչ նշանակուեցաւ Ս. Ուխտիս երկարամարդ և զարգացած Միաբաններէն Տ. Ակրովիք Վրդ. Մանուկեանը:

### ԵՆՈՐՃԱԲԱԾԽԱՋԻԹԻՒՆ

Յուլիս 29, Երամթ երեկոյին ժամերգութենէն ետք, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Վարդավագնեան Մայրագոյն իշխանութիւն տուաւ Ս. Աթոռոյո Լուսաբարապետ Հոգ.՝ Տ. Կիւրեղ Վարդավագետի (Խորայէլեան, հետագային Պատրիարք):

(Նոյն, էջ 304 - 305):

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Եր. 1 Յուլիս. — Ս. Գր. Լուսաւորչին (Ենի կ վիրապէն): Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի աւանդատան Ս. Լուսաւորչի Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ: Մանկասարեան:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահէց Գերշ. Տ. Կիւրեղ Եպու: Ապա ձնրադիր Տէր Ռումբեաս երգուեցաւ:

● Կիր. 2 Յուլիս. — Տօն Կարուղիկէ Եկեղեցւոյ Ս. Էջմիածնի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Խուրեն Վրդ. Յովակիմեան: Գերշ. Տ. Կիւրեղ Եպու. Նախագահէց «Հայրապետական Մաղթանքէին»:

● Եր. 3 Յուլիս. — Ս. Մէծին ներսին եւ Խաղայ Եպիկոպոսին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիրը ժամարարն էր Հոգչ. Տ. Խոմիտու: Եկեղեցէին Եպու:

● Կիր. 4 Յուլիս. — Բարեկենդան Ս. Լուսաւորչի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Խոմիտ Վրդ:

● Ուր. 14 Յուլիս. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահէց Գերշ. Տ. Սեան Եպու:

● Եր. 15 Յուլիս. — Ս. Գր. Լուսաւորչին (Գիւ Եւխուաց): Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Ս. Մակարայ մատրան մէջ, ուր ըստ աւանդութեան թաղուած է մասունքը մեր Հաւուտոյ Նօր: Ժամարարն էր Հոգչ. Տ. Պուռան Վրդ. Ալճանեան:

● Կիր. 16 Յուլիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Նոր Երաւանակէմի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Զջիանեան, որ քարոզեց երեկուան տօնին մասին:

● Դշ. 19 Յուլիս. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահէց Գերշ. Տ. Կիւրեղ Եպու:

● Եշ. 20 Յուլիս. — Ս. Թարգմանչաց Վարդապետացն մերց Անհակայ և Մերովայ (Տօն Վազային): Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

● Եր. 22 Յուլիս. — Ս. Տրդալյ Քաջաւորին եւ Աւիւն Տիկնօջնի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիրը ժամարարն էր Հոգչ. Տ. Պուռան Վրդ. Ալճանեան:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահէց Գերշ. Տ. Սեան Եպու:

● Կիր. 23 Յուլիս. — Գիւ Տիկոյ Ս. Ասուածածնին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Աստուածածին, Տիրամօր Սուրբ Գերեղ մանին

վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Վրդ: Երթ ու գարձի թափունեցը գլխաւորեց Գերշ. Տ. Սեան Եպու:

● Ուր. 28 Յուլիս. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահէց Գերշ. Տ. Գալիթ Եպու:

● Եր. 29 Յուլիս. — Երեսաւան արակելացն Քիսասի եւ Պողոսի Երեսաւաներող առաքելոցն: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Պողոսի վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Խոմիտ Վրդ. Պողոսեան:

● Կիր. 30 Յուլիս. — Բարեկենդան Վարդապահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Զջիանեան:

● Ուր. 4 Օգոստ. — Նախատօնակի պաշտուեցաւ Մայր Տաճարի Ս. Էջմիածին մատրան մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Ս. Սեան Եպու:

● Եր. 5 Օգոստ. — Ցիւտակ Տապանին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Էջմիածին ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ:

— Կէսօրէ ետք, Ամեն, Ս. Պատրիարք Հայրը Ըրաշավառով մաւոք գործեց Մայր Տաճար, ուր նախագահաց Այլակերպութեան մէծահանդէս նախատօնակին, որմէ ետք կատարուեցաւ Տեառնեղոր գահակալութեան Նուրիուած հանդիսութիւն: Արարողութեան ներկայ եղան Խորայէի հիւանդանոցներուն մէջ գարմանուող Հայրենական երկրաշարժի զոհերը:

● Կիր. 6 Օգոստ. — ՎԱՐԴԱՎԱՐՈՒՄ (Տօն Ալլակերպութեան Տեառն): Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց Լուսաւարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպու: Գաղանեանեան:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Անդիսապետն: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Դաւիթ Եպու:

● Բչ. 7 Օգոստ. — Ցիւտակ մեռելոց: Մայր Տաճարի Ս. Գլխադիր մատրան մէջ Ս. Պատարագը մատոյց Հոգչ. Տ. Մեսրոպ Վրդ. Ասողւեան: Ներքին գալթին մէջ կատարուեծ հոգհանդուեան կարգին նախագահէց Գերշ. Տ. Դաւիթ Եպու:

● Ուր. 11 Օգոստ. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահէց Գերշ. Տ. Կիւրեղ Եպու:

● Եր. 12 Օգոստ. — Ս. Թարգմանի առաքելոցն եւ Անդիսայի կուսին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիրը ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմիտ Եպու:

● Կիր. 13 Օգոստ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Հոգի Վրդ. Յովակիմեան: Ապա կատարուեցաւ Հոգի Վրդի արարողութիւն, նախագահութեամբ Գերշ. Տ. Կիւրեղ Եպուի:

● Բչ. 1 Օգոստ. — Այսօր սկսաւ Ս. Կոյսի վերափախման տօնը կանխող կէս-հանդիսաւոր պատարագներու մատուցումը, Տիրամօր Ս. Գերեղ մանին վրայ ի Ս. ԱԾածին (Գեթսեմանի):

● Եր. 19 Օգոստ. — Նվիսոսի Ս. Ժաղովոյն (431): Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. ԱԾածին: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ռազմիկ Վրդ.:

● Կիր. 20 Օգոստ. — Բարեկեղան Ս. Ասուածածինի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ գարձեալ ի Ս. ԱԾածին: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գուշան Վրդ. Ալճանեան: Քարոզեց Գերշ. Տ. Դաւիթ Եպս.:

● Ար. 25 Օգոստ. — Նախատօնակը պաշտըւցաւ Մայր Տաճարին կից. Ս. Էջմիածին մատուին մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Ռազման Եպս. Դարիոփեան:

● Եր. 26 Օգոստ. — Տօն Շողակարի Ս. Էջմիածինի: Ս. ատարագը մատուցուեցաւ ի Ս. ԱԾածին: Ժամարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Զգդանեան:

— Կէսօրէ եռք, Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Սահակեանի գլխաւորութեամբ, Միարանութիւնը ինքնաշարժերով իջաւ Գեթսեմանիի ձորը ու Հրաշափառով մուտք գործեց Ս. Ասուածածինայ Տաճար, ուր պաշտուեցան ժամերգութիւնն ու Նախատօնակը:

— Իրիկնագէմին, հռն ու շտուած և կիեցէի և Հակման կարգերուն ևս Նախագահնեց Գերշ. Հանդիսապետ Մրրազանը:

● Կիր. 27 Օգոստ. — ՎերԱՓիսիուՄն Ս. ԱՊՏՈՒԾԸՆԻՆԻ: Այս մեծ տօնր այս տարի գուգաղիոված ըլլայով Յանաց Ս. Կոյսի Ննջման տօնին, մեր Հանդիսութիւնները կասան և աւարտեցան սովորականին կանուխ: Առաւօտեան Ժամը 7.30ին, գարձեալ Գերշ. Տ. Դաւիթ Մրրազանի գլխաւորութեամբ, Միարանութիւնը ինքնաշարժերով իջաւ Գեթսեմանիի ձորը ու Հրաշափառով մուտք գործեց Ս. Ասուածածինայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց, տօնին խորհուրդին շուրջ քարոզեց և Անդաստանին Նախագահնեց Գերշ. Հանդիսապետ Մրրազանը:

— Կէսօրէ եռք, Մայր Տաճարին մէջ ևս կատարուեցաւ Անդաստանն, որուն, ինչպէս նաև Նախատօնակին, Նախագահնեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

● Բշ. 28 Օգոստ. — Յիշաւակ մենելոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գլխադրի մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան: Հանգստեան կարգին Նախատօնակը: Գերշ. Տ. Սեան Եպս.:

● Եր. 2 Սեպտ. — Է. օր Վերափոխման: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Ա. Ասուածածինայ խորանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Մերոպ Վրդ. Ասողեան:

● Կիր. 3 Սեպտ. — Է. օր Վերափոխման: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի մեր վերնատան երաշխաւոր Ս. Ասուածածին մատրան մէջ: Ժամարարն էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Գերշ. Տ. Վաղարշ Եպս. Խաչատուրեան:

● Բշ. 4 Սեպտ. — Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախագահնեց Գերշ. Տ. Դաւիթ Եպս.:

● Գլ. 5 Սեպտ. — Ս. Յովակիմայ և Աննայի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Գեթսեմանիի Ս. Ասուածածինայ Տաճարին մէջ, Հայր Յովակիմի գերեզմանին վրայ: Ժամարարն էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Հոգչ. Տ. Հայրիկ Վրդ. Գլաւյճեան:

● Եր. 9 Սեպտ. — Ս. Թովմայի առաքելոյն: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադրի: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ռազմիկ Վրդ.:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախագահնեց Գերշ. Տ. Դաւիթ Եպս.:

● Կիր. 10 Սեպտ. — Գիւտ Գօւոյ Ս. Ասուածածինի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Գեթսեմանիի Ս. Ասուածածինայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Սահակեան: Մայրութեան գաղափարին շուրջ քարոզեց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպօս: Կատարուեցաւ հոգենանգստեան պաշտօն՝ երեք օրեր առաջ Տաճարի մաքրութեան մասնակցողներու (տիկիններ և օրիորդներ) հանգուցեալ համար: Ներկայ էր գաղութիս մեծամասնութիւնը: — Հոգեստուրճ տրուեցաւ ապա Գեթսեմանիի պարտէղը:

● Եր. 11 Սեպտ. — Նիկիոյ Ս. Ժաղովոյն (325): Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադրի: Ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Վրդ.:

● Կիր. 17 Սեպտ. — Բարեկենդան Ս. Խաչի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Պուսան Վրդ.:

● Դշ. 20 Սեպտ. — Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախագահնեց Գերշ. Տ. Սեան Եպս.:

● Եշ. 21 Սեպտ. — Խնուն Ս. Ասուածածինի: Առաւօտուն, Գերշ. Տ. Սեան Եպս. Կարփակեանի գլխաւորութեամբ, Միարան Հայրեր ինքնաշարժերով մեկնեցան Գեթսեմանիի ձորը ու Հրաշափառով մուտք գործեցին Ս. Ասուածածինայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց Գերշ. Հանգիստապետ Մրրազանը:

● Եր. 23 Սեպտ. — Տօն Եկեղեցւոյ ի Ենաւական Ս. Խաչին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադրի: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Տ. Վարեգին Արքեպօս:, որ ապա Կիւրեղ Մայր Տիրամօր Վափորով Վախուացը Աւագ Սեղան:

— Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Նախագահնեց իրիկնագէմին, Մայր Տաճարին մէջ պաշտուած և կիեցէի և Հակման կարգերուն:

● Կիր. 24 Սեպտ. — Տօն ՎերԱՓՍՄն Ս. ԱՊՏՈՒԾԸՆԻՆ (529): Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց

Լուսաբարտապետ Գերշ., Տ. Գարեգին Արքեզոս, որ քարազեց խաչին խորհուրդն և անոր մարմատառած զանովաթեան գաղտփարին շարքը: Գերշ., Տ. Կիւրեղ Ազոս, Խախագահեց Կարապետ և Գրիգոր Մելղանեան բարերար եզրարա հաղուերած համար կատարաւած տարեկան հաղուենագոտեան պաշտամանը քիչ:

— Կէսօրէ հոգք, Գերշ., Լուսաբարտապետ Մըրտզանէց Խախագահեց Մայր Տաճարին մէջ կատարաւած խաչվերացի մէծ Շնորհատաւին:

\* Ար. 25 Օկտո.- թաշանկ մահեց: Մայր Տաճարի Ա. Գէլիսարի մատրան մէջ պատարացից Հոգչ.: Տ. Անուշաւան Վրզ. Զաշանեան գիրզ, Զաշանեան գիրշ., Տ. Գարեգին Ազոս, Խախագահեց Հոգինեան գուշտամանը քիչ, որ կրիւնեաւ Պատիթը, Տ. Կիւրեղ Գարերարը շիրժին մաս:

\* Եր. 30 Օկտո.- Տօն Խոյի: Ա. Գատարաց Ժամանակաց Մայր Տաճարի Ա. Նշան Գերենամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ.: Տ. Մինոս Վրզ. Անուշաւան:

## ՊԱՇՏՈՆԱԿԱՐԱՔ

\* Գչ., 4 Օստիի.- Մրկոյեան, Ամերիկայի Միացեալ Խահանգաց Անկախութեան 213 թատրիկարձին առթիւ, Ամերիկան Բնուհան Հիւպատոսին կողմէ, Հիւպատոսամրանի պարտէցին մէջ տրաւած ընդունելութեան ներկայ գունակեցան Լուսաբարտապետ Գերշ., Տ. Գարեգին Արքեզոս, Հոգչ.: Տ. Թազմիկ Վրզ. և Տիար Դէկոր Հիւպատոսի:

\* Ար. 7 Օստիի.- Կէսօրէ հոգք, Հոգչ.: Տ. Թազմիկ Վրզ. Խերկայ եղան Յոյն-Կաթոլիկ-Ներու եկեղեցին մէջ կատարաւած ձանօթքիչի Առաւա Գիշարայի յաւզարկաւարութեան:

\* Ար. 14 Օստիի.- Կէսօրին, Թրանստան Ան Յեզ Ամերիկան թեան 200 ամերիկին առթիւվ: Ֆրանկուական Բնուհան Հիւպատոսին կողմէ, Հիւպատոսամրանի պարտէցին մէջ տրաւած Ընդունելութեան ներկայ գունակեցան Լուսաբարտապետ Գերշ., Տ. Գարեգին և Գերշ., Տ. Անուշաւական Բնորպական եկեղեցութեան նորման Հոգչ.: Տ. Թազմիկ Վրզ. և Տիար Գերշ. Հիւպատոսի:

— Կէսօրէ հոգք, Խոյն առիթով Տ. Անուշաւական մէջ, Ֆրանկուական Հիւպատոսի ներկայաւութեամբ մատաւուած Ա. Պատարացին և պարտէցի տրաւած ընդունելութեան ներկայ եղան Գերշ., Տ. Կիւրեղ Ազոս, և Հոգչ.: Տ. Թազմիկ Վրզ.:

\* Եր. 15 Օստիի.- Խոյն առիթով և Խոյն վայրին մէջ տրաւած ընդունելութեան ներկայ եղան Գերշ.: Մըրտզանէն և Հոգչ., Հորմէն զատ, Տիար Գերշ. Հիւպատոսի:

\* Գչ., 18 Օստիի.- Պատանական Հիւպատոս քազմաքեն պաշտամանվ մէկնելուան առթիւ, Հիւպատոսամրանի մէջ տրաւած ողջիրթի ընդունելութեան ներկայ եղան Լուսաբարտապետ Գերշ., Տ. Գարեգին Արքեզոս, Հոգչ.: Տ. Թազմիկ Վրզ. և Տիար Գերշ. Հիւպատոսի:

— Գերշ., Տ. Գարեգին Ազոս, Անհակեան, Միացեալ Ա. Արքային, Ժամանեց Ա. Աթոռ, ահարար մեալու համար մէր մէջ:

\* Ար. 21 Օստիի.- Սպահական Հիւպատոսը կրածէլուի այցելութեան եկա: Պատրիարքարան:

\* Գչ., 25 Օստիի.- Խամական Հիւպատոս Մըրտզի Ֆէլիքի քազարէն պաշտամանվ փախարաւելուն առթիւ, Հիւպատոսամրանի մէջ կայցած կրածէլուի ընդունելութեան ներկայ եղան Գերշ., Տ. Կիւրեղ Ազոս, և Տիար Հիւպատոսի:

\* Եր. 5 Օգոստ.- Հայաստանի երկրաշարժի ազէտեաները, թիւսվ 61, որոնք 28 Ասէնին ի վեր կը զարձանաւէին Խորայէլի հիւպատոսանց ներկայ Հայաստան՝ Հայքու և Թէլ Հայումէր, Թէլ Ազիքի մաս, իրենց որբ տնօգույն Երևանպէտ: Խախա այցելեցին Ա. Յարաթեան Տաճարը, ուր հարկ եղած բացատրութիւնները տացան Գերշ., Տ. Կիւրեղ Արքազանէն և ապա աշշէցան մատքէն, յետոյ Տաճարի զանուզան մասերան շարք բացատրութիւնները տրաւեցան իրենց Տ. Կիւրեղ Արքազանէն: Ակնելով Հըրացաւանի առթիւ, Կառաւ Տաճարի զանուզան մասերան թիւսված մէջ Արքազանէն, ապա աշակեան անոնք թան գէպի Մայր Հայրենիքը:

\* Կիր. 13 Օգոստ.- Ա. Արքային երկատարզ Միացեալ Հոգչ.: Տ. Եղիշիկ Վրզ. Պայտեան շրու օրուան համար ներ Սըրքէն ժամանեց Ա. Աթոռ:

\* Եր. 17 Օգոստ.- Աւագ Թարգման Հոգչ.: Տ. Թազմիկ Վրզ. և Տիար Գ. Հիւպատոսի ներկայ եղան Լուսաբարտապետը որտերն մէջ տրաւած Տօքրիլի հիւպատոսութեան: Լուսաբարտապետ հազերականները համագումարի փական առիթով:

\* Ար. 1 Օկտո.- Այսոր վերաբարձրաց Ա. Թարգմանաց Արքուու պական Վարժարանը, համակայ ամառանցին արձակուրզէն յետոյ Մըրկոս աշակերտութեան թիւն է 100:

\* Եր. 2 Օկտո.- Կէսօրին, Թրան հազերականները երկնեա պատուիրակութիւն մը այցելեց Պատրիարքարան:

\* Կիր. 3 Օկտո.- Մրկոյեան Հոգչ.: Տ. Անուշաւան Վրզ. և Տիար Գ. Հիւպատոսի ներկայ պատուեցան ինքնէւթիւն մէջ կայցած կատարաւած պարտէցի արաւանիւթեան հանգէնիքները:

\* Գչ., 5 Օկտո.- Սպահական Խոր Հիւպատոսը իր առաջին այցելութիւնը տաւա Պատրիարքարանին:

## Տ. ՏԻՐԱՑՐ Ծ. ՎՐԴ. ՏԵՐՎԻԶԵԱՆ

(1909 — 1989)

«Ոխոնդի նախարար համարին վերջին էջիրը մամուլէն գուրս կու դարձնորդէն կը Ամերիկանայ թերթերէն ցաւով տեղեկացանք թէ շիֆած է կեանքի ճրագը Գուլիֆորնիայ թեմի բազմարդիւն նազեռը մշակներէն Հազ. Տ. Տիրացր Մ. Արդ. Տերվիզեանի, Շաբաթ, 25 Փետրուարին, իր 80րդ տարեան լրամին:

Առաջնի անունով Ամեր, հանգաւցեալ ծնած է Զարսանեագ՝ 1909ին, Ահճ Եղանակին սրբանուալի՛ ինքնինք կը զանէ Առար Երկիր, Արարատիան Ուրանցին մէջ, և ապա Երևանոցէմի ժամանակուարտցէն ներս, որուն ընթացքը աւարտելէ հաք կը ձեռնադրուի. Առարկանց 1928ին՝ Երանաշնարէն Տ. Եղիշէ Ա. Դաւրեան Պատրիարքէն, իսկ Բնիշայրանի քառամեայ բաժինը աւարտելուն, 7 Օգոստոս 1932ին, կուսակրօն Քահնանեայ՝ Երջանկայիշատակ Տ. Թորգոմ Գուշակեան Պատրիարքէն, իրն ածակից ունենալով Ա. Աթոռայա այժմու Գոհնակալ Տ. Եղիշէ Պատրիարքը, վախճանեալ Լուս ապրարազեա Տ. Հայրիկ Արքեպոս. Ասլունեանը և վախճանեալ Տ. Ասպիկ Ապո. Դաշտարեանը: Վարժծ է զանազան պաշտոններ, նախ Ա. Աթոռայն ներս և ապա, երկոր տարիներ, Ամերիկա: Զեանոգրուած տարին իսկ կաչուած է Հայուակալի պաշտոնին, 1935ին ընտրաւած է անզամ Տնօքէն Ժազավայ, ստանձնեալ նուն Հակաշոազի և աւանի աւշ՝ Այնմատից Տեսչի պաշտոնները մինչև 1941, երբ կանչուած է հագաւելու Եափայի Հայ գաղութը և ստանձնեալ Տեսչութիւնը Ա. Գլխադիր վարժարանին: 1943 Առաջին հայոցնի Լիբանան, գործանուանելու համար Ազգուիէի Բաւժարանին մէջ: 1947ին Ա. Աթոռ է վերստին, իրեք տարիներ վարելով Տեսչութիւնը Կիւլպէն կեան Մատուցարանին: Անոյ կ'անցնի Գույիփորնիա, ուր կը մնայ մինչև իր մահը, իրաց առեալ վանական տագնուպի շրջանը, երբ հոսանքն քշուելով կարճ տակն ըբկրեի Արևոսացէմ: Մայրոգոյն Վարդապետի տարին ստացուած է Ամերիկա:

Հանգաւցեալ շանէր գրական ժառանար ձիրք ու շնորհ: Այնուհանգերձ ունիք իր գրչէն աջրուացանկը, Օրբանեանի «Ազգագույնամշ»ի ահսակ մը համարաբար, որ արդիւնքն է երկարատե ու համբիրատար աշխատանքի:

Հայր Տիրացր իր վերջին տարիները անցաւցած է Հանգաւան Տան մը մէջ: Վախճանեալ մին է այս հազերարականներէն, որոնք առանց պանակէն աւնենալու իրենց լանջքին, բարորանուէր ու անողմանի գործանէւթեամբ փառաւորած ին կրտսական սքեմը և փառաւորած ևն անգի: Եւ ասիկա զանցուակի արժանիք մը չէ իրն համար: — Հանգիստ իր յազնատանջ սնկուներաւ:

\* Աշ. 11 Ուկոտ. — Այսօր վերտրացաւեցած ժամանք, Վարժարանն ու Ընծայրանի: Ամեն, Ա. Պատրիարք Հայրը տուարիլ խրատական մը խռուցաւ 40 աշակերտաւուն, որոնցմէ 18ը ամիս մը առաջ հասած էին Լիբանանէն: Նոր Տեսչու Հայուական էլեկտրական Հազ. Տ. Մերար Վ. Գ. մէջ:

\* Աշ. 14 Ուկոտ. — Եկաորին, Յ. Մ. Ս. Ա. ի մէջ, ի պատի Ակեղեցական Հանգաւամբի ժամանակադ Հայուականի Երեցներու տրաւած հաշկերոյթին ներկայ գանձական գերը, Տ. Գասիր Գ. Հինգինեան:

\* Աիր. 17 Ուկոտ. — Երեկոյեան, Ակեղեցական Եւենթ ձորէ հեկեղեցաւ մէջ: Canon Peter Crux Տան Ֆանագրութեան ներկայ կաշտ գերը, Տ. Գասիր Ս. Հազ. Տ. Անգ. մը մի վրգ:

\* Աշ. 21 Ուկոտ. — Երեկոյեան, Լուսերաց կանեկրու հեկեղեցաւ մէջ, Արար-Լուսերաց կան համայնքի կազմութեան 30 ամենակին և համայնքապես նախի Կառար Ազգի կազմութեան ձեռնազրութեան 25 ամենակի առիթներով կայտացած արարուգութեան և յաշարգու ընկառակալութեան ներկայ եղան Գերը, Տ. Գատիկ Եղիշէ Ապոկի: Հազ. Տ. Անգմիկ Վ. Գ. և Տիրու Գ. Հինգինեան:

\* Աշ. 28 Ուկոտ. — Հրեւական նոր Տարուայ (5750) առթիւ, Ա. Պատրիարք Հայրը շնորհաւութեան հեռագիր յզեց Խորացէի Հայուական վակէն, Հայիի Հերեցների, Ալերդապես վակէն, Եցինք Եւմիրի, Թնւութի Նորիսպան վակէն: Տագ Եիւանցքիրի և Երաւանցէմի Բագրատուպեան վակէն, Թէտի Պոլլէքի:

## ԱՆԴՐԱՆԻԿ ՇԱՌՈՒԿԵԱՆ

(1913 - 1989)

Մեծ է կարևոսը Հայ (և մասնաւորաբ Շիքիւրանայ) Գրականութեան, ժամանակագր իր հաստարման ու բազմապատկ կողմիներէն Անդրանիկ Շառուկեանի, պատահած Փարիզի մէջ Շառաթ, 20 Մայիսին, 70 տարիքին:

Մեծ նպեսին ուրբացած = երկար տարի առաջ բացած է իր ուշերժ հիմքին մէջ =, ինքընք կը գտնէ Հայեա, ամիս որբանց (աւրեկ սասցած իր ոպրութեար հետագայքին պիտի արձանացնէր ԱՄԱՆԿԱԹԻՆ ԶԱՅՆՑՈՂ ԱՎՐՈԳԻԿ ու առանձինի հայութին մէջ, ապա Հայկացին Կրթութան, մինչև 1928, և հունիս ուրիշն Փարանեան մեմարտին ի Պէտրութ: 1934-41 ուսուցիչ է Հայեաի Զաւարեան Կրթութանը: Անոյ կ'անցնի Հրազդարակութեան, Հրատարակեալ և Նոյնիրին, ամիս իրր ամսացիր, և ապա, 1953-ին սկսեալ, իրր շարութաթեաթ Պէտրութի մէջ, շարունակեալ քազարական ամենէն գոգին պայմաններու տակ մինչև 1983, իրր կը ստիպարի հնանատ ու անցնի Թրանսունի լոյս սատանը: Զավանեանի սԱՆԱԿԻԹՈՒԹԻՆ խուսափեածն եաք, և մինչև քնազին ամսացիր Հրատարակեաթինը 60-ական թուականներուն, չնայի բիւն եզաւ ամենէն առելի վնասուած գրական թերթը արտասահմանի տարածքին: Զնաքէ ձեռք կը խռէինք զայն մեր երիտասարդութեան:

Հնայիրին կամ սթուգթ ու Սրեանը մին մինակ բառ պիտի զային անձանացնելու անունը այս զարքին գրացէարին և ոգջամին հրազդարակութին, որ իրեն բախտակից ու գրիթէ տարեկից վանէ-Վահեանը և Ա. Բէխանի համ մաս կազմեց Պէտրութի «Գրական Սրբակ» ընկերութեանը (բանասեղծութիւն), աշխա Սրազներ, Նոր Համարաներ, և Բրազյուն Հայեացը և այլ գործեր:

Իր յիշտակին նույրուած ժուտ ու սկզբ այս տագերէն եաք հանգիստ կը հայ ցիւնք իր առնեցաւը հազին ու կը մազթենք որ հնականի տարիքին:

## ՕՐ. ՍԻՐԱՐՓԻ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍԵԱՆ

(1896 - 1989)

Մեծ է նմանապէս կարևոսը Հայ Բանուիրութեան, մանգը անոր անձնագույն քրմանիքին, Սիրարփի Տէր Ներսէսեանի, պատահած զարձեալ Փարիզի մէջ, Զարեւ շարթի, 5 Առւրիսին, Յամենայ յառաջացեալ տարիքին:

Պարփան է հզած ձնոզագոյրը պատահական այս հայունիքին, որ քիուրին էր Օրմանեան Պատրիորքի, և որ հայ բանուիրութեան ու հնազայն զարութեան ընծայութեան կենաք մը գերազանց սպարականին ու բնթացիկին գրանին նիրքի սունգ ընտանիքան կետնիքն, բլլուզ, գեթ արտասահմանի մէջ, միակը իր սկսակիցներէն հայ բանուիրութեան ուրութի մէջ գրիթէ տէն որ ոպրոց ու չնուզ:

Իր մանը թէն ոչ անժամանակ, սկսայն չի գոտըրի ըլլուէ ցաւուի, մանուանգ որ բրգացած տարիները շատ գմանարա յաջողած էին կարգել մաս մը իր երիտասարդական բանեցէն ու աշխենէն ու այխատանքի անոպա կառուցէն:

Խնկագայքի Յանյան Էխաէն ուստանէ եաք, սրիարգ իր սկսամբ կատարել բազարած է Արքապատ, նոյն ի ժնի և ապա Փարիզ՝ Արքապատ Հայունացներ, ուր մնացած է մինչև 1963, Փրօֆեսուարի սիսուս ունենալ 1946-ին: Արջած է աշխարհի տէն կարեար կեզրանները և զանազան Աշեմերիկան համարաբաններու մէջ: Քանից եզած է նոյն Արքապատ, իր քրոջ հայ, պատահած համար Ա. Աթառոյն Զենագրատան մայր ու հնագրայմ զանձերէն:

Օր. ՏԵՐ-ՆԵՐՍէՍԵԱՆ ունի նոյն Հայեան և Անգլիան հրատարակութիւններ: Գիտնաք թէ քիչ են իր մատին զարւած այս տագերը: Հանգիստ իր հոգին:

**Ո. ԱԹԱՋՈՅՑ ԿԵՐԵՎԵԼԵԱՆ ՄՈԼՏԵՆԱԴՐԱՆՔ ՇՆԱՐՀԱԿՈՎԱՌԻՄ ԱՌԱՋՈՅՑ ԱՌԱՋՈՅՑ ԱՌԱՋՈՅՑ**

**ԱՌԱՋՈՅՑ Է ՀԵՑԵԼԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿԱԽԹԻԵՆՆԵՐԸ**

Հայ Գիրը 1512-1600 թուականերին = Նիներ Ա. Առկանեան, թ. Ա. Կորկոսեան և Ա. Մ. Առգարեան: Հայ Հնատիկ Գրքի Մատենագիտութիւն = Համուր Ա. Առաջարանը՝ Ն. Ա. Առկանեանի, Խմբգրթ. Ա. Իշխանեանի: Երեան, 1988, էջ 863: Նոր Դարմիթացք Կրօնի = Զարժայր Մ. Վարդ: Կեզիրեան: Հին և Նոր Աւագի Պատմաթիւնը Նախագառատառաստական Կորպերու համար: Բ. Տպագրութիւն: Խաթանցու, Տպագրիչ = Հրատարակիչ՝ Առկոր Արքանամեան, 1943, էջ 95:

Գիրը Առզմանց Դաւթի = Բատ 1868 ին Երևանագէմի մէջ Տպագրուած Բնագիրին: Առուածալուն Առկոր Գրոց Շնուռնակարութեան Կողրան: Գրաբար և Այխարանքարու: Երևանագէմ, Զիթենեաց Լեռ, Ձեռանիքեան Տպարան, 1988, էջ 453:

Առունասիրութիւններ և Համարաբառներ = Մարտիրոս Մինասեան: Ժնե, Դաւկանեաց Ազգայրէների Հաստատութեան Հրատարակութիւն, 1989, էջ 225:

Գործի և Թղթերի Համարաբառներ (Պատուկոն 1895 թ տպագրից) = Հեղինակ՝ Կայն, Ժնե, 1989, էջ 671:

Կերպագարդ Հայկական Ցեղազիրներ Միսիթարեան Միարանութեան ի Վիճենա = Հայրէ և Հերմուս Բաւշաւգէն: Աշխատակցութեամբ Եւս Օրմէկը ժանիքի, Համառա Գիրմաներէն բնագրէն Հայերէնի թարգմանեց՝ Հ. Գ. Տէր-Պաղանեան: Վիճենա, Միսիթարեան Տպարան, 1978, էջ 45 + 80, 250 տպատակներով:

Ուշամատեան Երուսաղէմի Հ. Մ. Ռ. Մ. ի = Կորո Հեքիսեան: Երևանագէմ, 1988, էջ Ապրուած Խոներ = Առֆան Վարդապետ Տէրտէրեան: Թարսիթս, 1989, էջ 79, [117], Բազուածք Աւետարանէն (Պատկ Ա.): Հեղինակ՝ Կայն: Առներէու, 1988, էջ 51:

Կոմիտաս Վարդապետ = Հեղինակ՝ Կայն: Առներէու, 1988, էջ 10:

Մեծ Պանքը Հանգրուաններով (Հայերէն և Անգլերէն) = Հեղինակ՝ Կայն: Թարսիթս, Տաղաւար Թարզներ = Հեղինակ՝ Կայն: Թարսիթս, 1988, էջ 16, [1988, էջ 12]: Մեր Պատարագը = Վազգէն Ա. Կաթազիկոս Պալճեան: (Բայխորիստ = 1945 թ.): Մայր Աթոռ Ա. Եջմիածին, 1988, էջ 58:

Անրախու Վանականներ = Առգնանէս Թամանեան: Երեան, 1989, էջ 15:

Հնդկական Ժողովրդական Հէրիաթներ = Անգլերէնից թարգմ: Անս Միքայէլեան: Աշխարհի Ժողովրդական Հէրիաթներ: Երեան, 1989, էջ 176:

Հայկական Մշակոյնը = Արկազյառ Մատ: Երեան, 1989, էջ 42:

Ուձնան Բառարան Հայկազինան Լեզուի = Վերաբուտարակութիւն: Անբիրոս, Տպ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանի Կրիիկոս, 1988, էջ 849:

Լեզու Նախնեաց = Պերոս Ա. Գէտիրեան: Գրաբարի Դասագիրք: Բ. Հրատարակութիւն, սրբագրուած: Արկազյառ, Օփէքթ Զաւալիի Տպարանի, 1989, էջ 248:

Ուիկ Հայերէն Բառեր և Հայոցն Փոխառութիւններ = Առֆայի Ա. Իշխանեան: Երեան, Համարաբառական Հրատարակութիւն, 1989, էջ 106:

Զրոյցներ Հայերէնի մասին = Լեռն Համագերեան: Երեան, 1989, էջ 34:

Աշնանային = Առկոր Ա. Մանուկեան: Օրու Յ. թիւ 13: Մեներդ և զուգերդ՝ զաշնանարի ընկ: Առաք՝ Վահրամ Մագեանի: Բ. Տպ., Արքունէյ, 1989, էջ 12:

Հայկական Ժողովրդական Երզեր = Թաթուս Ալթանեան: Հեղինակին Մշակմանը: Գիրք Ա. = Երզի-պարի Անամուգի համար: Երեան, 1988, էջ 116:

Անմիտական Բառազնութիւն = Տքթ. Թիւզուգ Հայուսնեան: Գէտրութ, 1988, էջ 387:

Լիոները Կանում և հե (Բանասակագծութիւններ) = Գևորգ Աշոտ: Երեան, 1988, էջ 177: Առիտանայ Կանազագուարիների Եաշնամուրային Տրիոներ = Զան Ա. Գէրգիեան: Երեան, 1988, էջ 147 + 88 + 40:

Առկոր Անվանմաններ = Աշոտ Տանիկեան: (Այ վերաբուտարակութիւններ, Ա. Իկունից): Երեան, Հայուսնեանի Ակադեմի Տան Հրատարակութիւն, 1970, էջ 64:

- Արքիարք Արքիարքան — Ստեփան Շահպազ: Պէտրով, 1988, էջ 620.
- Յովհաննէս Զէրինեան — Անժելա Յովհաննիսիսան: Երևան, 1984, էջ 175.
- Դարաւոր Կոյամարտ — Մակիչ Վ. Արզումանեան: Երևան, 1989, էջ 766.
- Արիոթեան և Քաջութեան մէջ Վախկոտութիւն Զխառննէր — Արէլ Արիզայ Օդուշչան: Թորոնթօ, 1988, էջ 16.
- Թուրքական մութուվվաթը և Հայերը (Օսմանեան Կայսրութեան Զուլողական Քաղաքականութեան Պատմութիւնից) — Դոկտ. Յ. Ա. Անտեսան: Վիճիթարկան: Տպարան, 1985, էջ 128.
- Հետազոտական Ակնարկներ — Հեղինակ՝ նոյն: Հատոր Ա. Վիճննա, 1984, էջ 168.
- Թակարդին Շուրջ (Արձակ Գրութիւններ) — Վահէ Օշական: Նիւ Եսրք, 1988, էջ 295.
- Միքանի Երկինքը (Բանաստեղծթ. ) — Արթուր Անդրանիկեան: Երևան, 1989, էջ 81.
- Մինաս Վրդ. Ամդեցի Պատրիարք Երուսաղէմի (1630-1704 Նոյեմբեր 24) — Կարապետ Եպո. Ամառանիւ: Վիճննա, Միջթարեան Տպարան, 1984, էջ 112. [էջ 259.]
- Կեանը և Յաւերժութիւն — Վարդան Աւագ Քչնչ. Տիւրկէրեան: Լոս Անձելըս, 1988,
- Հեղծակը (Թառերախոզ) — Արժան Վարդանեան: Խթանսպուլ, 1989, էջ 139.
- Ուկիայլ Մնծղան (Պատմաւածքներ) — Ռուֆոյէ Դաղանչիստ: Երևան, 1988, էջ 342.
- Չափիացած Վէրք (Աէպ) — Ստեփան Արտչաջինան: Հատոր Ա. Երեան, 1989, էջ 510.
- Դադր Վէրքով ու Երգով — Յովհաննէս Հաննէսեան: Լոս Անձելըս, 1988, էջ 217.
- Հայկական Հետացանկ (Հայերէն և Անգլերէն) — Հարաւային Գալիքոսոսիս: էջ 380.
- 1989 Armenian Directory — Yellow pages. (In Armenian & English). Southern California. Business and Residential Listings.
- Alexander* — Abraham Terian (Introduction, Traduction et Notes par lui). Vel de Ratione Quam Habere Etiam Bruta Animalia (De Animalibus) e Versione Armeniaca — 36. Paris, Editions du Cerf, 1988, pp. 223.
- Le Comportement de Chrétiens Vis-à-Vis Des Musulmans* — A. Gessarentz. Traduit de l'allemand par: Susanne Garabédian. Montélimar, 1988, pp. 44.
- Images pour un Culture Armenienne* — Dissonanze. Milano, 1984, pp. 95.
- The Anticipation and Prevention of Genocide in International Conflicts* — Vahakn N. Dadrian. Some Lessons from History. Genesco, State University of New York, Int. Journal of Group Tensions, pp. 205-214.
- Excavations in Jerusalem (1961-1967)* — A. D. Tushingham. Volume I. Toronto, Royal Ontario Museum, 1985, pp. 528 + Maps + Sections.
- Armenian Rugs from the Gregorian Collection* — Arthur T. Gregorian & Joyce Hampshire Gregorian. Photographs by Douglas Christian. Needham, Mass., 1987, pp. 200.
- Haiastan* — Panagoum. Album. Paris, 1989, pp. 78.
- Treasures in Earthen Vessels* — Harry M. Missirlian. Short Essays of Inspiration, Comfort and Joy. Fresno, Armenian Evangelical Union, 1988, pp. 264.
- Description of Jerusalem* — Christopher Zefarovitch. (In Bulgarian). Sofia, 1986, pp. 53.
- Exos Mose* — Annie Kapikian. Poésie. Paris, 1983, pp. 52.
- Essays* — Vahan H. Tootikian. Southfield, Michigan, 1986, pp. 139.
- Perspectives: Religious, Literary and Armenian* — Vahan H. Tootikian. Southfield, Michigan, Armenian Heritage Committee, 1989, pp. 128.
- Architecture of Ancient Armenia* — Leningrad, Aurora Art Publishers, 1988.
- Bazhbeook Melikyan (Painter)* — Ruben Drampian. (Text in Russian). Moscow, 1970.
- Minas Avetissyan* — Genrikh Igityan. (In Russian). Moscow, 1970, pp. 115. [pp. 103.]
- Martiros Saryan (Painter)* — (Text in Russian). Moscow, 1968, pp. 54.
- Armenian Day Schools: Prospects and Challenges* — Roxanne Bezjian. Printing by Vahe Derounian, San Diego, California, 1988, pp. 86.

- Historical Survey of Haykian Settlements in the Former Dutch East - Indies* — The Hague, Netherlands, typewritten in 1988, pp. 13 + 2 + 4.
- The Lost Voices of the World* — Tim Cross. An International Anthology of Writers, Poets and Playwrights. London, 1988, pp. 406.
- Jerusalem 88* (In Swedish) — Uppsala Univ., Theological Institute, 1988, pp. 211.
- Fakultet Muzicke Umetnosti* — (The Faculty of Music Art Folklore and its Artistic Transposition). Proceedings from Scientific Meeting held from 24 until 26 October 1989. (In Serbo-Croatian language). Beograd, 1989, pp. 343.
- Over the Years* — Bernard S. Raskas. An Anthology of Sermons, Articles and Writings. St. Paul, Minnesota, Aaron Press, 1985, pp. 310.
- Ein Vergessener Holocaust* — Gabriel Yonan. Die Vernichtung der Christlichen Assyrer in der Türkei. Göttingen und Wien, 1989, pp. 422.
- Parish Directory* — July 1988, pp. 39 — July 1989, pp. 39. Published by the Diocese of the Armenian Church of America, New York.
- History of the Armenians in the Holy Land* — Kevork Hintlian. Second Edition. Jerusalem, Armenian Patriarchate Printing Press, 1989, pp. 68 + 10 pictures.
- Armenia* — Andrew Alderson. London, Express Newspapers, 1989.
- The Historic Evolution of the Armenian Question and the Conflict over «Nagorno Karabagh» «Artsakh»* — Dr. Manuel S. Hassessian. (English & Arabic). Jerusalem, Palestinian Academic Society for the Study of International Affairs, Passia,
- Lettres Encourageantes* — Dr. Hrant Papazian. Istanbul, 1989. [1988, pp. 59 + 38.]

ԱՌՀՈՒ ԳՈԼԱՑՑՆԱԾ

Քարուղար Մատենադարանի

**ՄԱՄՈՒԼԻ ՏԸՆ Է**

Հայկական Մատենացար Գալուս Կիւլպէնկեան Հիմնարկութեան  
ՆՈՐԱՅՐ ԱՐՔԵՊՈՍ. ՊՈՂԱՐԵԱՆԻ  
ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ԶԵՌԱԳՐՈՒՑ ՄՐԲՈՑ ՑԱԿՈԲԵԱՆՑ  
(Ժ. Հ Ա Տ Ա Բ)

**ԼՈՅԱ ՏԵՍԱԲԻ****Զ Ո Ւ Ա Ր Թ Ն Ո Ց**

ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՄՐԲՈՑ ՑԱԿՈԲԵԱՆՑ

ԸՆԴԱՅԱՐԱՆԻ ԵՒ ԺԱՌԱՆԳԱԽՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ

❖ Բ Ի Ւ 2 ❖

1989

ՄՐԲՈՑ ՑԱԿՈԲԵԱՆՑ ԵՊԻԿՈՐԴ ԳՈԽՆԱՑԻԿ ՑՊԱՐԱՆ

Ն Բ Ո Ւ Ս Ո Ս Գ Լ Ո Յ

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

### **ԽՄԱՍ.ԴՐԱԽԱԾ**

— Թուրքով Պատրիարքը երեկ եւ այսօր	Ե.	114
Երջանկայիշտառակ Թուրքով Պատրիարք Գուշակեան	Գ. Գ.	123
Մառայուրեան եւ նուիրումի մարդը	Ե.	126
Բազմաբանեար հովուապեար	Գ. Ճ.	130
Ալօրք վասն Հայ Եկեղեցւոյ	Թ. Ե. Գ.	133
Մթբազան պերճախօսը	ՏԻՐԱՆ ՎՐՄ. Ն.	134
Գրագետը	Յ. ԶԵՂԱԿԱՆ	137
Մարդը	Շ. Ռ. ՊԵՐՊԵՐԵԱՆ	149
Մեծ բարեկամէս բանի մը պատիկ յոււեր	ՎԱՀԱՆ ԹԷՔԵԵԱՆ	153
Մեծ Հայ դէմք մը	ԱՐՇԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ	155
Թուրքով սկանչելին	ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ	159
Ցարզանի խօսեր՝ Տ. Թուրքով Պատրիարքի մահուան առքիւ	ՆԻԿՈԼ ԱՂՅԱԼԵԱՆ	161
Տ. Թուրքով Մթբազան Պատրիարքի յիշտակին	ՊՐՈՅ. Ն. ԱԴՈԽ	162
Նարեկ — Մատեան Ողբերգուրեան	Ն. ԱՐՔ. ՆՈՎԱԿԱՆ	163
Ցովսէփ Թաղեւոսեանի նամակը Միմեն Ցակս. ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ	167	
Գլածուեան սերունդ	Ն. ԱՐՔ. ՆՈՎԱԿԱՆ	172
Վերանորոգուրիւն Ս. Ցարուրեան Տանարի կիրեղ ԵՊՍ. ԳԱՐԻԿԵԱՆ	175	

### **ՅԻՍՈՒՆ. ՏԱՐԻ Ա.Ո.Ա.Զ**

— Մեկնում Ամեն. Ս. Պատրիարք Հօր	179
— Վերադարձ Ամեն. Ս. Պատրիարք Հօր	179
— Նոր ձեռնորդուրիւններ	179

### **Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ**

— Եկեղեցականի - Բեմականի	180
— Պատօնականի	182

### **ՏԵՐՈՒՆԵՐ**

— Տ. Տիրայր Մ. Վ. Գ. Տերիքեան	183
— Անդրանիկ Մառուկեան	184
— Օր. Միքարիք Տեր Ներսկան	184
Ցանկ՝ Կիւլպէնկիւան Մատենադարանի կողմէ սանցուած գրեսու	185